

ШИР

ШИКЧИР

ЧРЫВЧЕЙ  
ДАСКИҮРКЧЕЙ  
ПРКЧЕЙ

ЧИСОЛЧУЧИСЬ ЗРИЗИРЧАЛЫРЫН ҮРПЛАШГАН ЗИС БУСТЫРГАНЫРЫСЫ  
НР. СИР — 300-БРАЗЫ 1948

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

<b>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</b>		<b>Երես</b>
— Պաղեստին՝ երկի և այսօր (4).		241
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>		
— Ժամանակին հետ.	Ե. Վ. Տ.	244
— Տերիլ և իրականութիւն.	ԲԱՐՁԵՆ ՎՐԴ.	246
<b>ՔԱՆԱՍՏԵՂԱԾԱԿԱՆ</b>		
— Անյուսութիւն.	Մ. ՄԱՆՈՒԿԻՆԻՆ	250
— Կեսերին.	Մ. ՄԱՆՈՒԿԻՆԱՆ	250
— Լուսած գիւղի մը առջեւ.	Պ. ՅՈՒՆԱՊ	251
<b>ԱԽՈՐԵԱՑ ՀԱՐՑԵՐ</b>		
— Միօք և Միրս (4).	Յ. ՅՇԱԿԱՆ	252
<b>ՀԻՆ ԵԶԵՐ</b>	ՀՐԱՄ. Կ. Գ.	257
<b>ՔՆՆԱԴԱՏԱՑԱԿԱՆ</b>		
— Ֆրանսական նմնադատութեան երեք սիմենցը.	ԱՄՓՈԽ ՊԱՐԴԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ	259
<b>Ի ՊԵՏՍ ՔԱՄՈՋՉԱՆՑ</b>		
— Քարողիսութեան արուեստ մասին.	ԹՐԳՄ. Ք. Ս. Գ.	262
<b>ԵՐԱԺՀԱՏԱԳԻՏԱԿԱՆ</b>		
— Երաժշութեան պատմութիւնը (4).	ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԼԵԱՆ	268
<b>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ</b>		
— Դապարկ.	Ն. Վ. ՆՈՎՈԿԱՆ	265
<b>ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ</b>		
— Վ. իշխանական հայերեն.	ՊՐՈՖ. Հ. ԱԶԱԹԵԱՆ	271
— Ռոկեդարեան հայերեն.	» »	273
<b>ԳԻՒՐՔԵՐՈՒ ՀԵՏ</b>		
— «Հոգը».	Պ. ՅՈՒՆԱՊ	276
<b>ԱՆՀԵՏԱՑՈՐ ԴԻՄՔԵՐ</b>		
— Ներսէ Արքապս. Մելիք-Քանզեան.	ՀԱՅՐԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ	279
Դամակ մը Խրիմեան Հայրիկ.		282
Ցողելեաններ.	ԽՄԴ.	283
<b>Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ</b>		
— Տրում և արինոս օհերու պատմութիւն.		284
— Ամսօրեայ լոււեր.		286
Հանգիս 8. Ներսէ Արքապս. Մելիք-Քանզեանի.		287

## Բ Ա Ժ Ն Ե Գ Ի Ն

ՍԻՐՆԻ Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անզլ. Շիլին 10  
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԿԻԿ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne SION  
Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in  
JERUSALEM — PALESTINE

# Ս Ի Ռ Ա

ԻԲ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1948

ՍԵՊՏԵՄԲԵՐ - ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 9-10

## ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

ՊԱՂԵՍԻՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

(ՀՈԳԱԾԱՐՈՒԹԵԱՆ ՎԵՐՁԱԽՈՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ)

Գ.

ՄԵՐ ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԵՒ ՑԱԽԵՐԻՆ

Զենք ուզեր անգամ մը եւս միտքերու մէջ թարմացնել ամիսներէ իվեր ծանօթ եղերերպութիւնը, Պաղեստինի բովանդակ հասարակութեան ընդհանրապէս, և մեր ժողովուրդին մասնաւորաբար, որ հանգոյց առ հանգոյց հիւսուեցաւ, և ծանօթ է արդէն իր սրտառուչ բոլոր երեսներով, նոր վէրք մըն էր որ կը բացուէր սփիւռքի հայութեան մարմինին վրայ, Պաղեստինի այս տրտում և արիւնու իրադարձութիւններու բերումով։ Սիոն իր նախորդ երկու ժմբագրականներով ջանացած էր բանալ ծալքերը քաղաքական ու տնտեսական իրադարձութիւններուն՝ որոնք Պաղեստինի երէկն ու այսօրը կը ներկայացնէին, և անոնց ընդուշչէն մեր ժողովուրդին կացութիւնը, որ օրերու այս տրտութեան մէջէն տակաւ մտահոգիչ կը դառնայ, թէ Սուրբ Երկրէն ներս և թէ արտաստհմանի մէջ Ստական կարելի չէ չհիանալ հոգեկան ու տոհմիկ այն արժէքներով՝ որ այս ժողովուրդին չէ պակսոծ միշտ, և որ կը ծաղկի ամէն անզամ, եղբ արիւնով ոլողուի, կամ երբ նոր հարուածներ գան պեղելու իր յաճախ խոշանդուած՝ բայց յաւէտ կենսունակ հոգին։

Աղէտի տարին կը մօտենայ իր լրման, երբ Պաղեստինի հայ հասարակութիւնը անզործ, մասամբ կողոպտուած, ու ցիրուան, Ամմանի, Սիւրիոյ իրանանի և Եղիպատոսի օտարութիւններուն մէջ, կը շարունակէ կեանքի քրպայքարը, օրուան հացին կարօտ, բայց խաղալ ու անմռունչ, սպասելով նոր օրերու բարիքին։ Հակառակ անոնց նկատմամբ ցոյց տրտում որոշ հոգածոււ

թեան և խնամքին, թէ՛ մերազնէից և թէ՛ օտարներու կողմէն, անոնց բոլորին վիճակը կը մնայ անամոքելի և դժողակ:

Աւելի նախանձելի վիճակի մը մէջ չեն անսնք՝ որոնք կը շարունակեն իրենց կեանքը Սուրբ Երկրէն ներս, Պատրիարքարանին հովանին տակ: Նորին Ամենապատութիւն Սրբազն Պատրիարք Հօր Կոչը նախորդ Սիոնի էջերէն, հանգամանօրէն կը ներկայացնէ այդ տաղնապը, որ տակաւ կը լայնէ իր սահմաններու և մտահողիչ կը դառնայ: Իեանքի կոփը Սուրբ Երկրի սահմաններուն մէջ մնացողներուն համար, երկու երեսներով կը ներկայանայ, տնտեսական ու արիւնի տրաում տուրքերով, որոնք աւելի քան դժողակ կը դարձնեն հետեւարար ենթականներու կացութիւնը: Հակառակ ասոր սակայն անսնք բուլորը օրերու արտմութեան հետ հաշո՞ զալիքին յոյսերովը կ'օրօրուին ու կը շարունակեն այս կերպ իրենց կեանքը:

Ցարդ Սիոնը իր նախորդ և այս էջերով ջանաց միայն ընդհանուր պատկերը տալ աղէտին ու աւերին, չուզեցինք անդրադառնալ զոհողութեան չափին՝ զորս կը խորհինք թէ Սուրբ Աթոռը և Պաղեստինի աղէտահար ժողովուրդը իրաւունք ունի սպասելու, իրմէն աւելի բախտաւոր իր արենակիցներէն: Երախտապարտ ու չնորհակալ ենք ցարդ արուածին համար, իրբև ողորմութիւն անտարակոյս, թոյլ կուտանք մեզի այս արտայայտութիւնը, նկատի ունենալով զիխաւորաբար ուշագրութեան պակասը զորս մեր արենակիցները կը միտին ցոյց տալ այս աղէտին մէջ, դարաւոր ու պանծալի այս Հաստատութեան և անտուն, անգործ ու հարստահարուած պալեստինայութեան նկատմամբ: Խնչ՞զ բացատրել անուշաղրութեան այս պարագան, շօւրջ տասը հազար պաղեստինահայ ամէն օժանդակութեան կարօտ մերազն ժողովուրդին նկատմամբ: Տրտունջ չէ որ կը յայտնենք, այլ մեր այրող կարիքը պահանջի վերածած, կը սիրենք յուսալ աւելին, համաձայն զոհողութեան չափանիշի մը՝ զոր կը խորհինք թէ ամէն հայու պարտքն է այս կարդի աղէտներուն հանդէպ: Զենք պահանջեր անշուշտ որ մարդիկ խոշոր զոհողութիւններ ընեն, բայց կը սպասենք որ նիւթապէս բախտաւորուած մեր արենակիցները աւելի ուշագիր ողիով կատարեն սրտի իրենց պարտականութիւնը, հաւատարիմ կարենալ մնալու իրենց արեան և անունին, բախտէն զարնուած իրենց եղբայրներուն հանդէպ:

Անցնող քանահնգամեակի ընթացքին, սփիւռքի մեր ժողովուրդը զանազան երկամասերուն վրայ, ուր ան կազմակերպելու զացած էր իր կեանքը, յաճախ ենթակայ եղաւ բնական ու մարդկային արհաւերքներու, սակայն ոչ մէկ տաեն իր վէրքը մնաց անխնամ և իր կարիքը անհատուցանելի: Կարեկցելու և տալու զզայարանքը յաւէտ կենդանի իրողութիւնն է եղած մեր ժողովուրդին, որով ան ջանացած է միշտ կենսունակ պահել ինքզինքն ու իր գարերը, հակառակ իր վրայ խուժող բազմապիսի աղէտներուն, որոնց ենթակայ եղած է ինքը դարերով, իր արտում ու արիւնոտ պատմութեանը ընթացքին:

— Մեծ տեսանողի սպասնակիքով չենք ուզեր լսել ձայնը ահաւորին, որով երբեմ աղաղակեց, անկաւ բարելըն, անկաւ բաղալն մեծ: Եւ սակայն աշխարհաւուր իրողութիւն է որ աւելի ու սուզի մէջ է սրբազն բաղալն Երուսաղէմ: Այս անակնակալ բօթը ինչպէս բովանդակ քրիստոնեայ աշխարհը, այնպէս ալ ամէն հայու սիրա վիշտով լեցուց անտարակոյս, որովհետեւ այդ

համատարած աւերին ու արիւնին իրենց բաժինը կը բերէին նաև հայեր, որոնք տարիներով ի զին ծանրակիր զոհողութիւններու և քրտանց, կրցեր էին շնորհ համեստ տնտեսութիւն մը, և հայթայթել ապրուստի տանելի միջոցներ։ Անոնք բոլոր այժմ անօթութեան և մերկութեան սպառնալիքին տակ և իրենց դիակ-ներուն հետ անմիխթար կը մնան, կարօտ կարելի օժանդակութեան։

Սուզ, աւեր և որբութիւն, բնական վիճակներ են եղած մեզի, իսկ սպահանդէմներ և ցաւալցական խօսքեր՝ մեր աժամ և դիւրահատոյց պարտաւորութիւնները։ Մեր հայու նուիրական պարտքն է զաղլ և անտարբեր չմնալ մեր հարազատներու աղաղակին և պէտքին, և յանուն այս ժողովուրդի մեծագոյն առաջինութեան, որուն չնորհիւ ան կրցած է պահել ինքինքը դարերով, յանուն մեր անցեալ արիւնոտ փառքին և ապագայի երազին, որոնք մըշտ վեր են բռնած զմեզ խաւարէն ու կորուստէն, յանուն ապրելու և ապրեցնելու մեր զօրեղ բնազդին, որուն դէմ մեր վրայ ինկու հարուածները փոխանակ զայն չքացնելու, աւելի պայծառ զիտակցութեան են վերածեր զմեզ, շնայենք մեր կարելին, որպէսզի շնորավի ազգային մեր խղճմտանքը։ Աստուած որ գերազանց հայրն է որբոց և կարօտելոց, պիտի կշտամբէ զմեզ անտարակոյս, եթէ տեսնէ մեր օիրտերը անզգած և քարացած, մեր ձեռքերը ունայն և կարկամ՝ մեր հարազատներու կարիքներուն դէմ, եթէ մեր դիւրութիւնները, հանգիստը և կեանքը եղբայրաբար չենք ուզեր բաժնել մեր արենակիցներուն հետ։

Նուիրական պարտքի մը զզացումով, սիփեռքի մեր հարազատները պարտին միխթարութեան առիթը հանդիսանալ Պաղեստինի աղետահար հայութեան։ Հացի պատառներու և հին զգեստի կտորներու հրաւէրը չէ զոր երկիցս այսպէս կը կրկնենք այս էլերէն, այլ հայու նուիրական զզացումներու և պարտակառ նութեան հեղումը այս անգամ եւս, պաղեստինահայութեան հասած այս ողբերգութեանը առիթով։

Ամէն հայ իր հոգիին մէջ զեռ վառ կը պահէ դառն յիշատակը անցեալի դժիբմ օրերուն և կարօտութեան, ուր նիւթական զոյզն օգնութիւն մը, և բարի խօսք մը նոյն իսկ սփոփանք էին իրենց։

Մեր պարտականութիւնն է անզգամ մը եւս յիշել և յիշեցնել մեր կտրիքը սփիւռքի մեր համեմատաբար բախտաւոր արենակիցներուն, կրկնելով աւետարանի երրեք չինցող պատգամը։ — թէ զաւաթ մը պաղ զուրն անզամ անվարձ չի մնար։



## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

ԵՐԿԱՆԱՑԻՆ ԻՄԱՍՍՈՒԹՅՈՒՆԸ,

«Նա ասացի՝ քա՛ իմաստացայց  
եւ նա նեռացաւ լինէն».

ԺՈՂՈՎԾՈՆ

Ժողովողին հեղինակը կեանքը խորապէս լրմանած կը թուի լլալու փերքը կը խօսի գլխաւորաբար կեանքի ամենախոսրունկ իրողութիւններու շաւը՝ բույրն ու հեղինակի անձնական կեանքի փորձառութիւններին բխող՝ Վերը արուած բնարանին մէջ, ան կը նայի իտ և կը փերյիչէ այն բույրը, որոնք կրնային ըլլալ և չեղան և որոնք այժմ հեռու կը մնան իր հասազութենչն։ Կը ցաւի իր կրիտասարդ օրենքու անգիտակցութեանը համար, կը խօսի իմաստութեան ի խնդիր իր հետապնդումներէն, և կը հանգի սա տիրու եզրակացութեան, «Եւ նա հեռացաւ լինէն»։

Յիշողութիւնը տմինասքանչերին և նոյն ամեն ամենատիտուր իրողութիւններէն մին է կեանքին, որ ուրիշ բան չէ բայց մեր ամբողջ անցեալը՝ Տիրեցուցիչ է յիշողութիւնը բոլոր անոնց համար՝ որոնք կը զգանք չատ ուշ է այլեւս. միւս կողմէն մեր փրկութիւնը, իբր ապրոյ էսկի, պայմանաւոր է միան յիշողութեամբ, զի բայ է անագան քան երբեք. Ենտոյ մեր անցեալն է որ կ'արժեանորէ կեանքը և մեզի կուտաց բարյական և իմացական արժէք, մէկ խօսքով, անձնականութիւն և ինքնութիւն։ Եթէ զիտակից արթնամտութեամբ մեր մէջ միշտ կարենար գործել այս սքանչելի կարողութիւնը, եւ մենք մեր անցեալին եւ գործերուն գէմ կեցած՝ ինքնագնութեան նստէինք մենք մեզի հետ, շատ բան պիտի խնայուէր մեր կորուսաներէն և մեր աւազանքն իշել ապաքեալը մոռանոյն արուեստն ու ապաւէնն է անզգամին, մեղաւորին, կորուսեալին և նորոգութիւնն ու յառաջդիմութիւնը յիշողութեամբ են պայմանաւոր։

Եթէ առաքեալները կարենային յիշել և պահել այն՝ ինչ որ Տէրը ըստած էր իրենց իր մահուան ու յաղթանակի մասին, Գիբ-

սեմանիի մէջ և Պողոսիայի վրայ, պիտի չպարզէին գատութեան և երկուսութեան այն տեսարանը, որ յետոյ իրենց արիւթեայի պիտի պայծ առանար և նրագրուէր։ Արշողութիւնը լատոն է փրկութեան։

Կիւրին է անշաւէտ, երխաւասարգ հոգ գինելուն համար պայքարը զոր իրենք կը յառաջացրեն, և Յո սոսացի՝ քա՛ իմաստնացայց, և որ յետոյ սակայն կը վերջանայ տայաջնութեամբ, ու եւ նա հեռացաւ լինէնք և Այսպէս է կեանքը, ամէն մարդ համբայ կ'իյնայ յաջողութեան և յաջքաւ նախի երազով և թիւսով։ Եւ լայ է որ այս, պէտք, է գասաւրուած մարդկային միտքն ու հոգին և անսնեմով պայմանաւոր ձգտումները, այլապէս ոչ ոք պիտի համարձակէր սկիւրու, ձեռնարկիլու և յաւաշանառու։ Մեր տիշերն ու իրազները իրագործուինք մըրդ ջագէսկ կամ ոչ և գեղիցիկ յառաջակրութեաններ են մեր կեանքի համբռն, և մըռնմեր նայն ամսեն, որոնք նորազ չեն արժեր քան նոյն իսկ իրագործումը անոնց։ Յաւսիւնական է ճշմարտութիւնը, թէ ճիկն ու ձգտումը եթէ չբարձրացնեն անգամ զմեկ մեր չսկիւրին։ Կ'արգիւն զմեկ գէթ վար սահնէկ։ Քիշեր կրնան յաջողիլ, բայց յաջողութիւնը կը մետք պայման ամենուն ու կեանքը, կը չագունակէ փոք ընթացքը միշտ գէպի կատարեալն ու բարին։ Հետեւարար երանելի են անոնք որ կը կամենան ժողովողի հեղինակին հետ իմաստուն ըլլալ, եթէ նոյն իսկ կեանքը ապերախտ գտնուէր իրենց՝ և այդ մոտապատճեր տիսիլը հետանը իրենցէ, իրենք կորուած մը չէ որ կ'ունենան իրենց փափաքն ու ճիգը կը մայ միքայ ժառանգութիւնը իրենց, եթէ նոյն իսկ իրենք յիշեն յետոյ թէ յաջողած չեն երկրախոյզ Պողոսպոսի նման անոնք իրենց աչքին աչջի ունին ապագայ կարելի երկիրը որ գոյութիւնունի, բայց շատ հեռու գուցէ իրենցմէ, իմաստութեան որոնումը, և իմաստուն ըլլալու փափաքը մարդկութեան չափ կին է, և այս պարագան աւելի քան սրտառու և խորսունկ կ'ընէ այս արարքը, բոլոր ժամանակներու և մարդկուու հաւասար ընծայիլով զայն։ Բանիները ու նեցած են նոյն այդ փափաքը, և որքան քիչ է թիւը անոնց՝ որոնք կրցած են մօտեցնել իրենց կեանքը փափաքուած այդ չափանիշին։

Այս մտածումին յարաբերութեամբ, ի՞նչ է հետևելուած փառնութիւնը Խարգիւն փափաքնիրուն և անոնց իրականացումին։ Մարդուն հզգին նման է հայելիի մը, ուր կը ցոլան իրմով պայմանաւոր կեանքի իրողութիւնները Յ փիփազարձարար։ Այս է անտարակոյս պատճառը որ մենք այնքան խորունկ կիրազվ կապուած ենք կեանքին, հակառակ անոր մեզի առթած ցաւերուն և յուսախարութեանց։ Անտառնութիւնը, Նք ջանկութիւնը և նման խոշոր իդէմք, ամէն դարուն՝ մարդկութեան յառաջադրութիւնները կը կազմին, եթէ նայն իսկ անմեք չիրագործուին այն չափով, որուն ըգձանքով կը մասն տագորուած հազարաւոր անրունդներ։ Անտարակոյս հայ արտաքին իրողութիւն մը որուն կը ձգտին մեր ներքին հղումները։ Հոյն ուր կ'ուզգուին բոլոր ուղաքները, անտարակոյս թէ է հայ զանոնք իրեն քաշող բեւեու։

Իմաստութիւնն անո ուրիշ րան չէ, բայց ճշմարտութիւնը գիտանալու և կայն ունենալու փափաքն և ձգտումը։ Ո. Գիրքի մէջ անիկա ունի իր ուրոյն Ֆշանակութիւնը, միրացումը ընդհանուր մեծ սկզբունքի մը որ իրեն կ'ենթարկէ բոլոր իրերը, կ'իժի՞ն քուրքին, կը լուսաւորէ բոյորդը Աթ մեծ սկզբունքը զոր գիտունը կ'որոնէ քնարեան մէջ, այն տիրապետող օրէնքը որ իր մէջ կը խտացնէ բոլոր շարժումները բնական ուժերուն և զանոնք կը վիրածէ միակ միհւաթեան մը։ Աթէ ինչ որ իմաստութիւնները կ'որոննն մարդկային ընկերութեան ներգաղանամին համար, Մէկ խօսքով այն՝ որուն շնորհի կարելի Ք բացամարել աշխարհը և ապահովի զայն լաւագուստ սպազործելու։ Հետեւարար Փողովոյի հետ զինակին որոնած իմաստութիւնը ուրիշ րան չէ, բայց կեանքին զաղանքի գիտանալու, զայն ունենալու և ձգտագործերունը որ ձգտումն է բոլոր գարերուն և սերունդներուն, որ սկզբունքն է բոլոր յառաջդիմութիւններուն։

ա հո \* մ

« Իմաստութեան որոնումը չէ այլ ինչ; բայց սենչը կերպոյի սկզբունքի մը, օքրագրի մը որ հրաման է արեգականի կապ ուղյին ու զայթ բոլով ափսակի իրերուն

բնութեան։ Գիտական այս հասկացողոււթիւնը կրօնական ըմբռնումով գերազոյն իրականութիւնն է, Աստուած Ռատարբերութիւնը միայն որ գիտութեան սկզբունքը վիրացական է առանձիւարար, իսկ կրօնականը, անձնականը Փոխանակ որոնելու իմաստառիրական իրողութիւն մը, օքէնք մը, որ պարփակէ և ներդաշնակէ կեանքը, ան կը նայի անձնաւորեալ իրականութեան մը, Աստուածոյ և Անոր տասցի բայ իմաստանցուց կը նշանակէ կ'ուզեմ Աստուածոյ երթակ, ճանչնալ զինքը։

Երբեմի քրիստոնեական տաճարը Կ. Պալոյ մէջ, կը կոչուէր Սուրբ Բմաստուաթիւն (Սօփիա), տաճար մը՝ որ իր մէջ ունէր զԱստուած, որ կը ծառայէր Աստուածոյ, այս ուժին որուն սկզբը Աստուած է, սկիզբն իմաստութեան երկիւղ տեսանցն Այս նոր և խոր հասկացողութեամբ, բառն տալով կրօնական հասկացողութիւնն, իմաստութեան ըմբռնողութիւնը աւելի յըտ տակ կը գառնայ և անոր հասնելու փափաքը յանալից։ Այժմ մեր մաստումն ու փափաքը կ'իրթան կենդանի իրի մը, փոխանակ տիեզերական ըմբռնումի մը, կամ մութեան իրերու համապարփակ ճշմարտութիւն մը։ Եւ որովհետեւ մեր ի մտի անեցած ճշմարտութիւնը անձ մը, նոդի մը, սէր մը և ձայր մըն է; անոր հետ հայ զորդակցելու, անոր մատենալու նպատակը կը գառնայ աւելի քան կարելի կենդանի անձնաւորթիւններ միայն կրօնան իրարութան ունենալու այն սերտ և սեռն հազորգացութիւնը որ անկեանք իրերէն զիր և գերազանց։ Այդ իմաստութեան անկանա ժեշտութեան ի ինդիր զարերով իմաստուններ և մոգեր երկինքէն ու իրերէն հայցեցին զայն և սակայն անիկա մարդոց չկրցաւ ըլլալ, մինչև որ որ մը մարմինն առաջ Թեթզեհէմի մէջ, յետոյ կարենալ ըլլալու համար այն կերագոյն ու կենդանի պատկամը՝ որ քրիստոնէութեան է և աւետարանին։

Աստուած իմաստութիւն կը հուէ Պատուաքեալ Քրիստոսը, իր առ Կոնքաւցիա թուղթին մէջ, զգՔրիստոս Աստուածոյ գորութիւն և Աստուածոյ իմաստութիւնն Այս իմաստութիւնն էր որ պիտի մարմանար, անձնանար ու թափէր իր ոյժն ու չնորհը մարդոց մէջ։ Այս ճշմարտու-

թեան հաւատացողին համար բովանդակ  
տիեզերքը իր կարելի ճշմարտութիւններով,  
բարախուն ու սրտառուչ, կուզայ հպելու  
մարդուն հոգիին: Այսպէս որ իմաստու-  
թեան որոնումը ուրիշ նկարագիր կը հագ-  
նի, երբ կը դառնայ կրօնական: Ան կը  
լեցուի յոյսով և սուռգութեամբ, և կը  
դառնայ բարոյական արարք մը, նկարագիր  
մը, որ բարձր է իրերու սառն ծանօթու-  
թենէն: Այս պարագային իմաստութիւնը  
այլևս զարգարանք մը, փաստաբութիւն  
մը չէ, այլ այլափառութիւն մը, վերա-  
ծնունք մը, լուսաւորութիւն մը, ոչ միայն  
դիտանալ մը, այլ ըլլալ մը:

Իմաստութիւն փրկութեան միջցաւ  
աւելի քան ընտանի և սրտառուչ է: իմաս-  
տութիւնը որ աստղի մը նման կը փայլի  
մարդոց նականներուն վրայ, որ պատմու-  
նանի մը նման կը հանգերձէ զմեզ, որ կը  
չնորհարաշխուի մեր ըրթներէն գեղեցիկ  
պերճախօսութեան մը մէջ, ամէն մարդու  
յատուկ և կարելի բան մը չէ: Երկնային  
իմաստութիւնը որ փրկութեան երաշխիքն  
է, ուրիշ նկարագրով կ'իրջն հոգիներուն:  
Անոր ակնարկելով է որ կ'ըսէ Յակովոս ա-  
ռաքեալ, օխսկ վերին իմաստութիւնն նախ  
զի սուրբ է, և ապա խաղաղարար, հեզ,  
դիւրահաւան, լի ոզորմութեամբ և պտղովք  
բարեց, անխիզն, առանց կեզծաւորու-  
թեան: Դիւրին բաներ չեն ասոնք ան-  
շուշտ սակայն բաներ չեն որոնք գժուար  
ստանալի չեն մարդոց համար:

Այդ իմաստութեան է որ քրիստոնեան  
պարտի հետամուտ ըլլալ և անոր հասնելու  
ջանալ: այդ իմաստութիւնը որ փրկութեամբ  
կ'արդիւնաւորուի, որ արդարութիւն ու  
սրբութիւն է, որ Քրիստոս է ինքնին:

Այդ իմաստութիւնը բոլոր ժամանակ-  
ներու մարդկեր դարերով որոնեցին, հե-  
ռաւոր Հնդկաստանէն մինչև գեղագէտ հել-  
լէնները և մինչև բարոյախոյզ և օրէնսդէտ  
հոգվէացիները: և սակայն ատիկա արուե-  
ցաւ միայն Գալիլացի անուս ձկնորսնե-  
րուն, վասնզի ինչպէս առաքեալը կ'ըսէ  
Աստաւած յիմարութիւն նկատուած քարոշ  
զութեամբ պիտի փրկէր աշխարհ, ու վըր-  
կեց:

Ե. Վ. Տ.

## ՏԵՍԻԼ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Առաջին իսկ ակնարկով այս երկու եզ-  
րերը, տեսիլ և իրականութիւն, հակասա-  
կան պիտի մուլին իրարու նոյնիսկ զիրար  
ժխտող երկու աշխարհները: Որովհետեւ,  
պիտի մասնենք որ իրականութիւնը, մեր  
զգայարաններու տակ ինկող աշխարհը,  
իր բոլոր երեսոյներով, ամանքացեան հաս-  
կացողութիւնն մըն է, նիւթը, ուրեմն ան-  
անհանելի տեսիվով և անբացարելի անոր  
կալուածներուն մէջ: Որովհետեւ տեսիլը  
բնապանցական հասկացողութիւնն մըն է  
էապէս:

Սակայն, պիտի ստիպուինք, եթէ կեան-  
քը լւա գիտենք ու ուզենք ճանչնալ զայն  
իր լինելութեան, ուժականութեան իմաստ-  
ներուն մէջ, անգրագաննալ այն խօրունկ  
աղերսին որ կայ Ֆեոլին և իրականու-  
թեան մէջ: Մին անհասկնալի առանց միւ-  
սին: Իրականութիւնն ըսելով պիտի չհաս-  
կնանք լոկ նիւթական գոյացութիւնն, այլ  
այն բոլոր իրողութիւնները որոնցմէն նիրա  
կը թափանցէ մարդկային քանականութիւնը  
և հասկնալի կ'ընճայէ զանոնք: Որովհետեւ  
մարդն է որ ւշնորհներ իր աստաւածա-  
պարգէ բանականգեթեան և կ'օրինաբուէ,  
կարգի մը մէջ իրականութիւնը, ի իմաստ  
կուտայ անոր Արքէց, ուրեմնն նպատակ  
կը գնէ անոր, զայն կ'առանչ քտսակարու-  
թեան ու նաև բարիի, գեղեցիկի կալուած-  
ներէն ներս: Ուրիշ խօսքով զայն կը վե-  
րածէ տիեզերական կեանքի մը որ կը թա-  
ւոլի բոլոր իրերուն մէջէն, հասկցուած  
իրեկ ատիեզերական կարգաւորութիւն: Ու-  
րեմն անհրաժեշտորին հասկնալի զերը  
մարդուն բանականութեան և իր ոգիկան  
կարողութիւններուն իրականութեան ճա-  
նաչուումին համար և իրականութիւնը մար-  
զէն զէպի գուրս հառագայթում մըն է,  
անոր ներքին ապրուած կեանքին արտա-  
ցոլում իրերն, փոխագարձարար ստացուած  
իրականութիւններէն, իրեր նիւթ գոյացութիւն,  
տպաւորութիւններէն, անոր հանագայթու-  
մէն: Նիւթին իրականութեան կայսենու-  
թիւնը կը ստանայ բանականութեամբ լի-  
նելութեան, ուրեմն կեանքի արժանիք:

Աստուած, որ իր պատկերին համաձայն ստեղծեց մարդը, տուած եղաւ անոր իր աստուածալին ստորոգելիները, զգալուց ըմբռնելու և զանոնք խորհուրդի և յիշոյ ստեղծման վերածութիւնները։ Որոնցմով մարդը պիտի բնորչէ իր ըրջապատը և համաձայն իր ներքին էւութեան պիտի իրագործէ զայն։ Տիեզերքը, իր բուլոր ձեւերուն մէջ, իրքն կերպաւորում կամ արարք պայմանաւոր է Բանականութեամբ։ Ու աշխարհի ստեղծագործութիւնը Անձ Բանականութեան Մուտքն է Քառսէն ներս։

Սակայն խնդիրը չի զագրիր հուն։ Զի բաւեր լու կիրականութեան հասկացողութիւնը բանականութեան կողմէ։ Այս անգամ մարդը — իրրեւ բանաւոր էակ — իր իմացումին սահմաններուն մէջ առնելէ վերջ իրականութիւնը, դայն կը գործածէ իրքն ատաղձ ստեղծագործութեան համար ուրիշ կեանքին մը, աւելի կատարեալ ու յառաջացէն։ Ու այդ արժանիք մ'է նորէն մարդէն ներս, ճշմարտութիւն մը, որուն տեսիլ անունը կուտանք։

Այդէն նոր ստեղծագործութիւն իրականացնեան կարուածներուն մէջ, ըլլայ ան կրօնք, արուեօտ, պետականութիւն կամ ուրիշ ունէ կարդ, կը խորացնէ իր արմատները տեսիլներու հոգին մէջ։ Աւելի պարզ բացարձունք է Գեղեցիկը, իրրեւ ձեւու բառ կամ կամ ամառ նոր ընձիւղած իրականութիւն մը, կեանքի, արծքի իմաստին բարձրացած։ Հոն ուր կը կենայ ամէն զգայութիւն և սկիզբ կ'առնէ զգայնութեան, իմացութեան նառագայթումները։ Ու մարդը կ'ըլլայ ինքինք, կը զանայ իր աստուածային դերին կը թողու երկրորդական աստիճանի մը զրայ իր մարմայ ախորժակները, աւելի յափանեան կամ, աւելի կինսասոս գաղափարներու համար։ Ու կ'առնէ տիեզերքն ըլլասոց առ մէն ձայն ներդաշնակութեան մը մէջ, առ մէն շարժում ու ձեւ՝ գեղեցիկին, ու ամէն արաջ բարիինց Ռ ասոնց երկնումէն կը յառաջագայի ըմբռնուած, զիտակցուած աշխարհը իրքն բարիին, գեղեցիկին եւ ճշմարտին անօթ։

Ու այսպէս՝ դիտենք երբ կեանքը, իր ամենէն ասրբական իրագործումներուն մէջն իսկ, պիտի գտնենք հոն տեսիլներու նախորժաները կեանցը իրքն լինելութիւն պարտական է տեսիլին, ներքին իրականուաթեան։ Արովկեան տեսիլ սննեցող մարդը, ստեղծագործողն է, կեանքին կերտիչը, որ կը բարձրացնէ նախ իր կեանքը արժէքի, յետոյ նոր կեանքը իրագործելու համար։

Թեան մը մէջէն որուն ներշնչում պիտի ըսն երբեմն և յաճախ խենթութիւնն Շև այսպէս Պէթովէնի մը և Հերոսականուց, համանւաւդ մը ըլլայէ առաջ, բոլորին ըսո դութեան համար հիմա հասանելի, նախ թոնքացնեալ իրականութիւն մը ըլլայէ առ առջ տեսիլ էր իր հոգիին մէջ։ Նոյնպէս Խոսէնի մը օՄասածողը Դ նախ իր լայնա խարիսխ կերպը կը կիթէր առոր հոգիին պատուանդանին վրայ։ Ու Ցանքէին և Նըստութը բառերու զալին առաջ, անոր հոգիին մէջ կը բանար իր արհամիքի տես որիւ։ Ու այսպէս ընդհանրանարով՝ տիեզերքը, իրրեւ կարգաւորութիւնն, նիւթ, բոյս, կենցանի եւ հոգի, Աստուածային հոկայ տեսիլի մը իրականացումն է, Աւրեմն անա թէ ինչո՞ւ պիտի մտածենք այն խոռ բունի աշերսին որ գիտակցուած իրականութեան և տեսիլին, ոգեկան այս ուժին միջն գոյութիւնն ունի։

Արեմն տեսիլ, անսնելու հոգեկան կարուութիւնն մը որ մարդը առնի իր ծանօս թութեան արմատները խորացնելու համար նիւթին, թանձրացնեալ իրականութեան մուաթին մէջ, անկէ զուրու հանելու համար նոր ընձիւղած իրականութիւն մը, կեանքի, արծքի իմաստին բարձրացած։ Հոն ուր կը կենայ ամէն զգայութիւն և սկիզբ կ'առնէ զգայնութեան, իմացութեան նառագայթումները։ Ու մարդը կ'ըլլայ ինքինք, կը զանայ իր աստուածային դերին կը թողու երկրորդական աստիճանի մը զրայ իր մարմայ ախորժակները, աւելի յափանեան կամ, աւելի կինսասոս գաղափարներու համար։ Ու կ'առնէ տիեզերքն ըլլասոց առ մէն ձայն ներդաշնակութեան մը մէջ, առ մէն շարժում ու ձեւ՝ գեղեցիկին, ու ամէն արաջ բարիինց Ռ ասոնց երկնումէն կը յառաջագայի ըմբռնուած, զիտակցուած աշխարհը իրքն բարիին, գեղեցիկին եւ ճշմարտին անօթ։

Ու այսպէս՝ դիտենք երբ կեանքը, իր ամենէն ասրբական իրագործումներուն մէջն իսկ, պիտի գտնենք հոն տեսիլներու նախորժաները կեանցը իրքն լինելութիւն պարտական է տեսիլին, ներքին իրականուաթեան։ Արովկեան տեսիլ սննեցող մարդը, ստեղծագործողն է, կեանքին կերտիչը, որ կը բարձրացնէ նախ իր կեանքը արժէքի, յետոյ նոր կեանքը իրագործելու համար։

իրեն մարդկային հոգեկան գեղեցկութիւնաներու յարատեւում։ Թաղաքազէտը պիտի տայ շատ բան իր անձէն իր երկրին հաւառ քականութեան գալիք կեանքին համար, ու դիտունը պիտի ծոփ իր ընալութարանին մէջ միքրոպներու և հիւանդութեանց սերմերու վրայ՝ յաճախ զոնելով ինքզինք, մահուան զէմ պայցարելու համար, միշտ ներքին տեսիլէ մը մզուած, ու մտքի և արուեստի մշտկները պիտի տան իրենց հոգիին արժէքները՝ մէկը էջներու մէջ, միւսը քարի, ու պատառով վրայ մարդուն ազնուական ձգուութերուն առաջնորդութեամբ։ Մարդը իրեն այդ շարունակողն է Աստուածային ստեղծագործական ուժին՝ կեանքին համար։ Ուրեմն կրնանք ըսել՝ չէ գագրած աշխարհի ատեղծագործութիւնը։ Անոր դաշտարով պիտի մահանար կեանքը։

Ու որքան այս ճիշգ է տիեզերական կեանքին համար, նոյնքան և աւելի մարդուն Կրօնական կեանքին համարը Որովհետա գոյութիւն ունի այս անգամ ուրիշ իրականութիւն մը, հոգեկան իրականութիւնը, վեր և իշխող բնական իրականութեամբ վրայ, զայն իմացող և ապրումի, բարոյական հասակացութեան բարձրացնող իրականութիւնը։ Հոգին մի բ եւ նոյն մարդկային բազոր տեսակներուն համար իրար և թեզ, սեւ և գոյն։ Ու այս միմնակէտը, աւելի խորունկ տեսիներով առաջնորդուած մէծ մարդերու, մարդարէներու, գազափառի ճարամարապեաներու, ու մասնաւորաբար Կրօնքի հիմնապիրներու և իրականութիւն մը կայ անոնց խորհուրդին մէջ համամարդկան յին կեանքին մը, որ իրեն հոգի և սիրապէտք և ասախնորդուի աստուածային իր անհմանութիւն։ Մարդիկ եղբայրներ են Միակ Աստամայ մը, անխախճան և անսկիզբ կեանքին, հովանաւորութեանը տակ։ Անոնցմէ իրատանչիւրը ապրող, տրոփոդ բջիջներն են կեանքի մէջ անուած մարմի մը, որ պիտի քալէ իր ասհանուամին, հաւանական գիտակցութեան մը լուսին տակա իրեն ոգեկան իրողութիւն նոյն և ընդհանուր բարոյականի մը, գերազոյն նշմարտութեան և գեղեցկին ձգտումին մէջ։ Ու ճամբան կորսուած է արդէն։ Մարդիկ՝ պնտեամի մարդկիկ, մոտցած են իրենց առարեային մէջ իրենց աստուածային ասհանուամը ու մոլորածներ։ Ուրեմն հաւառ

քական այդ կեանքը կոտարակուած քէներու, կուսաներու, կիրքիրու, մանր հաշիաներու մոլուցքին մէջ։ Անա թէ ինչո՞ւ կը գաւեն մարդիկ Բարիին, կը հայցոյն նըշ մարտութիւն դէմ, որովհետեւ ամէն օր կը գաւաճանեն իրենց իսկական բնութիւնը իւրինց մէջ։ Անակային պիտի չըսէ նշէ իւլէ տոսուուածային ձայնը, ու պատմութիւն համար ուրիշ պիտի ելլին նոր տեսանողները բեկանուած սրտերը ու հոգիները իւ մի բերեն լու մարդկային հոգեկային համեղբայրութեան մը մէջ։

Քրիստոն այդ իմաստավ, հոգեկան համամարդկային կեանքի մը կարիկութեան մէծ ագոյն տեսանողն է։ Մարդը աստուածացներու իր գարդապետութիւնը, կը բանայնոր աշանապարէ մը բ չոյսի և նշմարտութեան, որ կը բայի ուղղակի ախղեցրէն։ աստուածային նախասահմանութիւննէն Այդ ճամբան պիտի վերագտնել տայ մարդուն իր Փութիւնը իր աստուածային պատկերը։ Ու պիտի համախմբուին համաստուածութեան մը մէջ բոլոր մարդոց որդիները, ստեղծելով երկրային գրախան մը։ Ու այս տեսիլը իրականութեան փոխարկուեցան ազնին հոգիներու մէջ։ Ու քրիստոններէն ապամուսացներու մէջ անունները հազար հազար տարբեր տորնք ուրանք ապրեցան այդ տեսիլին խաղաղութիւնը ու նծնինսկ տառապան պանքներու մէջ, ու առփեններու բացուած երախներուն առջև ու Թրոքհեան։ իրենց հաւատացած վարդապետութիւնը կը բանադր իրենց հոգին նոր տեսիլներդունը կը կրկնաւ պատկեր իրենց մէջ պատուածային այն ուժը որ կը դանար անխորտակելի և կը ծառայէր ընդհակառակն ուրիշ հոգիներու մէջ ենս Ու քրիստոններութիւնը մարտիրուասկան հերոսագործութիւններու բայն արձանագործութիւններ ունի, որովհետեւ առնէութիւնը կոչուած է զանոնութեան կրօնքը։ Զի արժէքին ստացման համար, իրական կեանքին համար, պիտի զոհաբերառին նոյնիսկ, ինչպէտք իրենց մին քարու զիշէ նաշնին վրայ, բորբը քրիստոններութեան առացեալները։ Ու զանոնք մրցիող տեսիլը պիտի ճարակի իր ջերմութեամբ բոլոր

պատրաստ, արթուն հոգիներու մէջ: Խնձու պէս մարմիկ կեանքը չերտութեան կը կարօտի հոգեկան կեանքն ալ կը կարօտի համայնածախ այն կրակին որ կը բղին հոգիներէն, իրեւ հաւատք խթանուած մեծ տեսիներու հրաշքին: Աւ հրաշալի չե՞ կեանքը միթէ, երբ զայն կ'առնենք իր անհուն զուրերութիւններով, զարձեալ տեսիներու ի խնդիր:

Աւ այդ հրաշքը մեր ալ ազգային կեանքէն ներս:

Մեր փոքր, ու խողիսղուած ժողովուրդը որ սակայն հրաշալի հերոսացումներ կը յայտնաբերէ, իր պատմութիւն կեանքին ամբողջ ընթացքին, հոգեկան մհձագոյն յաղթանակներ: Բարոյական յաղթանակը հոս է, որ կը բացարուի, անհուած՝ այն հոգիին դէմ որ ֆիզիքական պարարտութեան մէջ նուի, ացունքու և սակայն վճռական նայուածքով մը կը յասի մեծ տեսիներու:

Մեր պատմութիւնը ամբողջ տեսիներու հրաշքն է, ու մեր գոյութիւնը, մեր իրականութիւնը այդ հրաշքին արդիւնաւորումը:

Տեսիլ մը մէջէն քրիստոնեայ կը զառնայ Հայաստան, ու տեսիլով մը գարձեալ հայ ճարտարապետութիւնը կը ստանայ ինքնուրոյն ոճ ու ներդաշնակ զեղեցկութիւններ: Հայ հողին մէջէն արձակուած գէպի երկինք իրեւ սիրոյ աղերս հաւատքի ելարև տատուած ային արժէքներուն: Աւ տեսիլ մը զարձեալ սիրով մեր գրականութեան մէս տեսիները կը վառեն հոգիները Դեւսններու, Վարդաններու մեր բոլոր պատմութեան ընթացքին, որոնք իրենց անձը սզգակի դեցին ի խնդիր մեր հոգեկան յողթանակներուն:

Տեսիլք է, իրականութիւն, առանց միւնյ անիրազործելի կը մայ միւսը: Տեսիլ չունեցող ժողովուրդները կը նմանին աչք չունեցող մարդերու, դամ կողմանցոյց չունեցող նաւապետին, մոթ հորդուններուն դէմ, ծովի անհանութեան վրայ:

Յետոյ Աստուած իր սքանչելքները մարդոց կը յայտնէ նախ տեսիներով, բոլոր մեծ ճշմարտութիւնները, որոնք յետոյ մարմին և իրականութիւն կը հագին: Նախ տեսիլներ են մեծ մարդոց և Մազովարդը ներու մտքին ու հոգիին մէջ: Մեր գեղեցիկ տիեզերքն անգամ Աստուած այ մտքին

մէջ նախ տեսիլք մը, երազ մըն էր անտարակոյս:

Պատմութեան միծ հետրիչները, մարդու կութեան և առաջնորդները, Մոզգսէն, Եղիանի Անսրուպ, Լուսաւորիչ, և Խօսիս իրենց մեծ գործը իրացնելէ առաջ, անոր մտահուիլ պատկերը ունեցան եւ ապա մարմին առուին նանոր: Իրականութիւնները արգէն մեծ տեսիներ չե՞ն էն առաջ միծ մարդոց հոգիին մէջ: Մեր ժողովուրդը անտարակոյս գինն է մեծ տեսիլքի մը՝ որուն առէցները կը կանսեն զինքը, արժեւորելու համար յետոյ իր գարերն ու ապրումները:

Ազընմն ինչպէս անհատներու, նոյնպէս ժողովարգներու և անոնցմով երաշխատոր մարդկութեան համար միշտ ներկայ է իրականութիւն մը և զայն կեանքի վերածող, գէկն իր սահմանումը առաջնորդող տեսիլը: Կեանքը պիտի գաղքի մէկուն կամ միւսին պակասէն: Ոյնքան սերտորէն անոնք զարգածած են իրարու, ինչպէս միր մարմենյն մեր հոգին, աչքերուն իրենց տեսողութիւնը: Եւ սակայն տեսիլն է որ կը չնչաւորէ, կ'ոգեզինէ, անհուած կը գարձնէ իրականութիւնը, կը գեղեցկացնէ եւ կը բարոյականացնէ ամէն արարք ու ձեւ և իրեւ արեւ կը ճառագայթէ կեանքի բոլոր կերպերուն զրայ: Կրօնքները մարդոց ճամաներուն մեծ տեսիներն են և աստուածները՝ մարմառութիւնը անոնց:

ԲԱՐԳԻՆ ՎՐԴ:



## ԲԱՆԱՍՏԵԼՄԱԿԱՆ

### Ա. Ն Ց Ո Ւ Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Այս վիճին մէջ ահաւոր,  
Ուր մենք ինկած ենք հիմա,  
Ուր մեր հոգին վիրաւոր,  
Խանձողն ինչպէս, կը մըխայ...

Այս վիճին մէջ խոր ու գեղ,  
Ոչ խոկ յոյսի նառագայթ.  
Կը խարխաբենք մութին մէջ,  
Կը զարնըլինք պատէ - պատ

Ու չենք զըսներ ոչ մի ելք...  
Զի հասնիր մեզ ոչ մէկ ձեռք,  
Ու անդունդէն այս խաւար  
Մեզ դուրս հաւէ լոյս աժխարհ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

### Կ Ե Ա Ն Ք Ի Ն

Վաղամեսիկ բարեկամիս  
Յարութիւն Քացախեանի  
Հիշատակին

Կը խուսափիս կեանք ինձմէ, կը խուսափիս օրէ օր,  
Ու կը նայիմ ետեւէդ հիմա խարուած, վիրաւոր,  
Բայց կը կառչիմ տակարին խուսումներուն բու աղուոր:

Խոստումներուդ որ զիտեմ պիտի մընան անկատար,  
Գիտեմ թէեւ, չեմ ուզեր բայց ինքինիս հաւատալ,  
Մինչեւ լրենս զիս ընկմիւս ափերուն վրայ այս օսար:

Լրիես... սակայն ո՞վ պիտի իմ տենչերով գալարի,  
Ցանժամ իմ տեղս ո՞վ պիտի խոկա՞յ, բախծի՞, զզմայի՞,  
Միրէ ըզենց այսան խոր, ա'յլ երազով մը այրի:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## ԼՐԱԽԱՆ ԳԻՒՂԻ ՄԸ ԱՌՋԵՒ

11

Կարօսիդ նովը նորէն, կը խըռովէ զիս ուժգին,  
Գիւղ, եեզ մոռնալ չեմ կրնար, յաւիտեանէ յաւիտեան.  
Ալ առընջուած են իրար, ամենօրհնեալ իմ աշխարհ,  
Մանկութեանը, իղձերուս, կարօսներուս անո՛ւ մայր:

Աչերուս նետ, կը նայի նովիս եեզի գիւղ նորէն,  
Բւլիթերուն վաղեմի դարձած ընկերն եմ զինով,  
Ու կ'արձակեմ խնդութիւնն ու սէրս ամէն կողմ ամէն,  
Արձագանզի մ'ընտանի ինձ հանդիպին ըղձալով:

Բայց ո՞վ պատրան. ինձի նետ կը տրոփէ ոչ մէկ բան,  
Դամբաններու զարացկոս կ'անցնիմ հովէն ես կարծես,  
Գիւղ իմ աղուոր, նոզիիս կը վրաւայ սուզգ ահա.  
— Խօսէ, ինչո՞ւ ծիծաղկոս չեմ երազիս դուն նըման:

Այս հողին վրայ էր երեմն էի լացեր մօրը նետ,  
Երբ արցունքով միմայն կ'ըլլար ապրին կարելի,  
Երկրի վրայ իմ ցեզիս այս միակ մասն է յաւէս,  
Հայրը, տրտում այս նամբով հասած է մինչ ալեւոյք:

<sup>Թ</sup>Օտար ամայն այդ սակայն, ամայններուն պէս բոլոր,  
Առաւ կուրծքին իր ծիծաղ, հայրե՛ր, դէմքին ձեր հանգոյն,  
Արարշական ըրտինին տակ սրտերուն ձեր աղուոր,  
Հողն ալ զինով երբ պատմեց իր զաղտինները բեղուն:

Տարիներ վերջ նին սուզով ահա նորէն կը լեցուիմ,  
Առագաստի մ'հանգունակ, երեւ հովէն ցաւերէն,  
Զի իմ գատարկ է նոզիս, փորուկուած տրտմութեամբ,  
Ուր կը լեցուին դիակներն սիրածներուն իմ ամէն:

Լրուած սրտին իմ գիւղին, կանգնած տոներն են խըռով,  
Տուներն անոււ, պագաներ են յուշերու մրտերիմ,  
Որոնց մինչեւ, ալ ցաւէն յոզեած սրտի մը նըման,  
Ես անացուն կ'արտասուն համար կուած նին փառէին:

\* \*

Կը բօղօթէ մինչ անդին,  
Հոդերուն տակ, անմուրազ,  
Ընկերս ընդդէմ նոյն հողին:

Այնար

Պ. ՑՈՒՆԱՊ

## ԱԹՈՐԵԱՅ ՀԱՐՑԵՐ

### ՄԻՏՔ ԵՒ ՄԻՐՏ

ՄԵՐ ՕՐԵՐՈՒ ՀԱՐԵՐՈՒՆ ԱՌՋԵՒ

Քաղաքա-պատմական, ընկերային ու ազգային իրարժէ հեռու թառոզ բայց խոր-քին մէջ իրերագոյց սա հարցերուն, անոնց երեւան եկող հակագղեցութեանց սա խու-ժութե ու ճակատումը ընթերցողը թող ըլ-լայ բարի իրենց ճիշդ իմաստներուն մէջ ասամանելու, եղագափակելու։ Բաւական բան սորված ենք, հարիւրամեայ սա փու-զոտումներուն շատայլն մէջէն, մերժելու համար նոր ժամանակներու ամենէն անարդ գիտութիւնը, ան՝ զոր իր մեռը բերաննուն վացցնելէն կը հորդէնի մեր լրագրողները Պոլիս (լուսի իշխն գերեզմանը Բիւզանդ Քէջ-եանին), դիւմանիտուրիլեր, յայտն ու ան-յայտը, փաստին գիմաց աւելի քան անարդ շահապաշտութեան մը, ազգերու խզ հմտան-քը շարաւորոզ։ Փողովուրդէ ժողովուրդ գերազանցութեան և առողազմութեան առ առապելապատում իմաստութիւնն առաջ ու վերջ, աշխարհը վարելու յաւակնութիւնը օրինակ երեկ անգլիական, ուսական զիւ-ւանագիտութեանց, այսօր՝ ամերիկեանին։ Կը մերժենք, վանդի մէջտեղն է ամէն բան։ Ու այս մարդոցով ներկայացած սա թշուառութիւնը զիս չի կրնար աւելի ըզ-րաղեցնել։

Կ'անցնիմ կենաւու սակայն մօմին նա- նանջին։ ան՝ զոր այս դարու սկզբաները սիրեցին կլերիկոսներու մատուրիւմ յոր- ջորջէլ, այսինքն մտաւորականին տակաւ չեշտուող տկարացումը։ ընկրիումը մէնին ներներու գրոկին գիմաց, նախապէս վարկէ տկարացմարք, այսօր՝ իր բոլունդակ անան-կութեամբը երր լուս միտքին առափա- ները իրենց դարաւոր գերքերու թիւին ու կարկինին, փորձանօթիքն և երկաթին առ պիտուրուն։ Բանգիտութիւնն, հոռ լիշեցը- նել որ սա երկամարդը վարերու անցեալէ

մը կուգայ, զինուորին և եկեղեցականին, կարմիրին և մելին ֆոկատութերով պատ- մութեան գիւանները խճողած։ Մթանտալի վեպը Le Rouge et le Noir, իր զարկան չքիղ արժանիքը ստիպուած է տոկոսաւորել, երբ մեր օրերուն վարչապետները կը պարծենան այդ ամէնը մէծ խաղաղութեամբ, անպա- տիք արհամարհէլ կիմալունուն։ Թիւիւս միա- մութիւն՝ ոս յաւակնութիւններով ու սա պարտութեանց վերլուծումովը նայիլ զա- լիքին, որուն եթէ զիմերը կ'ուրուանան, չէնքը, կառոյցը կը խուսափին ահեռուումէ։ 1920ին մարդկաւթիւնը արգար աշխարհ մը հաւատաց թէ կը յօրինուէր յաղթանակին ճարտարապետներուն կողմէ։ 1932ին։

Գրականութիւնը, Միաքին ու Բարոյա- կանին սպասարկու ամենահին կրթանքը, իր հանգանակները նորոգելու իր փոյթը ու- կեզօծից ու իր անկարոսութիւնը, պար- տութիւնը ընդունելու պէտքին այցին տա- կան կը հառանայ իրմէ։ գառնալու համար ոկոս աշխարհին ճարտարապետներուն լու- ծին հնագանդ ներքինութիւն մը։ Զանիմ առարկութիւնն, երբ գորոշը այս պարտու- թիւնը հակատէն զիտելուք չափ կոգեկան քաջութիւն մը կը պարզէ ու կ'անցնի իշ- խոններու բանակին, բայց յատուկ հազնէնէ վերջը իր կարգին ու դրամակարգին — տաս- նաբանեան։ Միւր կողմէն, սա ճշգումն ալ մը օգտագործէք իրը փափաք մը, գորոշը տեսնելու այն չփացուած, ապամարգկային կիրպարանքներուններքն որոնց վարժուած ենք գարերու գերութեամբ մը։ Տեղ մը ողբացեր կմ երկու հազարամեայ գերու- թիւնը օրուեսագէտին (Ապոլ Ալա)։ 1850- 1915 շրջանը շատ կարճ է ազատագրու- թիւն գեռ ոգեկոչել։ 1917ին արգէն գրողը կանչուած է ժանու տէրերու։ Կարելի է անվերադարձ անցել ընդունիլ միտքի վի- ճակներ, ինքնարաւութիւններ, ընդգման շեմաներ, որոնք միշա 1850էն ասդին, զար- ժանապահ պիտակներու տակ, գտեր էին գրողներու մարզէն ներս լայն ընկալչու- թիւն, ներքին վարկ, սնուպօրէն ամբար- տաման պահանջներ, բոլորն ալ հաւանա- բաց արգիւնիք նախանքին խուլ տագնապ- ներու, այնքան սովորական ամէն նոր մշա- կոյթի կազմաւորման շրջաններուն։ Le Rouge et le Noir, Chatterton, Les fleurs

ծա տար մինակ մռայլ հեղինակներու զիրքերը չեն, այլ և բռողքի, զառնութեան աւետարաններ, պանդոյքներու փառքէն թելագրուած :

Այսօր, օրինակի մը համար, անգր քան ծիծակելին՝ վկասիենայ աւետար ոչ անոր համար որ առա մըն է, կեզծիք մը, առնուազն համակ գործօնութիւնն եղող կըրթանք մը — զրականութիւնը — խարցանիւու, ներկիւու, այլ թերեա անոր համար որ մեր, այսինքն հասարակութեան կողմէ արուեստագէտին հրամցուած, բռնազրուած սոկեզօծ բանս մը, ինայիւու համար մը թաշքերուն սղբերգութիւններ որոնք ընդուռ նելի չէին կրնաք ըլլալ ուրիշ ամէն մարզի վրայ, նեկիով հարուստ, զգայուութեամբ մեծահարուստ մարգոցմէ պարզուած թեշւառութիւններու կրպարանքին տակ, ըլլաթանտաւ և Ա. Կինի խեկանիր չէին անշուշաւ: Բայց անոնց ողբերգութիւնը իրենց գործերուն մէջ պէտք է վերըսծել: Խեկան մըն էր Պատէւու որուն մահէ կեանքն զոնէ գեղեցիկ գոցուեցաւ: Աշտարակներու թնակիչները . . . Այլ աշտարակը ոսկիէ, փղոսկի յօրինեն ալ շատ մի մեծնէք: Մասձեցէք. — պիտի գտնէք որ ամէն բանտարկեալ թիւբեղացումներու սփոփանքին վրայ սովիպուած է շահարկիւու: 1830ին, ուրիշ թշուառութիւնն մըն էր առօւեսըր արուեստին համար նոյնքան սոխն, նոյնքան անհեթեթ տարազը որ հարիւրաւոր զիրքերու խար ու գարման մասակարարեց, յանին անճարատկներուն, ժամանակի լուսանցքին շպրտուածներուն, ապայժմէութեան մէջ զինանշան գարբնողներուն գարածումը պատսպարոշ, և երբէք՝ արուեստի ծանր, հեռանաս, մեծ գործերուն համար անխուս սափելի, նախապայման պրութիւն (\*),

քանի որ առանց արուեստի գործ մը գործէ և ոչ ուրիշ բան: Ու խայտահամուկ բռուոր իզմերը (ismc) իմացական և ընկերային գործօնութեան բոլոր մարզերէն որոնց ամս բարձուամբ ու խոնարինումը, անհետացաւմը կմնական իրենց ապիմարտութիւնը կը փառատեն, իրենց հետախազաղ կորուստին բաշարածկ սուուզութեամբ փոխարէն, իրենցմէ մարգկութեան պահստին անցած հարստութեանց իսկ էութեամբը, յանախ զպրոցը հերքող կործանող: Կը խորհիմ Աննա Քունենինային շքեղ վառքին ու ոզորմէի Թպարսոյիզմին շքեղ հակագրութեան: Կ'արու է կինու ոչ անշուշտ լրջութեամբ, բայց որոց մասհուզութեամբ կիրքի, սննպութեան մը աւելի պարզ բառ ոով մը աւելիորդ անխելքութեան հակաց միերքին սոնց վրայ հրապարակային վառ անուքի զինանշաններ էին խպակնիզմը, նա, իրաւալիզմը, . . . Էլի այսօր վառաւաշակ սիւրեկուլզմը, էկիքիզմը, եկիպարանսկիլզմը, բերաստայիզմը, ցատկելէ վերջ առաջրզմէն, ինյիզմէն, Ֆիւրիւրիզմէն, իմածինիզմէն: Այս գանգ կարճ ըշջանի մը այսքան ամուր, ամրարտաւան վարդապետութիւններուն բոլորին համար հասարակաց յայտարար արուեստի տագնապ մը: Բայց իրականութիւնը ասոնցմէ վեր է զժարախտարար: Ու այս իրականութիւնը կը յայտնէ աւելի քան անհարակութիւնն մը, գոնէ կարեւոր թիւիք մը համար: Այս վարդապետութեանց իմացական տարազութիւննը: Մի զրազիք: Այս քան գէւ է սա աղերսը զպրօցներու գազառ փարաբնութեանց ու գործողներուն սահեղածութերուն միջւ: Ենթագրել նորվեկիացի հոչակառոր թատերագրին ետին լայն, խաղ, տափակ ու ինքնարաւ բեանը որուն շնորհանակ գոճնեակութեանը մէջ կը իսան արուերնք արուեստին ու կեանքէն մեր տագնապանքը ու կ'անցնինք մեր շահն մարսելու: Քրմանալու, կոչուելու համար

(\*) Բանգետարինը, ամենազիտարինն ու սննդով զբանարինը բոյր գրական հննացաներուն, դասախոսներուն (գրականութիւն), լազգի այրուելուն և հանդէսներուն հնակարկաներուն, — ոռոնց գրական յարդանամներու անքմանների բռաւառարիւնները կամ ձախոզմնենք: անմաղյալին տամաները կը յանակնին բացատրել, բացատրաւ ըլլալ անցան ազյարքի եղեաւանդին շնկառ անձակի, սակա նման առաջանեց: Փղացացիութիւն: մէկ օւրիշ է անոնց: 1860ի փետրվարին գրաներուն կայսր հրապարակ ներառած: Մռանայ չէ ու Մասամա Պովարին իրեւ անբարյաց զիրք գարարան հաւաքառեցաւ արդարաբան

Ժամանակակից ժամածումին վարպետը, երբ արդէն մեր գործը մեզմէ առաջ ժահացած է անդառանալի մասով մը: Հարիւր արի առաջ գրական վայրոցները հսկայական եւ զերութիւններ էին. այսօր՝ անախոօնիզմ: Աննանց յաւակնութիւնները քչուած են գեղարքի քառարանը վնանասփոխանքին: Դիեն եթէ հաստատելի են, միջազգային գրական հրավարակին վրայ նղակութեր կազմակրուած, հանգանական զգործին ներ, ատիկա մը ջանաթք նոյնաշներու ընկերարանական-քաղաքական հակայ կրկեսներուն վրայ իրարու դէմ հակառակ գաղափարանութիւնց տազնապին: Աւ ճշշդիլ իսկոյն որ գրական զեսնի վրայ կորուածը խորոշարդիկ ուժով մը մենք կը կտսնենք քաղաքական գետնին վրայ Մարդոց ընտրանին, կը հասկնաք բառը իր լաւագոյն և լայնագոյն իմաստով — իր գերազոյն տագնապները կրմա կը հետապնդէ գրականէն զուրու մարզերու վրայ, գրականութեան, իմաստասիրութեան և արուեստներուն ձգելով սա տագնապներուն վրայ հին բառով մը՝ անդանումը, նոր ու գէշ զիջանալը, աւելի ընթացիկ բառերով պոռալը, սպառնալը, կոտրել թափելը, նեաել-բռնելը, մասեաւանդ այն երկիրներուն մէջ ուր աղմուկը կը փոխարինէ շարժումը, երեւալը՝ ապրիլը: Մեծ օրաթերթերու բը-ըսպաններէն քիչ քիչ կը հեռանայ աշխարհը զարող մէքնականութիւննը ապաստան ֆնառելով կուսակցութեանց ակումբներուն, իշխանութեանց խորհրդարաններուն մէջ և Այսօր զրամը չէ անշուշու զսպանակը ընկերային մեքենականութեան, այն իմաստով որ անիկա ունիր այդ գիշը 1880ին: Քայլ գրական սերունդներուն ալ կոտրած է յաւակնութիւնը:

Խղաւ ատեն մը երբ մեր ժողովուրդը կը հաւատար գրուներու արժէքին, մեր ճակատագիրը սրբագրելու արարքին մէջ տննոնց զերը աճեցնելով իրենց իմաստէն արտօնուածէն շատ անդին: 1900ին մեր գրողները, արեւմտեան մէծ գրական խռատաններուն ներկայացուցիչներէն կը սպասէին իրենց իրշանիկ միջամտութիւննը զիւանագէւաներու գանանչ կորդարութիւններէն ներս: Այս պրոճականառ 1910ին արդէն մեռած էր, կրթովին ապարդիւն: Կը

դիտակյի՞նք այսօր թէ զօրագարներու, քարիւղի ընկերութեանց մեծագօր լիքրեննուու, փերեզակ նախարարներու և փոխարիկ նախագաներու ներկայ մշակոյթին մէջ որպան համանի, ապայժմէ, խարիսուլ են մեր վստահութիւնները, միջոցները: առանց խորհելու ուրիշ ալ փաստերու, քանի որ այդ ճակատագրին սրբագրութեան մէջ նոր, հսկայական լաւատեսութիւն մըն ալ մուտքուած, մեծ պետութեան մը վրայ մեր վլատահութեամբ կազմուած: Մինչ այդ օակայնը մեր սիրութը կը շարունակէ ինքնիքը բաւարարել, աջէն ձախէն գումարուած մարդոց հեռագիրներուն վրայ գնենով աւելի քան միամիտ ուրիշ ապահովութիւն: Աւենէն արդար գատարէն մէկը — Հայկակնը — աշխարհատեաններէն ոչ միայն կը մերժուի, այլ ե նկատման իսկ չարժանանար, նոյն ատեն պալատին մէջ ուրիշ ուրիշ զառ մը, նորայէլինը կը թուի յազմական դուրս գալ, ընդդէմ հօթանասուն միլիոննց զանգուածի մը հզօր վերոյնն: Խորհրդածելը ձեզի: Ես կ'անցնիմ աւելի անդին:

Այս կորանքը, մեր դատին վրայ մեր գրած յոյսերուն մէջ, կը գառնանայ ուրիշ ալ նուաստացու մերով: 1900ին պետական նեղ զիին իսկ որ կը խոշընդուռէր մեր զատը, զանգուածները սրոնք միթինկներէ ըզգուշանալը ուռ կը մտածէին, երկրի մը քաղաքական կարծիքը չվտանգելու յաճախրարձր շրջանակներէ թելազիր իմաստութեամբ մը, կը պարզէին այսօրուան բոլորովին անհանգէտ պատկեր մը: Անոնց, այսինքն վարիչներուն ու զանգուածներուն պակուցաւ քաշութիւնը մեր օրերուն ապարայութիւններ վերածելու քաղաքարդարանը աւատարութիւններ առ այսօր էր պաշտպաննել ջարդիքին առջև: Այդ գուռարութիւնն է որ այսօր փոխուած է հաետորական շեղումի, մեր թշնամին բարոյական բարձրութեան ամենէն ընտիր մէկ զիինուորը ներկայացնելու, ու ասիկա բերանովը մարդոց սրուր ժողովուրդներու ազատութեան համար կողուած ըլլալնին չին դադրած տակաւին յայտարարելէ ու իրենց մերժումը մեր հողերը մեր ժողովուրդին դարձնելու կը տօնագարդեն միջազգային

գրոհով մը իրենց երկուուն ընկերոջ կարծեցեալ ախորդակիթերուն վրայ: Այս ամէնը հոս կը իշխուին ոչ ոգի մը իրեք աղբիւր: ահ ցոյց տալու համար ահաւոր: Կիշդապարիշտ նենգութիւնը: Ու դարերու լացը չէ որ կը նորոգեմ:

\* \* \*

Այս տողերուն հեղինակը նոր չէ որ կը մերժէ սակաւաշնորհ ժողովուրի մը զաւակել ըլլալու ճակատագիր մը թէն պատմութեան կողմէ այս ժողովուրին յարգարուած իրողութիւններու զնացքը զի՞նքը կ'արգիի հապրուութիւնէ, յաւակութիւնէ: Պէտք պիտի ըլլայ ժողովուրիններու նորերանութիւն մը փարձել, բայց առանց բառ ուրիշն տարաւելու, հասնելու համար այսօր ուսան ներկուած, խարցախուած լարգերուն: Այս տողերուն հեղինակը տարիներէ ի վեր դառնագոյն տրամաժիթամբ կը տեսնէ ագգային յարգերուն սա աղճաւումը քիչ մը շատ շահապաշտ ոսկերիչներու կողմէ: Զի զարմանար անշուշտ որ կիմոնին շնորհաւ զուրկ նորդանիներ որոնց քաղաքակրթուաթեան զինանշաններն էին փաթթօցն ու եարագանը, այսօր ուստիններու վրայ: Կը համարձակին զրոնել մեծացյան ալ ազգեւրուն, բայց կը տառապատի մարդոց ապկարիւտութեան սատիններէն: Արքան անհեթիթ է սակայն քաղաքականութեան եամբ խելք փառակել, որպէսզի ներելի ըլլար մը տածել սրբախն ալ տեղին: Թուրքերը մոռացած են որ իրենց հիմա չզիշած ափ մը հողին տէրերը ինչո՞ւ այդքան առատաձեան եղան քառորդ զար առաջ...: Ու այսպէս նույնուգ հարստութիւններուն վրայ երր կը բանաձեւեն արգարութեան, քաղաքակրթութեան պահանջները, կը ծառային առազակութեան գատին: Իրենց բըրանէն այս յաւակներեանց մատանները հնուու են զիս խոռվելէ: Ինչ որ մեզ կը մէկ մտածելու, ան ալ այդ յաւակնութեանց պաշտպանութիւնն է արեւմտեան մշակոյթին ախոյեաններէն:

Քաղաքականութիւն խաղալ չի նշանակեր այս իրողութիւնները հաստատել: Աղգերը կ'ապրին անշուշտ իրենց փորովը, փորին համար. բայց կը տեւեն իրենց ու-

զեղովը, այսինքն ասոր արտադրած պահասովը: Զինուորական փառքը, ճակատամարտներուն խանգավառութիւնը չեն արհամարնելի, բայց չեն կրնար պատմութիւն փոխանորդել: Հեռու ինձմէ սովիետաթիւնը հոռվմէսէկական կամուրջ մը Անկախանութիւնունց եամբ պայմանագրէն է որ կը գործէ: Միտտեին և բիրունիւթիւն յաւկատական մենամարտը: Նարալանին ցեղ զինգարան մը Ալթայէն մինչէ Կարպաթները իր ուժուց ապրեցուց մորթելով, այրելով, կործանելով: Աւ անոր անցքին հետքերէն ոչինչ կը մնայ, խօսազ այդ յաղթանկներէն:

Այս տողերուն հեղինակը գիրազանց ցեղին ու Թուրքերը ասիական ընտանիքին վրայ ցեղերու բանաձեւեցին նոյն իրաւունքները որոնց իրաւունքներին համար հարիւր տարի կայ զէնք կը խաղցնեն կերպանները եւրոպական ցեղերու ընտանիքները մէջ ու յաւակներինները հերքելու զեր մը չէ սատաձնած: Բայց անիկա կը հաւատայ իր ժողովուրդին: Ցիզը չէ հոս բացուելու, առ նոր թերութեանց ու արժանիքներուն զաւդակուումզը: Ասիկա պիտի ընել զիս յաջորդող սերունդը շատ հաւատարար Հայոց հայրենիքին մէջ, ամրող շական գիւտէն վերջ հայոց ժողովուրդին: Դիտնալու եթոր այս տողերը կը գրուին ոչ բէ միջազգային պազարի մը համար, ահ սփիլուք կուումի մը ներքի ծուտրան, շուտրան, իր ճակատագրէն անվատան, իր անելիքին մասին նակամարտ ազգեցութեանց երերուն զանգուածի մը քիչ շատ խմբեցի ընօշանի մը հրագիրեալ ոչ անշաւշտ յաղթակին հաւաքատութեանց, այլ մարդկային տարրական գտահանութիւններու, որոնցմէ տարօրէն աղքատացած է սա վերջին քառորդ գարուն: Դիտահմ որ իմաստուններու խումբ մը պիտի տայ հաւարի, նորոգեալ աշայրենիքին փառքը շոշարձակ փայլեցնելով: Բայց պարտք կը զգամ պարկեցաւ թիւնը անգամ մըն ալ պաշտպանելու: Անորհրդային Հայրենիքին փառքն ու գեղեցկութիւնը, նոյնիսկ առանց տարակոյսի շամանդաղինը ոչինչ կը փոխեն Սփիուքէն որ պարտաւոր

է ինքինիք մարսել, այսինքն իր միտքին սիրտին հասած բոլոր նուաստութիւնները այլակերպելու ինչեր չենք տեսներ, մեր անմիջական շրջապատին մէջ, այդ նուաստացումները խորանարգօրէն անեցնող : Յեւ առյ սկիզբ է առած սպեկուլ ուրիշ տառապանք մը : Հայրենիքի հանդէս հայուս սէրը մեր թշնամին պաշտպաններուն տումարին մէջ կը փոխակերպուի քրէական մեղքի Ամերիկացի մեծահամբու պաշտօնասար չսպառնաց հայերը վարել նոր Աշխարհ հէն վասնգի անոնք կրնային սիրով, կարսով, գործնոպէս ալ մտածել իրենց հայրին:

Դակաւին կը ճշուին զիրքերը : Աչա խարէի բաժանումը երկու հակագիր ճակատաներու ելած է թուղթերէն ու իջած իրուղութեանց կրկէու : Եւ սփիւքը ողքերգաւ կանորէն կիյայ ծիրին մէջը ֆակատներէն մէկուն, աշխարէի չորր մասերուն ալ վրայ Այս յարգարումնի պարզ են հետեւանքները : Այսօր, մեր անցեալին պահեստը կը գործած ենք : Ամանորութենի ըլլալու համար Վաղը՝ ոչինչ ունինք հանհելիք մեզ հաշածոյ գաղափարաբանութիւններուն զայր բոյթը ողոքիլու : Աման քարոզ՝ Ասրեգաւ յին Հայաստանին անունով մեզի մտառց ածը, քանի եր ներգաղղին ներկայ գըն նացը տասմանամեակներու կը կարօտի ինքնինք իրագործելու : Մինչեւ աշխարհամար աք վաղը կրնայ ծագիլ է մեզ գնելով իրական ճնշումի մը մտոյց ճակատագրին դիմացի : Էսի թէ քաղաքական կուսակցութեանց կարուածին մէջ արկածախնդրել է այդ մտահոգութիւններով զրադի, կը նըս չառնուի ազգին ճակատագրիը հեռու յայտարարել սփիւքին ուր կուսակցական քառ նակը ամէնքն ալ գիտենք թէ ինչ կը ներկայացնէ : Պարագերուն պարտքը, սփիւքի ընթարութիւններուն ուսերուն : Գրողի իմ ասապարէզչ, ստ կէտին զիս կ'ընէ զգոյշ, զիս զանելով իմ կալուածին Աւ ինչպէս որ սփիւքը ամէնքն պատասիր հոգին տաքըը նողներու պահանջ մը իրական է, նիւթի պատիք վրայ, նոյնքան անկատեշտ է միւս պահանջը, հոգիկան գետին համար, սփիւքին նոգիէն ներս բուծումի եթէ ոչ շքեղոյէթ է առարր ուժերու, գեղեցկութեան ու

Զեր ուշադրութիւնը, ուրեմն, կրկնակարտէր իմացական, մշակութային հարցերու, առանց ներսը իրենց հանգոյցները ամբացուցած արժէքներու, մեր, բայց աւելի մեզմէ դուրս, գրիթէ համաշխարհիկ ստեղծագործութեան մեջ գումար գոնէ այր փորձը, առանց ինքնաւ պատմութեան, 1850էն մինչեւ 1915 իր սաստիկութեան աստիճանովը մեզ մեզի անձանաշէկի ընծայելու չափ առմանթիք : Միտք բնիք մեր աժամ հպարտութիւնները, այնքան սոսկ զնուած սական մեր լաւագոյն գաւկներուն իրավործումներով սուր քաղաքակրթութեանց սպասին մէջ + Զանազան առիթներ են չիմ քաշուեր գատապարտելի և արիացական չտիսութիւնը, հասարակ գերլողներ մեծատարած իւմաստաէքներու փառքին առաջնորդող, հասարակ դատանաւորներ ու վէպէր միջազգային փառքի հանդէսներուն տուածարկու + Բայց այս գեղջծումը, զեղծանումը չեմ ընչ գունիք պատրուակ մեր հարազատ, իսկապէս մեծ գեղեցկութեանց գովքն ալ լուելու շիմա տեղը ինձի նեղ է մեր ուղիք թէս կուզ սակաւ, բայց ինքիրմէջ զիտուած, տեսակառորդած արժանաւորութիւնը զեր լաւ ծօրէն ձեր վայելոււին մատոցաններու և Կոչչա եմ միւրդ կողմէնց, յափրանարլու չափ ծանր, փոռախնդիր տիսութիւններուն բառ ջաղանքէն ուր մեր ժողովորդը կը բարձարցուէր իր հասակէն շատ վիր շնորհներու, հայ սահեծագործ ուժը խորանարդուրէն ներկայացնելու ձգումը մը «նովին իսկ անկարելիութեամբ, անբնականութեամբ վասնելով» : Պարզ ու վատահ, բար եմ, գրեր եմ

† Մենք մեր եղով :

Ա. ՕՇԱԿԱՆ

(Նարանակինի՝ 4) †

## Հ Յ Ն Ա Զ Յ Ա Ֆ

Կը հրաւառակեմի հնեւեւեազ ուսանաւորը որ կը վերաբերի Պաղտաժի Հայոց պատմոքնամ։ Հեղինակն է Մարտիրոս Վրդ. (յետյ Սպո.) միստրան Ս. Էջմիածնի որ յետյ կ'ըսաց միարան Ս. Երևանակմի շուրջ 1750 բուալսննեւուն։ Սոյն ուսանաւորը կը գտնուի Ս. Արություն Զեռագրաց Մասենայարամի թիւ 273 ձեռագրին մեջ, որ կը պարունակի օրինութիւնից խարով եւ ուսանաւոր նոյն հեղինակն է, ոյն ուսանաւորը կրթուած է ի իշխանութեամբ։

Հակառակութ. նեստօրաց ը. հայր  
ի Բաբիլոն վա. եկոցւյն։

Ի բարեկոն էի նուիրակ  
տեսի զալչւտա կոյս բոլորակ,  
սակս տաճարին հոյլքն զեզերակ,  
զոյսրս ազգաց էր ի կուտակ։  
Ս.զգ ննասորաց ինչիւք կանգնին,  
զմովակնոն եւ զիւրս լիացուցին,  
զոտանար կորպել գուն գործեցին,  
անձամք զոյիւք ի մարտ մըսին։  
Խսկ հայր հայցմամբ յած. դիմեց,/  
յաց և՝ արտասութ իբրեւ զգես լից,/  
ընակը եւ օտարք յոտին յարեան,  
զերկիւզն հերքեալ հոսմամբ արեն։  
Հաւատացեալք գումարեցան,  
եկը եւ բնակը ժողովեցան,  
ի մեծ խորհուրդ կապակցեցան,  
ծախել զինըս պատրաստեցան։  
Արեան ըցրուունս հեղեղն հոսիւր,  
յամէն աննէ յորմէ լրսիւր,  
գումքըն մանկանց թթվէնէմի,  
ասոտ տեսանիւր բողոքալի։  
Զանձինս եւ զգանձս ոչ խնայեցին,  
սաստկաւ յարեան սոր խընդրեցին,  
արք եւ կանայք խրոնեալ զնացին,  
տապասմ մանուռաւ սփոփի ու լիստեցին։  
Ենոյոյ ննսաօրը յոյժ զօրացան,  
գաղու կաշառօք գարուսեցան,  
եկեղեցւոյ մերկ տիրեցին,  
սակաւ աւուրը տամբ խընդացին։  
Սորին պատճէն կարի երկար,  
կըռիւ եւ կագ տուգան անկար,  
երկուց ազգաց մեծ խոռոշուի,  
յինչից անկեալ յարգատուի։  
Տերամբ փըրզին գութ սէր իջեալ,  
նընդէ դարձեալ քենիւան անկեալ,  
մեր հայր կըրկին բողոք բարձին,  
արքայական բարձամ ցուցին;  
Եկեղեցւոյ հայր տիրեցին,  
պայծառ սպեստիւր զարդարեցին,  
պարտքն տոկսիւր վընարեցին,  
սակաւ սակաւ տեսար հասուցին։  
Կայ այժմ յազգա մեր եւ վայելին,

զած. անդ միշտ փառօք օրինեն,  
հայոց պարզեւ յերկնից իմա,  
զի ես լիով յոյժ հրմտացայ։  
Եկեղեցւոյ կերտովն յուզես,  
նալպանդ մուրատ ներքեւն խրնդրես,  
յատնիք ընդ քեզ խօսիլ տեսցես  
հայր սր. մերիւ վարձ սր. հանցես,  
Սուլթան մուրատն էլ ի պազտատ,  
ի պատերազմ հինիւք հաստատ,  
գործակալ ոմն կոչիւր մուրատ,  
յազգէն հայոց կայսերն նալպանդ։  
Ննսորը դիմեալ մեծ խըլայիւք,  
առ. մեր մուրատն խիստ աղերսիւք։  
Եկեղեցւոյ կառուցելոյ,  
ի կայսերէն հրաման առնլոյ։  
Խսկ մեր մուրատն առեալ հրաման,  
եկեղեցւոյ զիր եւ ֆարման,  
ննսորը շինել եկեղեցւոյ,  
վասպ իւրայնոց սուտ արէանդոյ։  
Հայոց տիրեալ եկեղեցւոյն,  
զի սեփական մեր գանձ նախնոյն,  
թէպ. կամիսաւ ննսորական  
խսկ այժմ հաստատ քրիստոսական։

Գ.ս. հազուե. ի նովեւարի  
նալպանդ մուրատին։

Վախճան հասեալ մեր մուրատին,  
հրետակ կանգնեալ առնուլ զնողին,  
խընճանահրիւր ցաէքր ներքին,  
խորհեալ կորզել զեկեղեցին։  
Ասէր զորն. իմ ես մատնեցի,  
եղէ ընկեր չար յուղայի,  
զորն. իմ ետու փեռեկտողի,  
զարշ ննսորին պիղծ օծաօղի։  
Եինել ներձօլն եկեղեցի,  
վայ իմ նոգեցյս տոն. իմ առնզի,  
ի ննսորը կըրկին խաչի,  
յերկուս մասունս նա անջատի։

Աւզ նալպանդ մուրատն  
հիւանդապին դիմօք խօսի  
· բնդ կայսերն։

Խսկոյն հարեալ ի սէր փըրկէի,

առ մեծ արքայն սիրով խօսի ,  
արքայ դու կաց ողջ ի կենի ,  
վս. այ. նեղ զգութիւն տեսնջի .  
Զեկեղեցին զոր շնմեցի  
իմոյ անձին զնա կառուցի ,  
ի բարիլոն հաստատեցի ,  
բարազամովս իմոյ ազգի :  
Խսկ այժմ տիրեալ ազգն նեստօրի ,  
գերի ի ծեռն պիղոծ աղանդի ,  
վս. այ. ես մեռանիմ ,  
սր. քիլիսէն ջոկեա՞ տր. իմ :  
Բազամ ֆարման ազգի շնորհեա՞ ,  
որոյ կամիս իցէ նորա՞ ,  
իսկոյն արքան ասէ ցամամը ,  
բոյոյ ազգին յինչն զինմամը :

Կրկին խօսի մուրատն բնդ կայսերն

Մուրատն ասէ ո՞վ զեր արքայ  
հոգին էհաս դիս թուլանայ ,  
ֆարման արա՞ մեծ արգգեւեա՞  
ազգին կընիք ի քէն արքայ :

Կայսրն, սուլթան մուրատն հրամայեալ :  
Խսկոյն գըրեալ գիր եւ ֆարման ,  
եկեղեցին այն ան նըման ,  
ի յաւիտեան հայոց ազգին ,  
խլայ ի նարդեանս մեր մուրատին :  
Խսկ իւր ազգին մինչ ի կատար ,  
ի յաշխարհի ոյր կան օտար ,  
ի բարիլոն աղօթարան ,  
ցըրուեալ հայոց ժողովարան :

Նոգածուի. մուրատին , առնուլ զեարման :  
Նալպանն մուրատն առեալ զիքարման ,  
եղ ցազգըն մեր ի պահեստման ,  
ցուպ ամրուե . եւ գաւազան ,  
համայն տոհմիս մերոյ հայկան :  
Խսկ ոմն աղջիկ նեստորական ,  
ընկեր հայի յամուսնական ,  
զրազամըն այն արքայական ,  
ետ գաղուաբար իւրոյ տոհման :  
Խսկ առ իմոյ ժամանակի ,  
թէա. Փարման կայր ներկայի ,  
սակայն զիշեալն ոչ երբէք գտի ,  
զի գաղեալ գոյր ի դարասի :

Ցալազո յարմարողի բանիս

Եթէ զորկարս որոնիցէք ,  
Մրտոյ անուամը զիս իմացէք ,  
ի սր. սուլթան էի զըպիր ,  
մոնթ եւ տըղայ լաւ զըրագիր :

ԽԱՆՈՒ. — Պանաւերիս մէջ կրնաւումներու պատիւր փօխամակաւած է կեռվ :

Մինաս անուամբ վդպի . ,  
տեղւոյն սրյ. առաջնորդի ,  
յետոյ եղեալ զրիգորիս ,  
յէշմիածին կաթուղիկոս ,  
Յետոյ ըզկնի աղէքսանդրոս ,  
յէշմիածին կաթուղիկոս ,  
երկրա էր սա՞ բուզանդեցի ,  
իսկ իմ տեսեալ զնա ի շիրմի :  
Դեռ ի նոյնում սր. վեհուե . ,  
ի դէպ սաղիմ ի փըրկուե . ,  
առ փըրկին սէլ երանուե . ,  
ի սր. յակոր որդիուե . ,  
Զըլել սիրով յոյժ բաղձայի ,  
երանելն իմ խիստ ցանկայի ,  
ի ո.ահ ի դէպ հարաւայի ,  
տերամբ եղեւ զոր հայցէի :  
Էր անդ մեծ պետ սր. կաշագործ ,  
ճոխ պատրիարք թէոդորոս ,  
նահանգաւ էր բիւրտիստանցի ,  
մըշու երկրէն խորենացի :  
Աշակերտեալ գրիգորիսի ,  
երկրորդ մերոյ լուսաւորի ,  
յետոյ ըզկնի այլ սըրբազն ,  
նոցին սերունդ բատ կըրթուե . :  
Խսկ նահանգաւ արեւելեան ,  
խիստ նոցեզգօն խորհրդական ,  
կըրթեալ առ ոսս վերոյ պետաց ,  
սա կեննեցի իսկ խորիմաստ :  
Անուամբ սա մեծ կարապետի ,  
վարուք իսկ նմա համեմատի ,  
ի սր. սաղիմ մեծ դիտապետ ,  
բոլոր ազանց անդ հայրապետ :  
Ով քինյը. աղօթեցէք ,  
եւ զարարին պաղատեցէք ,  
զիքախոն այս խոր խորհուով ,  
զիմայնս յիշէք հարք մեր սըրբով :  
Եր միշտ օրինել նոգւլոցն երգել ,  
պատարագօք լուսաւորի ,  
յաղօթից սր. ֆըրկան հանել ,  
տր. ողորմնայ յաւէտ ասել :  
Զիշեալ նուլիրակս էշմիածնի ,  
զոր. մարտիրոս մեղօք արին ,  
վս. յսի. յիշել մաղթես ,  
զի յայսմ կազի տըրուաս եւս եմ :  
Տուզանաց փողն հաւաքեցի ,  
յազգէս կուտեալ ժողովեցի ,  
ծերոյ տղայոյ ոչ խնայեցի ,  
առաստ լիով տրբ. խընդեցի :  
Տըն. ձայնին մեծ իշխանի ,  
որ երախտիս յոլով ունի ,  
փողըն բոլոր առուգանս տըւաք ,  
եկեղեցեաւս ազգաւս զերծաք :

ՀՀԱՅ. 4. Պ.

**ՔՐԱՆԱՌԱՑԵԿԱՆ****ՖՐԱՆՍԱԿԱՆ ԲՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ****ԵՐԵՔ ՍԻՒՆԵՐԸ**

— առաջարկ —

Ինչպէս որ կը հասկնար Brunetière-ի կը կիրարկէր գրական քննադատութիւնը, որ, չըլլալով հանդերձ կատարելապէս կազմուած և անկախ, ողբերգութեան կամ վեպին պէտք ունէր որոշ կերպեր գոյաւորուելու և վերաբերուելու, որոշ միջոցներ հարկադրաբար գործածելի, որոշ խանալու որոն հասնի ջանալու էր, և գեր մը, զերջապէս, կամ պաշտօն մը զոր կատարել պատուի հարց կը Brunetière-ին համար:

Յայց որքան ալ առարկական ըլլայ մարդ և ո՞վ Brunetière-էն աւելի եղած է — ծայր աստիճան զժաւար է իրեն համար, զրեթէ անկարելի, տարական մեալ իր ստեղծած երկին, զժուար է զդնել անոր մէջ իր նախասիրութիւններէն, իր խառնւած քէն, աշխարհը և կեանքը յշանալու իր կերպէնն Այս դժուարութիւնը թերեւ ա'լ աւելի անյազելի է քննադատին համար քան ու է ուրիշ գրագէտի: Հակառակ իր յարատե պայքարին, զինք կը գտնենք ամբողջութեամբ իր յօցուածներուն իրառաքանչիւրին մէջ, իր նախասիրութիւններովը, ատելութիւններով և ձեռովկ' իմանալու կեանքն ու գրականութիւնը:

Brunetière-ի քննադատութեան ամենէն ակներեա զիձերէն մէկն է իր պատմական ձգտումը: Այս տեսակէտն շատ յատկանշաւական են Histoire et littérateur իր երեք հաստորները ուր կը գտնենք աւսումնասիրութիւններ որոնք կը վկայեն քննադատին մտազգութեառուն մասին այդ շրջանին: Բացայայտ է որ պատմութեան հարցեր զինք կը շահագրգուն բարձրորէն: Ծտիկ կարծիքը ըստ որում կիս թէ թէ տակ ֆրանսացին կ'ապէր բացարձակապէս թշուառ կեանք մը: ճշտորչէ աղջուակառ նութեան մէկ մասին արտազալթին երեւ ույթը ֆրանսական յեղափոխութեան աւտեն: որոշել՝ ինչ որ աղջուական էր այդ

յեղափոխութեան մէջ՝ քովն ի վեր ատելի խայտառակութիւններուն: որոշել ինչ որ արտադրեց այդ յեղափոխութիւնը իրերեւ առողջարար ազգեցութիւն՝ քովն ի վեր աղջուառ հետեւանքներու:

Ծանեկան է հաստատել թէ երբ զրական հարցերու կը մերձենայ, կ'ընտրէ այն նիւթերը որոնք պատմականորէն կրնան բարի աւարտին բերուիլ, ինչպէս օրինակ՝ «Խարուն ցաւը», Voltaire-ի թատրոնը, կամ այն հարցերը՝ որոնք կ'ենթագրեն պատմական ծանօթութիւնները, ինչպէս «Պատմական երգեր XVIII դարուն»:

Լիր հասկնալու համար թէ պատմական ձգտումը Brunetière-ի հոգիին մէջ որպան երկարատե և գլխաւոր հանդամնք ունէր, իր ուսումնասիրութիւններէն մինչ քննենք: օրինակ, Յառաջդիմութեան զայդափանին կամ մութիւնը XVIII դարուն:

Քննադատը գլխաւորաբար կը նզնի: յոյց տալ մեզի զանազան տարրերը որոնց արգասիքն է այս զաղափարը, իրեւ այլազան մետաղներ որոնք կը մտնեն բաղադրութեան մէջ իր զուգորդութեան, երեւան հանել զանազան զայդաները որոնք նպաստեցին նախ անոր ծլումին: և յիտոյ՝ ձաղկումին, և մեզի ըմբռել տալ անոր եղափոխութեան յաջորդական կայսաններուն հետ անոր իմաստասիրական տարրողութիւնը:

Իր չուկէտն է սկիներու և նորերու պայքարը<sup>1</sup>, Peraut-ին (Parallèles des anciens et des modernes) մասին խօսելով՝ «Հանաց յոյց տալ որ հասած էր ժամանակը լայնենելու, կամ թերեւս, փոխելու գրական գատարակութեան դրութիւնը: — և զերծոյ, լաւագոյն միջոցը, ամենէն ապահովը, մըցելու հրներուն հետ, հաւասարելու անոնց կամ անցնելու զանոնք: Ե՞ր ներշնչութէ մեր բարքերէն, ովզորութիւններէն, հաւատալիքներէն, ինչպէս անոնք ըստած էին իրենցիններէն: և փոխանակ ապրէլու յաւաբենական յափշտակութեանը մէջ վաղընդական մօտեներու, նպատակայարմար էր զանոնք էկատարելագործել և անացմէտ տաղին եղած աստացութեառով կամ մեայսն յառաջդիմութեամբ, զիտութեան և արուեստներու կալուածին մէջ»: (Brunetière) զիրաւ կ'ընդնմարէ բոլոր այս տարրերու ընդէլլէն: կազմ որ գտնենք իրարու կը զգէ, ազրիւը ուրիշ անոնք ծնունդ կ'առ-

նեն, ու կ'եզրակացնէ՝ ռահաւասի՛կ, յաս ուաշդիմութեան գաղափարն է այս, և արա զէն կասկածը՝ սա յարանուն բաղդութեան օրէնքին ար կը կազմէ այսօք անոր սահմանումին էական տարրերէն մինչ։

Յառաջդիմութեան այս գաղափարը, անգամ մը բանաձեւուած մտքերու մէջ տուշ ճշգրտութեամբ, ի՞նչ բանին պիտի հաս կազրուեր։ Քրիստոնէական գաղափարին իսկ, որուն տեղը պիտի առնէր. մինչ որ Perrault-ն լաւագոյն ըմբռնած է այն և թէ քրիստոնէութիւնը, իր էռութեան մէջ ու դէմ է երկու գաղափարիներուն որոնք կը սկսին ծագիւ «Parallèles-ներուն» մէջ, անհետն յատաղդիմութիւնը և բնութեան ու հենքներու կայունութիւնը։ որովհետ որպակսի յայտնուի յատակ կերպով թէ Քրիստոնէութիւնը դէմ էր նորութեան պատհանջքին, որ կը յայտնուէր ամենուրեք, նոյնատեն, բաւ համարուած էր անոր ենթարկել կամ կցել գրական կալուածք ո ինչպէս կարգ մը հեղինակներ — որոնցմէ Desmarests — փորձեր էին ընկել։

Brunetière ցոյց կուտայ յետոյ այն կապերը որոնք գոյութիւն ունէրն յառաջդիմ մութեան գաղափարին և ժամանակի բարքերուն վիճակին միջն, և կը հաստատէ, օրինակներու վրայ կրթնած, թէ այդ գաղափարին նակատագիրը ուուժգութէն նպաստաւուած էր բարքերու լաւրապետամբ», արգասիք ինք իսկ պատմական կարգ մը դէպքերու, որոնց կարեւորագոյններն են, նաև ի Հրովարտակին յետսկաման հատ. Quietismէ-ի հարցը և Jansenistes-ներու հաւածանքը, եւ դիտել կուտայ թէ որքան ազգու կերպով գործած են այս պատճառն ները զատելու համար կրօնը զարուն ու գիէն։

Այլ գէպքեր տակաւին նպաստեցին մզում տալու յառաջդիմութեան գաղափար ընթէն, մինչեւ զայն կերածելը և մարդկուս թեան կրօնքի մը, յառաջխաղացք ընդհանուր բարեկեցութեան, զիտութեան, սփռում «լոյսերու»։

Fontenille կուգայ, և իր գործերուն ընդհանին, յառաջդիմութեան գաղափարը նախ պիտի առնէ աւելի կորով, յետոյ աւելի լրջութիւն եւ հեղինակութիւն։ Արգարեւ Eloges académiques-ի, histoire des oracles et des Entretiens sur la pluralité des mondes-ի

հեղինակն է որ կը բանաձեւէ ճշգրտութեամբ յառաջդիմութիւն գաղափարին բաղկացուցիչ երկու տարրերը՝ «Բնութեան ու հենքներու կայունութիւնը» և «գիտութեանց իրենօնեարքիւնը։ Ըեւնիշ-ին իր մեայ ա՛լ յայտարարիկ իր «օւառանակականութեան կաղափարը դառնայ և ամրողջական յղացք մը տիեզերքին։

Այսպէս կը տեսնենք թանձրացհալ ձեւավագութիւն Brunetière-ի վնայդտուում մէսն պ' Կամաց է երթեան, պատմական հանդամանք, մինչեւ զփոթուկուու աստիճանի գաղափարներու պատմութեան հետ։

Մնացարուին պատմական ձգուումը պատկերագրացուող համար մեր ընտած օրինակը յառաջդիմութեան գաղափարը եթէ տառարկութեան տակ առնուիր. զտելով՝ թէ շատ ոպացրացանիւր ոչինչ կ'ապացտցուի, վիրցնենք զուտ զրական վիրլուծում մը, և տեսնենք թէ ինչպէտ Brunetière-ի ձեռքին տակ Madame de Staél-ի գէպերն իսկ կը գառնան եղագիսութեան ընթացքի վայրկանական եր հանգրուաններ։

Հեղինակը կը սկսի յայտարարելով թէ «Madame de Staél-ին տեղը, վէպի պատմութեան մէջ, կը գտնուի Rousseau-ին և George Sand-ի միջն ու ու և անա այդ տեղն է զոր կ'ուզէ նշգելք Կարինալ ընելու համար այդ տառ պետք է փնտուի այն տարրերը որոնք կը խնամիացնեն Madame de Staél-ին վէպէ պերը դիմ նախորդողներուն վէպէրուն հետ, ժամանակարաբար Rousseau-ի գէպերուն հետ. Ահաւառագի այդ տարրերը՝ «իբրև քնարական վէպ» Delphine de Corinne, Nouvelle Héloïse-ի զուտ աւանդութեան մէջ են տրամադրութիւն։ Ուրիշ հասարակաց տարրը՝ հաւասարապէս և միշտ Rousseau-ին պէտ, անհյագ արագութիւնը և շարժուածականութիւնը որով Madame de Staél, այնքան յահախ որքան առիթը ներկայաւ նայ և ընդհանրաւթիւն, կը զեղու զարուցութիւնները միշտ ճարտար, և աւելի յանափառ ածաստին, գաղաքականութեան, կրօնքի և արտօնութիւն զրայ։ Նմանալութեան ուրիշ գէծի, վերջապէս՝ «պիտի համարձակ կիմ չսել իր Madame de Staél-ի հերոսունքներուն սիրային զգայնութիւնը՝ մինչեւ կուգայ նուիլու գիծով Rousseaue-ինիներէն։

Այսպէս հաստատելէ եռք ինչ որ Madame de Staél կը պարտի իր նախորդներին Brunetière կը շտափէ ի յայս բերել պահ զի՞ն երբ որո՞նք կը զատարոշեն մեր գործը և զայն կ'անհաջականացնեն ։ Jean-Jacques est ծագող այս զայտնառութեան շեշտին փակ մէջն է որ կը կայանայ զատարոշման ըստ կիրունքքը : Որովհեամ, Rousseau-ին հակա ռակ, Madame de Staél միշտ ապրած է իր ժամանակուան լատագոյն շընկերութեան կեդրոնին մէջ իսկ և ունկարապրելով համար ընկերութիւնը՝ միայն յիշելու պիտօք ունէր ։ այս պարագան իր վկաներուն առաւ կրկնակ ինքնատպութիւն և օրո՞նք փշան նոյն ատեն, վաւերաթուղթեր՝ ծանօթար նոյն համար ֆրանսական ընկերութեան պատութեան, ուստի մասամբ թիւններ՝ առ մէջ ժամանակ և ընկերութիւնն կոչուածին Ուրիշ ինքնատպութիւն՝ Madame de Staél-ի է որ, առաջին անգամն ըլլագով, գրեց վեց պին մէջ կնոյն ամբողջական կիննագրական նրա մանաւանդ ցոյց առաս փայլուն կերպով ընկերութեան անարդարութիւնը բարձրագոյն կիներուն նկատմամբ, ո ինչնորոշուած յարուցանելով անոնց կարողաւթեաններուն ազատ ծաղկումին գէմ, յենով ա՛յնքան գրգոր և ապիրատ նախապաշարութեաներու վրայ, զոր կիներուն միայն կ'սնդգիրած հանեն և որ մարդոց հոգն իսկ չեն։

Այս կը մնայ ապացուցանեա մ'նկ ող պիտի վերապրի Madame de Staél-ի ժամանակութեաննեն, իրմէն եռք լոյս առենիլիք վէպերուն մէջ, և յագուածը վերջնալոց։ Այսպէս ։ Brunetière կը գտնէ թէ ոքն որ Madame de Staél-ի հերթաւահները կը պատահանջենն յանուն բարոյական և մահական կան իրենց բարձրութեան ա։ George Sand-ի հերթաւահները պիտի պահանջենն քիչ եռք, իրենց կիրքին իրաւոն բացառ։

Այս երկրորդ օրինակն, ինչպէս առ ապաջիննեն, նոյն եղանկացութիւնը կ'ելլին ։ այն կ' Brunetière-ի մտառորական բաղադրութեան պատմական երեսը։ Այս քննարկաւը բարձրորդն ուշին կ'անցեալի զմբըուն նումին իրեն համար ոչ միայն կարելի չէ զնանատել պրական գործ մը իր նիշութեամբ ժէքով, այլ՝ զայն հասկնազ վակ, որդուեց զայն նկատի պահնելու կախումին մէջ։ առ ան կը դանուի հարկադրաբար, նախորդող և արտաքին կարգ մը դործոններուն ։

Այս հասկացողութեամբ զրականութեան ուսումը կը դառնայ սքանչելի միշտ ըմբռնելու ընկերութեան մը զազափարները իրենց կազմաւորման, ձեւափոխման և լինելութեան մէջ։

Բարեկամ՝ յստակ և բացորոշ արտայայտած գաղափարներու, նշգրիտ և բացայայտ զիրքաւորութերու, շատ անգամ, Brunetière հարկագրուած է բացատրութիւն տալ քննագատութեան, անոր առարկային, ինչպէս անոր մեթոսներուն մասին։

Այսպէս, ի միջի այլոց, կը սորվինք թէ քննագատութեան առաջին պարտաւորութիւնն է ըլլալ բացատրական։

Բացատրութիւնը պէտք չէ ըլլայ, ինչպէս էր, երբեմն, միայն նկարագրութիւն մը, վերլուծում մը կամ մեկնութիւն մը ուսումնակիրուած երկին։ Այս ամէնը անհրաժեշտ են, բայց քննագատին ճիզզ հոն չի սահմանափակուիր. ույժմ աւելին կը պահանջեն քննագատութեանն, և իրաւունքով — ան ճշտորոշելու է երկի մը առնչութիւնը՝ գրականութեան ընդհանուր պատմութեան, իր սեպին յատուկ օրէնքներուն, իր երեւան ելած միջավայրին և վերջապէս իր ենթինակին հետ։ Այս է որ յատկապէս կը կոչուի բացատրել։

#### ԱՄՓՈՒԵՑ

ՊԱՐԳԵՒԻ ՑԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԻԱՆ

(Տարուականիւն)



## Ի ՊԵՏԱ ՔԱՐՈՉՉԵԱՅ

### ՔԱՐՈՉԽՈՍՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԻ ՄԱՍԻՆ

ԳՐԻՑ (Invention)

#### I. ՍԿՐԱԲԱԿԱՆ ՆԵՐԵՆՉՈՒՄ

Արիներուն ոչ խրատը և ոչ ցուցմունքն է որ մարդուն մէջ կը շինեն քարոզելու կարողութիւնը. անոր համար ամենէն կարեւոր բանը ներքին բերումն է սեթէ հոգւով վարիք, կ'ըսէ առաքեալը, չէք ընդ օրինօք։ Հոգին է նույիրական խօսքին օրէնքը. մարդոց կանոնները բան մը չեն կրնար ընել այդ մասին։ Անգամ մը որ մարդ ունի այդ հոգին, խօսքին զօրութիւնը կ'աւելնայ և կ'ազդերանայ ալ իր մէջ, ինքաքանչիւրտն հոգեկան կազմըւածքին համապատասխան եւ վայրկեանին ու պարագային համաձայն՝ յատկանչութեամբ մը. այսինքն ճշգրիտ՝ ու իր ճշգրտութեանը համար նոյնիսկ չքանաձեւ ուած օրէնքով մը, առանց որուն չի կրնար կատարուիլ արուեստի ունէ գործ, իր ամենէն յետին և նուրբ մանրամասնութեանց մէջ։

Արուեստագէտը միայն գիտէ թէ ներշընչումի բոպէին ի՞նչ խիստ և անքացատրելիօրէն նուրբ օրէնքներու կը հնազանդի ի՞նքը։ Անիկա, նիշշէի պատկերով, «Ի՞ր պարէ շղթաներու մէջ»։ շղթաները այդ օրէնքներն են, որոնք յափառենական եւ անիխտան են, և զոր մարդ չի կրնար անպատճ օտնակին ընել։ Անիկա աննց սեղմող ծանրութեանց ներքեն կը շարժի, տեսակ մը ներքին խայտանքով, զոր իրեն կ'առթէ իր խառնուածքն և նկարագրին և ուրիշ անցաւոր և փոփոխական պայմաններու հնարաւորութեանցը մէջ այդ օրէնքներուն կատարած ստեղծագործութիւնը։

Երբ այդ յաւիտենական օրէնքները կը ներգործեն անցաւոր եւ փոփոխական այն պայմաններուն վրայ, որնք անհատին էութիւնը կ'երգաւորող կանոններ են, այն ատեն հոգին կը լուսաւորուի յանկարծական մտածումով մը, որ Գիւն է։

Արբ ընկերութեան մը մէջ պարզ գաղափար մը մարդին կ'առնէ, կ'ըսէր Պընյ, յեղափոխութիւն մը կը խմբուի հոնո. երբ մէր հոգիին մէջ պարզ գաղափար մը կը կինսաւորուի եւ կը գործարանաւորուի, մտածումի գործ մը՝ արուեստի գործ մը կը գոյաւորուի հոն. ինչպէս կ'ըլլայ այդ ինչպէս կը ծագի Գիւնը. խորդդաւոր բան մընէ ան, և հոգերանները մինչև այսօր չին կրցած բացատրել զայն։

Վերուժարէն անբըրունելի է ան, բայց ոչ ոք կրնայ տարակուսիլ անոր իրականաթեան վրայ, ու զժրախտ են պարզապէս այն քարոզիչները, որոնք կը զրկեն ինքնինին անոր երջանկութիւնէն, ուրիշներու պատրաստ խորդգածութիւններուն և յայտարարուած յատակազիծ երուն մէջ փենտուելով իրենց նիւթը և անոր յօրինուածքին համար հարկաւոր տատղէի գիւտը փոխանակ իրենց սրտին ու միտքին ոգեւորութենէն ընդունելու զանենք։

Գիւնը մէջ երեք հանգրուաններ կան. Սկզբնական ներեւնչումիր (Initiation initial), որ ընդհանուր գաղափարի մը կամ տիրական գցացումիր մը ազգումն է. քարոզի մէջ օգտագործուելիք մասնութեան նեազօսութիւնը, որ չյացումով ալ կը կոչուի; և մասնութեան թեսուրիւնը, որ կը ծառայէ գիտցնելու թէ խօսելիքին գաղափառ բարանական ըրջանակին մէջ ի՞նչ միտքեր պիտի մտցուին։

Կարեի չէ ըսել թէ ի՞նչ է սկզբնական ներեւնչումը. այլարանիօրէն պատկերացնելով զայն, հնար է թերեւ ըսել թէ ամենօրեայ հսկին նուածումն է անիկա՝ զայն չարժման մէջ գնող գերիշգերոյ նսէ մը։ Պատառն զայն զառանցանք կը կոչէ բոլորու վին մանաւոր տառւմով մը։ Իր գործը մտածելէ առաջ մարդ պէտք է նախ երազէ զայն. եթէ անմիջապէս մտածէ կամ մի միայն մտածէ զայն, կը կոչանանայ և կը չորնայ անիկա. եթէ տկար կերպով մտածէ զայն, ցնդական և անօգուտ չոզի մը կը գունայ առերեմ երազի և արթնութեան, գիտակցութեան և անգիտակցութեան, երազանքի ու ձեռներկութեան, ընազգի և բանականութեան համադրումն է անիկա։ ներշնչումը երազէ արթնուալ մը կամ երազին յաջօրդող զարթնումն է, պայծառ և լուսաւորող երազ մը։ եթէ կ'ուս

զէք, բայց նշմարիտ երազ մը, այսինքն իրականութեան և անոր յատկանիշերուն հետ շփման մէջ եղող և ոչ թէ արուեստական, այսինքն իթերի կամ հաշեցի միջոցաւ ստացուած երազանքի մը վիճակը, ոռուն մէջ երեւակայութիւնը հեռուն կը փախչի շօչափելի իրականութիւններէն: Ի՞րերուն հետ մտերմութեան մէջ է որ առաջ կուգայ ան: ամենօրիայ աչքը բաւական չէ սակայն, գտնելու համար զայն մասնաւոր և տեսապէս անբացատրելի տրամադրութիւն մը հարկաւոր է անոր համար: Կարելի է երկու երեսներ զատորչել անոր մէջ, համաձայն կրապարակախօսական ըստ ահղծագործումը կրկնակ բնութեան: զաղափար մը, ծանօթութիւն մը, կամ խոյանք մը, ճառին ընդհանուր յլացումը և անոր գնացքին և արգիւնքներուն սկզբնական զգացումը, բայց բոլորին սաղմային վիճակի մէջ անորով շակալին: միգամած մըն է ան որմէ երանի թէ աշխարհ մը ի բար զար:

Այսպէս գոյացած այդ վիճակը՝ կարելին գէմն է լոկ: և այդ կարելին ոչ այլ ինչ է եթէ ոչ չափակցումը անորիչ, ըստ Դարլայի «անյօդ», հետեւարար և անյառակից մտածութերու աեսակ մը մրմառում (gromellement): Գլուխէլի բառով, որուն վրայ աւելի կամ նուազ յայտն կերպով աչքի կը զարնեն տակաւին ջորին մէջ եղած (submerge-ջրասոյզ) քերթուածին կամ ճառովին քանի մը ցրի գիծերը:

Այս ցիւ զիծերը, գաղափարներ, պատկերներ, մասնաւոր ձեւեր կամ արտայայտութիւններ, պարբերութեան կտորուանքներ, այն են՝ ինչ որ Բոլ Վալէովի սիրութառով մը կը կոչէ: «Ապագայի բեկորներու աղուոր բացատրութիւն արդարեկ, որովհետեւ ապագան անոր մէջ անբաժան շարայրութեան, զուտ պրկումի, Պերսոնի բառառով պատշաճութեան» վիճակ մըն է սոսկ, և ինչ որ նայուած քը կրնայ անոր վրայ նշմարել՝ իսկապէս բեկոր մըն է ինքնին:

Անրկա յետոյ կրնայ բանի մը ծառայել կամ ոչ: այդ չէ հարցը: իրողութիւնը այն է սակայն թէ անհիկա կանխատեսուած մէկ նշանը, վկայութիւնն է հետապնդուած, բայց առայժմ անըմբանելի վախճանի մը, քաղաքնի ծրագիր մը որ գեռ չէ ծրագրուեր:

անտեսանելի ներկայութիւն մը, կարծես նախազգացուած գէպքի մը կամ փնտառաւ բռուի մը:

Այս աեսակչով, ներշնչումը, անորիչ մտածութերու համաշափումէն աւելի, տպաւորութեանց կոհակ մըն է, տեսակ մը եկեղեցական կուտակում, որ տակաւին ո՛չ լոյս, ո՛չ կայծ, ո՛չ վայլակ, ո՛չ կրակ է, բայց որ ողեւորելով հրապարակախօսը, անոր կը թելազրէ հոգեկան փորձարկութեանց սկզբնաւորումներ, շարժումներու նախագիծներ: Մարդ իր առնեն կը տեսնէ չեմ գիտեր ինչ մութ տարածութիւն մը և ոն կը խոյսնայ յանկարծ, առանց տակաւին ընտրելու ու մէկ ճամբարյ: ճամբարն հրապարակախօսական յորդումն է որ պիտի որոշէ և անոր վրայէն անցնիլ տայ:

Չեմ գիտեր թէ ինչ պիտի երգեմ, բայց գիտեմ թէ երգս կը հասուննայ ըստ է ուսւ բանաստեղծ մը: խօսքը, այսինքն ճառը և քարոզն ալ կը շինէ իր կլոութը, իր յառաջնախաղցքը, իր նուանող զնացքը, ներշնչումը երբ գտնէ ձեզի, ձեր մէջ կը գծէ, առանց նշգրիտ ձեւը զգացնելու, կոհակի արուայիկ արուեստի ձեւեր, փայլակի սաղապ գիծեր, կամ միգամածային բաղդատութեան գիմելով գարձեալ, պառոյր մը որ ըստ բախտի դարձուած քներ կը ցուցնէր:

Այս ամենէն կը հասկցուի թէ ներշնչումը ենթազիտակցական վիճակ մըն է պարզապէս, ուր կը շինուին մտածութերը, որոնք գեռ մտածում չեն եղած, կամ քերը՝ որոնք գեռ չեն կամեցուած, զգացուած թէ անհիմ որոնք չեն զգացուած: ի մի բան զեր թէ կական են: Հասարակաց իրողութիւն մըն է սափկա ամէն գիւտի համար, գեղագիտական ըլլայ ոն կամ գործնական:

Հրապարակախօսութեան մէջ ներշնչը ըստ ըլլալ կը նշանակէ ինքն իր մէջ թուշանք զգալ: մտածումի, զգացումի հաղորդական կրկնակ թափչեզզ, և այդ թոիչքը որքան ուժեղ ըլլայ — հերիք է որ մարդ գիտնայ յետոյ վարել զայն և վերջաւորութեան մը յանգեցնել առ զիւնքը անքան հարուստ կ'ըլլայ:

Արդիւնքը այդպէս եղած կ'ըլլայ, եթէ կարենայ ունկնդիրին մէջ առաջ բերել հոգի նման վիճակ մը, յարագրուած անշուշտ յստակ մտածութերով և ազգու որոշումներ:

բով, որոնք իրենց խորքին մէջ սակայն պէտք է բռնուած ըլլան գաղափարաբանորէն շփոթ, բայց իր կերպին մէջ յստակ այն տպաւորութեամբ, որ անոր զիմաւոր արժէքը պիտի կազմէ:

Իրողութիւն մըն է թէ յուղիչ ճառերը կը չարունակեն պահել իրենց բարի ազդեցութիւնը, ճառին բառերը և նոյնիսկ նիւթը մուսցուելին ետք, երկար տաեն, այսպէս Պէրիկէս «խայլօց» կը թուզուր աւթենացիներու հոգւոյն մէջ. մարդը այն տաեն կը գտնուի այն վիճակին մէջ՝ ուր կը գտնուէ ինապղ մարդը, այն վայրիկեանին որ իր գործին ներշնչումը կ'ընդունէր:

Կարելի՞ է արդեօք այսպիսի ներշնչում մը առաջ բերել, շատ լաւ պիտի ըլլար անշուշտ, քանի որ վերջէն գայիքները ամէնն ալ իրմէ կախաւմ ունին, քանի որ անոր խորութիւնն ու կենսաւորութիւնն է որ կը չափեն ազատութիւնն ու ազգուաւթիւնը շարակիւութեան, զայելչարանութեան և ենթագաւառութեան: Շատ լաւ պիտի ըլլար անշուշտ, բայց ճշմարիտը խօսելով, շատ ալ հնարաւոր չի թուիր ան. զանողի կարելի չէ սահեղձել արամազդրութիւնները՝ որոնց ընյիթը կ'անգիտանանք. «Ինքնարերականը միայն կը յաջողի» կը գրէ Քէյսէրինք և ըրեւ այն միայն որ ինքնին կը կատարուի ձեր մէջն կը գրէր Մատամ Առամ Բիէլ Լոսիի:

Այսուհենանգերեւ եթէ չկարենանք իսկ մեր մէջ ուղղակի առաջ բերել ուղուած վիճակ մը, կրնանք զմեղ անոր տրամադրիր ընող պայմաններ գոյացնել մեր մէջ, մարդ կըրնայ իր նեղեան քնարը հովին սովորական անցքին վրաց զնել:

Կընանք խոկալ, աղօթել, լուսութեան մէջ մշակել միտքը, պահել ներքին միայնութիւնը, հոգին փափաքի և ակնկալութեան մէջ զնել, որպէսզի հնարաւոր ըլլայ ներքին Աստուծայ մը այցելութիւնը, որպէսզի անխոռով բնականութիւնը մը ունենալավ մեր մէջ, անիկա կարենայ գործել իր բնիկ օրէնքին համեմուտ:

Կընանք նոյնպէս գրացնութիւն ընել մեծ մատամերու, մեծ գործերու, մեծ հանկերու հետ, այս ամէնը ոչ միայն իրապէս, այլ թերեւս ասեի երեւակայութեան միջոցաւ՝ կ'ազգէ մեր սահեղծագործ կարու զութեանց վրայ, և Մեծութիւնը, լայն կըլ-

ոյթի մը պէտքը գրեթէ չափն է ներշնչումի զօրութեան կ'ըսէ նիւթէ. ասիկա կը կատարուի ինքնարերաբար ու նաև Աստուծոյ միջոցաւ. Ս. Հոգին և իր պարգեւները կ'աւելնան բնական հանճարին և այն բոլոր բաներուն վրայ օրոնք զայն կը սնուցանեն, ցոյց տուինք թէ ինչ են այն բաները, երբ խօսեցան և Աստուծոյ Խօսքին աղբերներուն եւ ներիմ զօրաւոր նոփիմերու վրայ:

Աւելի ետքն է որ ներշնչումը իր բարիքներով կ'օժտէ զմեզ երբ ունեցած տակնիս կ'օգտագործենք այս հաւատարմաւթեամբ, աղքիւները, միջոցները կ'գործածութիւնը փոխադարձարար կը հակազգեն իրարու վրայ՝ առար կը ծառայ աշակեց աշխատութիւնը աւ ազգուաւթիւնը շարակիւութեան, զայելչարանութեան և ենթագաւառութեան: Շատ լաւ պիտի ըլլար անշուշտ, բայց ճշմարիտը խօսելով, շատ ալ հնարաւոր չի թուիր ան. զանողի կարելի չէ սահեղձել արամազդրութիւնները՝ որոնց ընյիթը կ'անգիտանանք. «Ինքնարերականը միայն կը յաջողի» կը գրէ Քէյսէրինք և ըրեւ այն միայն որ ինքնին կը կատարուի ձեր մէջն ուր գրէր Մատամ Առամ Բիէլ Լոսիի:

Վերջապէս, քիչ շատ ձեռք բերագած ամէն ներշնչումի համար ամենին կարեւոր բանը հաստատուն և անպակագ կրթանքն է. «Որ ունիցի՞ տացի՞»: Գայա ափառները կուգան, ինչպէս մեղուները կուգան, երբ իրենց համար փիթակ է պատրաստուած. միտքը կանոնաւոր փիթակ մը դարձնել, մէջը մեղուով, այս կերպով միայն կարելի է նոր և գեղեցիկ գաղափարներ յդանալ. ամեն բանի մէջ, ինչպէս պատերազմի ատեն, ըստ նարգիւսին «ներշնչումը երկար տակն ինկացուած ինքորոյ մը ինքնարերական լուծումն է», ու անշուշտ այս կը նշանակէ նաև Կիւֆօնի այնքան երկար վիճարանուած սուբանածեւը. «Հանճարը երկար համբերութիւնն մըն է»:

Հանճարեղ կոչուած յդացումէ մը վիրջ, զեռ երկար համբերութեան պէտք կայ, անոր գործագրութիւնն համար, բայց այսպիսի յլացում մը անգամ, պարագաներու գրեթէ ընդհանրութեան մէջ, նախինթաց և աւելի խոր համբերութեան մը վիրջ, եկած է. առոր համար չէն արդէն որ Պատրէս կ'ըսէր → և ներշնչումը օքն ի բուն աշխատիլն է առ

ՍերթելԱնժ

Թրգմ. Բ. Ե. Դ.

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

### ԴՐԱԶԱՐԿ

**ՏԵՂԱԳՐԱԿԱՆ.** — Դրազարկի, երբեմն կոչուած նաև Աւագ Վանքը, և Փոսոյ Անապատ, կը գտնուէք Կիլիկիոյ մէջ, Սիսէն պէտու, գէպի արեւմուտք: Գլխաւոր եկեղեցին նույրուած էր Սուրբ Ասուուածածնին: Կար նաև ուրիշ մը Սուրբ Գրիգոր Լուսաւորչի անունով:

ՊԱՏՄԱԿԱՆՆ-ԴՐԱԶԱՐԿԻ Դրազարկի վանքը շինած է համար նորոգած է Թորոս Ա. (1102) և հոն կարգ ու կանոն հաստատած Գրիգոր Վկայասէքի աշակերտ երկու նշանաւոր վարդապետներու ։ Գէորգ Մեղրիկ և Կիրակոս ։ միջոցաւ:

Դրազարկի վանքը յաճախ իշտառակուած է պատմութեան մէջ իրեւ հանգստավայր Կիլիկիոյ հայ աւագանիին, պետական և քահանայապետական հաւասարապէս: Հոծ թազուած են ժամանակագրական կարգագուած:

1114<sup>o</sup> Գէորգ Մեղրիկ. 1127<sup>o</sup> Թորոս Ա. 1130<sup>o</sup> Փատրուն. 1163<sup>o</sup> Բարսեղ վարդապետ (Գր. Երէց, էջ 546). 1169<sup>o</sup> Թորոս Բ. 1187<sup>o</sup> Սուրբէ Բ. 1193<sup>o</sup> Գրիգոր Դ. Տղայ. 1195<sup>o</sup> Գրիգոր Ծ. Թարագէտ. 1220<sup>o</sup> Յօվհաննէս Զ. Մեծարարոյ. 1252<sup>o</sup> Զապէլ Ա. 1264<sup>o</sup> Կոստանդին Ա. Բարձրբերդցի. 1270<sup>o</sup> Հեթում Ա. 1275<sup>o</sup> Բարսեղ Արքայիշրայր. 1285<sup>o</sup> Կեռան թագուէկի. 1298<sup>o</sup> Թորոս Գ. 1317<sup>o</sup> Ալինախ, որդի Լեւոն Բ. Ի. 1320<sup>o</sup> Օշին թագաւոր. 1327<sup>o</sup> Կոստանդին Դ. Լամբարդոնացի (Սմբատ էջ 130). 1352<sup>o</sup> Մարիէն, մայր Կոստանդին Բ. թագաւորի:

Դրազարկի վանահայրերը, ընդհանրապէս, էին միեւնոյն ատեն Սիսի Արքեպիսկոպոսներ: Անոնքնէ ծանօթ են հետեւաւեները.

1. — Գէորգ Վրգ. Մեղրիկ (ֆ. 1114). — Մնած է Վասպուրականի Ալիւր գիւղը Հ. 1040 թասին: Թառհայեցի կը բագէ զայն իր ու սքանչելի ճգնաւոր (Տպ. Արուսագէմ, էջ 417-8):

2. — Կիրակոս Վրգ. (1114-1127). — Գրիգոր Մեղրիկի դասէնկերը, որ կանան ներ հաստատեց Դրազարկի համար (Սամ. 128):

3. — Բարսեղ Վրգ. (1163). — Կ. Պոլսէն բերել տուած է յունարէն օրինակ մը և Հաւաքումն Մեղնութեանց Եւթանիցանց թղթոցն Կաթողիկեաց գրքէն և յանձնած Գրիգոր Դարբին ի Լամբրոն, որ հայերէնի թարգմանէ զայն (Հանդ. Ամս. 1915 էջ 74):

4. — Սամուել Խոպ. (1173-1182). — Սիս. էջ 233:

5. — Ցովիաննենս Մեծարարոյ (1198-1200). — Աս Սիսի Արքեպիսկոպոսութենէն բարձրացաւ Կաթողիկոսական աթոռ (1203-1221):

6. — Հերում-Կելի Լամբրոնայի (1200-1211). — Մեծն Լեւոն զինքը գեսպան գրից 1210ին, Պազին և Բիոն Կայսրին (Սիս. 510, 553): Թարգմանած է 1211ին սեպարագութիւն Կայսերաց և Քահանայապետաց Հառվայց գրուած քը (Զարբ. Թրգմ. էջ 1.):

7. — Բարսեղ Խոպ. (1220). — Սիս. 233:

8. — Բարսեղ Արքայեղբայր (1241-1275 Ապրի 19). — Սիս. 233:

9. — Թորոս Ալաջնորդ (1292). — Պատմանագիրք, Վանահարց Ա. Կարապետ Վրգ. Էծւսարարեան, Երուսալէմ, 1912, էջ 65:

10. — Ցովիաննենս Խոպ. (1301). — Սիս. 234:

11. — Կոստանդին Կեազարկեցի (1307-1323). — Հայոց թագաւորութեան քարտոն՝ զարդ Մասնակցած է Սիսի և Աստանայի ժողովակիցներուն. ապա եղած է Կաթողիկոս (1323 շուրջ 1326):

12. — Հայրաբետ Քահանայ (1325). — Որոն եղաբարյն է Առաքիաս Կուսակրօն քահանայ: — Սիս. 234:

13. — Բարսեղ Խոպ. (1343). — Մահակացած է Միսիթաց Կաթողիկոսի գումար բաժն պողովին: — Ազգպ. էջ 1869:

14. — Ցովիաննենս Արքեպիսկ. (1371). — Հայոց Մարիամ թագուէիէն գեսպան զըրկւած է Նեապոլիս: — Սիս. 560:

ՄԵԼԱԿՈՒԹԱՅԻՆ. որ Դրազարկի վանքը Հայկական Կիլիկիոյ մշակոյթի մեծ կազմակեներէն մին եղած է ԺԲ.-ԺԴ. գարերուն

Հոն փայլած են բազմաթիւ Գրիչներ և Մանրանկարիչներ, որոնց գործերուն բաւական մէջ մասը անկորուստ հասած է մեղի բարեբախտաբար:

Ժամանակագրական կարգով կը ներկայացնենք նայ գրքի տաղանդաւոր կամ հասարակ աշխատաւորները, որոնք տարիներով գրտինք թափած են Դրազարկի խուցերուն մէջ, ուստան լոյսը հայուն մօտ վառպահելու համար:

Ա. - Գէորգ Գրիչ. — Աւետարան մը գրած է 1113 թուին, Կիրակոս վարդապետի հրամանով: — Սիս. 233:

Բ. — Թորոս Գրիչ (1173-1182). — Օրինակած է

1. — Պողոսի Թուղթերը, 1173թ. — Սիս. 233:

2. — Աւետարան, 1182թն. — Սիս. 233:

Գ. — Խաչատուր Քահանայ Մաղկող. — Դրազարկի մէջ ծաղկած է 1183 թուին, Թորոս Գրիչ օրինակած Աւետարանը: — Սիս. 233:

Դ. — Բարսեղ Եպս. Վանահայր, Գրիչ.

Ասուածառունչի մը ընդորինակութեան մասնակցած է 1220 թ. — Սիս. 233: Սարգ. թ. 303:

Ե. — Կիրակոս Գրիչ եւ Մաղկող. — 1229 թն օրինակած է ձառցի մասեր. — Տաշ. 53:

Զ. — Գրիգոր Գրագիր. — 1241 թն օժանդակած է Յովհաննէս Գրչին Քարոզներ գրելով: — Սարգ. թ. 1066:

Է. — Յովհաննէս Գրիչ. — Դրազարկի մէջ Յուսէփ Երաժշտապետի օրինակէն քաղաքաբած է Տաղարան յը, 1241 թն. — Սարգ. թ. 1065-1066:

Ը. — Թորոս Քահն. Մշեցի կամ Տարօնեցի, նշ. Գրիչ եւ Մանրանկարիչ (1284-1336). — Դրազարկի մէջ օրինակած և նըկարազարդած է հետեւեալները:

Ի. — Աւետարան, 1292 թն, զոր կ'ընծայէ Տարօնի Ս. Յովհաննու Կարապետի վանքին. — Քաւազանագիրք. Կ. Վրգ. Լուսարաբեան, էջ 65-68:

Ջ. — Աւետարան, 1299 թն. — Ս. Յ. թ. 24:

Զ. — Նոր Կառակարան, 1331 թն. — էջմ. Մատ. թ. 208, 154:

Դ. — Նարական, 1335-6, Աւագ Անապատի մէջ. — Կար. 1580, Տողակաթ էջ 213:

Թորոս Տարօնեցին ուրիշ գործեր ալ ունի, որոնց գրութեան վայրը անձանօթէ, կամ Դրազարկէն տարբեր տեղ մըն է:

Թ. — Սարգիս Քահն. Պիծակ, նշ. Գրիչ եւ Մանրանկարիչ (1301-1348). — Որդի Գրիգոր Քահանայի և Հեղինէի: Դրազարկի մէջ ծաղկած է հետեւեալները:

1. — Աւետարան. — Գրիչն է Գրիգոր որդի Միլիայլի. Սարգիս Պիծակ նկարազարդած է 1325 թն. — Սիս. 234:

2. — Աւետարան. — Գրիչն է Թորոս Հոսկիլյայցի. Սարգիս ծաղկած է 1332 թն. — Սարգ. 37:

3. — Աստուածառունչ, 1338 թն, Յակով Գրիչ Եւստ, Յակով Բ. Անաւարզեցի Կաթողիկոսի համար: Անկարողը ինքն է: Կաղամզողը՝ Յովհաննէս Սարկաւագ: — Շողակաթ, էջ 203: Տաթեւ Տարեցոյց, 1930, էջ 202-3:

Սարգիս Քահանայ Պիծակ ունի տակաւին բազմաթիւ գործեր, որոնց Դրազարկի մէջ կատարուած ըլլալը սակայն սուռգապէս որոշ է:

Ժ. — Յովհաննէս Քահն. Գրիչ, 1309 թուին օրինակած է Աւետարան մը (Մասամբ), Փառոյ Ռեստին մէջ. — Սիւրմ. Ա. 47:

ԺԱ. — Հայրապետ Գրիչ (1309). — Յովհաննէս Քահանայի մասամբ գրած Աւետարանը ամբողջացուցած է Փառոյ Ռեստին մէջ (Սիւրմ. Ա. 47): Յայտնի էլ թէ նոյն տնեն կ Հայրապետ քահանային հետ որ վանահայրերու շարքին կ'երեւի 1325 թն:

ԺԲ. — Յակով Երէց Մեծապարհնենց, Կաղմող (1309-1318). — Կաղմած է:

1. — Աւետարան, 1309 թն, որուն Գրիչն է Ստեփանոս Սարկաւագ, իսկ Ստացողը Տիկին Զապլուն:

2. — Աւետարան, 1309 թն գրուած, Ճեռամբ Յովհաննէս Քահանայի և Հայրապետ Գրողի: Ստացողն է Գետրոս Կուսակըն քահանայ. — Սիւրմ. Ա. 47:

3. — Մանուսաւմն, Կաղմած է 1313 թն: Գրիչն է Ստեփանոս վանական քահանայ. — Սիս. 233:

ԺԴ. — Ստեփանոս Վանական Քահանայ (1313-1328). — Օրինակած է:

1. — Մանուսաւմն, 1313 թն. — Սիս. 233:

2. — Նարական, 1328 թն, Մագաղաթի վրայ, ընտիր բոլորգորպ և ոսկենկար. — Կար. 1534, Շողակաթ էջ 211:

**ԺԴ.** - Վահան Քահն. Գրիշ (1316-1321). — Ընդօրինակած է,

1. — Յայսմաւուրք Կիրակոս Արեւելցիի, 1316 թուրի, զոր Լեռն Դ: Նուիրած է Քէրէքի Հայոց Նկղեցւոյն, 1330ին. — Ծողակաթ էջ 212, Միաբ. էջ 170:

2. — Ճառընթիր, 1321ին. — Զարբ. Թրգմ. էջ 728:

3. — Ներբողեան Ս. Կուսին Գրիգոր Սկեւուացիի, 1321ին. — Հ. Դպր. էջ 716:

4. — Աստածառութչ, Սաղմոսը Սարկաւագեան օրինակէն. — Տաշ. էջ 632:

ԺԵ. — Յակոբ Քահն. Գրիշ (1319-38). — Օրինակած է:

1. — Սալմոս - Շարական - Փամագիրք Մը, Օչին թագաւորի համար, Թորոս Հռոմ. Կլայցիցի Կրչին Կետ: Իր գրած մասերն են Սաղմոսն ու Փամագիրքը. — Միւրմ. Ա. 6. և, Նկարագիր Օչին Թագաւորի Զեռ. Փամագիրքին, Անթիւսա, 1933:

2. — Աստուածառութչ, 1338ին, Սարգիս քահնանայի հետ, Յակոբ Բ. Կաթողիկոսին համար. — Ծողակաթ, էջ 203: Տաթե, 1930, էջ 202-3:

ԺԶ. — Գրիգոր Գրիշ եւ Կազմող, որդի Միխայլի միայնակեցի և Խեֆանոյ, և քեռորդի Սարգիս Քահնանայի (Պիծակ), (1325-1334). — Օրինակած է,

1. — Աւետարան, 1325ին, զոր ծաղկած է իր քեռայրը. — Միս. 234:

2. — Աւետարան, 1331-2ին: Գրիշն է Թորոս Հռոմկլայցի. Մաղկողը Սարգիս Պիծակ: Գրիգոր օրինակած է Համարաբառները, Գլխահամարները և Նախազրութիւնները, 1332ին. — Մարգ. Թ. 97:

3. — Աւետարան, 1334ին, զոր ծաղկած և սուկած է իր քեռայրը Սարգիս Քահնանայ. — Միս. 235:

ԺԷ. — Թորոս Հռոմկլայցի, Գրիշ (1319-1331). — Դրազարկի մէջ ազնիւ մագաղաթի վրա ընափի բուրգարգ օրինակած է:

1. — Սալմոս - Շարական - Փամագիրք, 1319ին, Օչին թագաւորի համար և Յակոբ քահնանայի հետ: Իր գրած մասն է Նարականը. — Միւրմ. Ա. 6. և, Նկարագիր և այլն:

2. — Աւետարան, 1331ին, Սարգիս Քահնանայի համար. — Մարգ. Թ. 97:

Դրազարկի վանքը ունեցած է նաև համբաւաւոր Երամիւսներ, որոնցմէ մի քա-

նիին անունները յիշատակուած են. զըժախտարար սակայի մեղի չին հասած առև զեկութիւններ անոնց կեանքին և երաժշտական գործունէութեան մասին: Անաւասիկ այդ երաժշտաներու ցանկը:

1. — Յովկէփ Երամասապես Դրազարկի վանքը (1241), որուն Տաղարանի շատ զեղցիկ օրինակը իրեն գաղափարը ըրած է Յովկաննէ երաժիշտութեան համաձայն Յովկէփ երաժշտապետը լիովին համառ էր երաժշտութեան, և իրեն նմանը չէր գտնուեր այդ սրբուն (Մարգ. Թ. էջ 1065-1066):

2. — Սիմեոն Դպրապես Դրազարկի սրբ. 517:

3. — Յակոբ Ներց (1313). — Միս. 517:

4. — Յովկաննէ Կուլակրօն Քահնանայ (1313), Յակոբ երեցի եղբայրը. — Միս. 517:

5. — Թորոս (= Պեղուոս) Քափրոնց (Ք. 1342 Դեկտ., 27). — Արքունի Աւագերէց, և երաժշտակամ Դասապետ Դրազարկի, որ Պաղտին Մարաջախոտի հետ գեռապն զրկուած է 1307ին, Լեռն Գ. ի ու նոր խնամակալ Հեթում Բ. ի կողմէ և Անգլիոյ եղուարդ Բ. Թագաւորին (Միս. 234-5, 517): Կիլիկոյ Արքունի Յայսմաւուրք քին մէջ Թորոս Թափրոնց կոչուած է օհմաստուն և համճարեղ երաժիշտու (Հայուպատում, Ալիշան, էջ 545): Թափրոնցը ըլլալու է այն արքունի գրան Աւագերէց Թորոսը, որ յիշուած է Օչին թագաւորի համար գրուած Սաղմոս-Նարական-Ժամագիրքի յիշատակարանին մէջ (Միւրմէկան, Նկարագիր, հայլն, էջ 101):

Ն. Վ. ՄՈՎԱԿԱՆ



## ԵՐԱԺԴՅԱԳԻՏԱԿԱՆ

**ԵՐԱԺԴՅԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ**

ՄԱԿԱԿԱՆ ԴԱՐ

ԳԼՈՒԽ Գ.

**Օրեա.** — Այս անուան տակ ծանօթ երաժշտական սեռին — որ զուտ երաժըշտական չէ, այլ վարպետ ընտելացութիւն է զրականութեան, երաժշտութեան, բեմի արուեստին, նկարչութեան, արձանագրութեան և ճարտարապետութեան —, ծագումը եթէ պրապել ուզենք, պիտի տեսնենք թէ լաւ կի՞ ։ Հոյ կը բաւէ յիշել կի՞ յոյներուն թատրոնները որոնց մէջ կը ներկայացաւէին — երաժշտական շեշտ ու rythme ունեցող խօսակցութիւններով, երգչախումբերու ընկերակցութեամբ, ու ուշէմ» բանող արինքներով ու քնարիներով — յոյն ողբերգակներու թատրոբգութիւնները։ Աւելի վերջ կուդան troubadour-ներու dramatique երգերը։ Բայց պիտի տեսնենք թէ ինչպէ՞ս օրեան իր վերջնական ձեւը կ'առնէ Խոտալիոյ Florence քաղաքին մէջ, գջ. գարուն սկիզբը։

Խոտալական վերածնունդը ամենէն առաջ յառաջ կը բերէ humaniste-ական ընդհանուր շարժումը։ Humanisme-ը ամենէն աւելի կը յատկանշուի անով որ, մարդուկը կը մղէ նետաքրքրուելու յունա-հոկմվէտական քաղաքակիթութեամբ, մշակոթով, զրականութեամբ, արուեստով, երաժշտութեամբ, և յոյն ու լատին լեզուներով։ Florence քաղաքին մէջ ապրող մի քանի աղնուականներ, Giovanni Bardi անուն բանաստեղծ-երաժիշտին գլխաւորութեամբ, ներշնչուելով կի՞ յունական ողբերգութիւններէն, գաղափարը կը յանան՝ “recitative-ին և dramatique երաժշտութեան։ Խոկ վերոյիշեալներուն գաղափարէն ներշնչուած, անմիջապէս փորձի կը ձեռնարկեն Streggio, Malverri, Caccini երաժշտները։ Այսպէսո՞վ կը սկսին տաաջին խարիսխումները։ Այն ատենները Florence-ի մէջ բնակող ամենէն կարող երաժիշտն ալ՝ Emilio del Cavalieri, ինքըննք կը նուիրէ այս նոր գաղափարին երագործման։ Շատ աշխատանքէ և փոր-

ձերէ վերջ, Cavalieri 1590ին Florence-ի մէջ կը ներկայացնէ իր տաաջին drameը, “scènes pastorales”, նոյն տաեն է որ Peri անուն մեծ երաժիշտ մը կը ներկայացնէ իր առաջին drameը “Dafne”, Այս գործերուն ունեցած յաջողութիւնը Florence-ի մէջ, աներեւակայելի էր։ Պէտք չէ մոռնանք, որ այս գործերը, տակաւին շատ անկատարեն, և եթէ յաջող գործեր կը կոչենք, իրենց ժամանակը նկատի ունենալով է։ Խոկ ինչ որ մեծ յատկանիշն է շրջանի drame-ներուն, այն է թէ այդ drame-ները աւելի զրական քան թէ երաժշտական գործեր են։ Cavalieri և Peri իրենց առաջին գործերէն վերջ, կը գրեն բազմաթիւ օրեա-ներ, որոնք մեծ խանդակառութեամբ կ'ընդունուին ուին ժողովուրդին կողմէ։ Բայց, այս ըըջանի գործերուն մէջ տակաւին չկան զանազան dissonante-ներուն գործածութիւնը, չկայ modulation-ի գործածութիւնը։ Զենք տեսներ նաև “dramatique-ը և “Pathétique-ը վերըշեալ գործերուն մէջ։ Այս տեսակէտէն կատարեալ յեղափոխութիւնը մըն է որ յառաջ կը բերէ Խոտալացի ուրիշ մեծ երաժիշտ մը։ Clandio Monteverdi։ Ան համոնie-ի մէջ առաջին անգամ ըլլալով կը ներմուծէ dissonante-ներուն գործածութիւննը, որով կարենի կ'ըլլայ այլևս երաժշտութեամբ ներկայացնէլ կրքոտ գերագրգիս վիճակներ, մեծ և խորունկ յուզութեամբ։ Ան աւելի ճարտարաբորէն կը գործածէ աւելի ճորի orchestra մը, քան իր նախորդ-ները։ Monteverdi շատ մը ուրիշ օրեա-ներէ զատ կը նաև բազմաթիւ ballet-ներ, madrigale-ներ, motet-ներ, և պատարագ-ներ։ Շատ արդէ կերպով կը տարածուի երաժշտական այս նոր սեռը, և շատ մը ուրիշ խոտական քաղաքներ, Florence-ի հետեւելով կը կիմեն երաժշտական թատրոններ։ Անոնցմէ առաջինը կ'ըլլայ Վենետիկ, յատոյ Հռովմ, և ուրիշներ։ Ժէ գարուն Cavalli կը գրէ բազմաթիւ օրեա-ներ։ Երաժշտութեան պատմութեան մէջ կը յիշուի անով, որ՝ օրեա-ի մէջ կը ներմուծէ աշխոյժ, և rythme։ Բայց տակաւին կան

պակասներ, անկատար ձեւեր, օպերա-ին մէջ, որոնցմէ զլխաւորն է Այր-ը՝ Allessandro Scarlatti, կուգայ այդ պակասները լրացնել, ստեղծելով և զերջնականապէս ձեւաւորելով Այր-ը recitative-ը և տանց բատորութիւնները։ Ան բազմաթիւ օպերա-ներէ զատ ունի նաև բազմաթիւ պատարագներ, և մանաւանդ և clavecin-ի ազնիւ կտորներ։ Այս է ան նոր չարժումը իտալիայ մէջ, մինչև ԺԲ. դար։

Ֆրանսա արդէն չտանց խանդավառուած էր այս նոր չարժումը։ Մրդէն Կավալլի քանի մը անգամ Բարիդ կանչուած էր, ու խանդավառութեամբ ծափակարուած։ Խսկ ԺԲ. դարուն սկիզբը, խտալիյաէն պրզտիկ տարիիքն Բարիդ զաղթած և հոն մեծ ցած իտալացի մը, կը հիմէ Ֆրանսական օպերա-ն։ Ան թէ ծանունդով իտալացի, բայց մշակութով ոգիով Փրանսացի է։ Մանաւանդ Փրանսացի է ան իր օպերա-ներուն մէջ, իր ճշգրիտ, յատակ ու չափուած ձեւուած ոճով։ Այս երաժիշտը, Lulli-ն է։ Ան աւելի իր ճարպիկութեամբ ու խորամանկութեամբ, քան թէ իր տաղանդին պատճառաւ, կը դառնայ Լուզուլիկոս Ժ. ի պաշտօնական երաժիշտը։

Անդիիոյ մէջ, Նմարելի էր արդէն հինէն ֆլացած dramaticque երաժշտութեան մը շատ նախնական ձեւը, "marqueuse"։ Մազգե-իրը, փոխարերական, կամ այլարտնական խաստով պատիկ երաժշտական զուարենալիքներ էին։ Խսկ օպերա-ի փոխորիկը պէտք չկայ ըսկելու որ հասաւ նաև Անգլիա։ Հոն ական նոր չարժումը ժիկ. դարուն մեծ հանճարի մը կոցմէ — Henri Purcell — կը տեսնենք հիմնուիլը Անգլիական ազգային օպերա-ն։ Henri Purcell նախ ամենապարզ մազգե-իր կը զրէ, և վերջի գերջոյ կը հասնի մինչեւ իրկական օպերա-ի բաղձանքները։ Purcell հարազատ Անգլիական ներշնչում ունեցող երաժիշտն է։ Անոր ամենէն յաջող օպերա-ն "King Arthur-ն է, որ մինչեւ հիմակ իսկ կը ներկայացուի լուսոնի մէջ։

Գերմանացիք տակաւին չունին զերմանական ազգային օպերա. այս է ան ընդհանուր օպերետique չարժումը մինչեւ ԺԲ. դար։

**Oratorio.** — Troubadour-ներու մասին խօսելու ասեն յիշեցինք mystère-ները՝ օր-

տօր-ի նախնական ձեւերը։ Բայց ինչպէս օպերա-ն, oratorio-ն ալ կը ձեւաւորուի (վերջնականապէս) Խոսլիոյ մէջ։ Emilio del Cavalieri նորէն մեծ գեր մը ունի հոս։ Անոր կը պարտինք առաջին իրական օրаторի-ն՝ "la Rappresentazione dell'Anuma a del Corpo", որուն յաջողութիւնը չատ մետ կ'ըլլայ իր ժամանակին։ Cavalieri-էն վերջ Dominino Marroni կը զրէ յաջող երկու օրаторի-ներ, pathétique ոգիով մը, երաժշտութեան մէջ տառջին անգամ ներմուծելով "crescendo" և "decrescendo", նշանները Բայց օրаторի-ն աւելի երաժշտական քան գրական գործի մը կը վերածէ, ու օրаторի-ի յարմարագոյն երաժշտական ոճը կը ստեղծէ ժջ. դարուն վերջին ապրած իտալացի երաժիշտ մը՝ Gracomo Carissimi։ Ան ստեղծողն է նաեւ "Cantate," անուան տակ ծանօթ երաժշտական սենին։ Carissimi կը զրէ բազմաթիւ օրаторի-ներ, իր գլուխ-գործոցները կը նկատուին "Jephite," և Վերջին Դաստանանքունը։ Scarlatti կը զրէ նաև օրаторի-ներ, որոնք կը յատկանշուին իրենց մաքուր, յատակ, ճշգրիտ ժօմուգութեամբ։ Անշնչեւ ԺԲ. դար ուրիշ երկիրներու մէջ նշանաւոր օրаторի գրող երաժշտական չկան։

Ընդհանուր ականակ երաժշտական գործիներու պատմութեան վրայ. — Երաժշտական գործիքներու զլխաւոր երեք բաժան նումներէն առաջինն է լարաւոր գործիքներու լիտոանիքը, որ իր կարգին կը բաժնը երեք խումբերու. 1) աղեղաւոր լարաւոր գործիքներ. 2) մատերով նուազուող լարաւորներ, 3) և հարուածուող լարաւորներ։ Լարաւոր գործիքները իրենց բոլոր բաժանումներով, բացի աղեղաւոր լարաւորներու բաժանումնէն, գոյութիւն ունէին շատ հին ժամանակինքէ ի վեր։ Եղիպատացիք, Սուրբացիք, և ուրիշ հին ազգեր ալ կը գործածէին լարաւոր գործիքներ։ Եղիպատացոց մէջ գոյութիւն ունէր Ruth անուն գործիք մը, որ նախնական ձեւն էր ապագային ստեղծուելիք արարական ռուտային։ (Ինչ որ կը նշանակէ թէ նոյն գործիքը նախնական ձեւն էր նաև ապագային ստեղծուելիք արարական ռուտային։ Սպանեական կիթասին)։ Խսկ քնարը որ գոյութիւն ունէր յոններէն շատ առաջ կը կատարելագործուի միայն իրենց օրով։ Քրիստոնէական գարերէն առաջ գործածուող գործիքներէն (լարաւոր) պէտք է յի-

չենք նաև թալերոն-ը: (կարաւոր, և մուրճերով նուագուղ գործիք մըն է) Միջին դարուն նախ կը բազմապատկուի լարաւոր գործիքներուն թիւը, ապա կը ստեղծուի նաև աղեղաւորներուն ընտանիք մը, որ կամաց կամաց ամենէն շատ գործածուողը պիտի ըլլայ: Վերջ ի վերջոյ գաղանալու համար կիմը արգիկաւոր օրգէսիմաներուն: Աղեղաւոր գործիքներուն ամենէն նախնական ձեւն է violen-ը կը ստեղծուի թ. դարուն, և կամաց կամաց կատարելագործելով ժ. գարուն ծնունդ կուտայ ջութակին: Թաշջութակին, viola-ին: Միջին դարուն կը կատարիլազործուի նաև — Խաչկաց արշաւանքներու չնորհիւ արեւելքին արեւմուտք եկած — phaltéron-ը, որ կամաց կամաց ծնունդ պիտի տար մեր արդի գաշնակին:

Փշաւոր գործիքներու մեծ ընտանիքը — որ իր կարգին կը բաժնուի 1) սրինգի ընտանիքին, 2) մէկ եղէգով գործիքներու (փայտէ), 3) զոյգ եղէգով գործիքներու, 4) և embouchere ունեցող գործիքներու (պղինձէ) — և երկրորդ մեծ բաժնումն է երաժշտական գործիքներուն: Այս վերջին ներէն սրինգը և hautbois (embremque) այնքան կին են որքան քնարը և Ruth-ը: Նոյնքան կին է նաև փոլք, որ կը գործածուէր եղիպտացոց մէջ, միայն իէ փայտչ շինուած, և ոչ պղինձէ: Իսկ փոլքը կատարելագործուեցաւ աւելի եւս Հռոմէկացւոց օրով՝ պատերազմական նպատակներու գործած ելու պահանջքն մզուած ու պամիկներու կողմէ: Միշն դարուն արդէն կը տեսնենք կատարիլազործուիլը և ստեղծուիլը այն գործիքներուն, որոնք կիմը պիտի ըլլան ժ. և ժի. գարերու նուազախումբերուն: Է. գարուն կը ստեղծուին եղէգաւոր (զոյգ եղէգով) կարգ մը հաստ ձայն ունեցող գործիքներ, որ կամաց կամաց կատարելագործուելով ծնունդ պիտի տան bassoon-ներու մեծ և կարեւոր ընտանիքին: Ժ. գարուն արէն ստեղծուած են ստեղծուելով զոյգիք (trumpette), նաև պղտիկ փողեր: Այս վերջիններուն կարգին է որսի ժամանակ գործածուող “cor”-ը որ ժ. գարուն աւելի

եւս կատարելագործուելէ վերջ, ժ. գարուն կը վերածուի մեզի ծանօթ հօրե-ին: Trombone-ներու կարեւոր ընտանիքը կը ստեղծուի ժ. գարուն, իսկ կը կատարելագործուի ժ. գարուն: Միջին դարուն կատարելագործուած գործիքներէն ամենէն կարեւորներէն է նաև երգեհոնը:

Հարուածուող գործիքներու ընտանիքը, երրորդ մեծ բաժնումն է երաժշտական գործիքներուն սորուն զանգան ըստորաբանումներն իսկ կինէն ի վեր գոյութիւն ունին, իրենց պարզ կազմին պատճառաւ, իսիս հաւանաբարը:

Բայց այս բոլոր գործիքները, հում նիւթին են — եթէ կարելի է ըսել — մեծ և փառաւոր արուեստի մը, որուն անուանած են instrumentation կամ orchestration և որուն մասին պիտի խօսինք անոր ժամանակի ընթացքին ունեցած եղափոխութիւնն ալ չհշտելով՝ երբ ժամանակը գայ: Եթէ մինչև այժմ գործիքական երաժշտութեան մասին բան մը չըսինք, ոչ թէ անոր համար որ գոյութիւն չունէր, այլ որովհետեւ ուրոյն անկախ արուեստի մը յատկանիշերը չունէր: Որովհետեւ երբ քննական ակնարկ մը նետենք ժ. և ժի. գարերու գործիքական երաժշտութեան վրայ — որ ամրողապէս ամփոփուած է երգեհոնի և զաշնակի սահմաններուն մէջ — և կը տեսնենք թէ այդ արուեստը, ձայնական յատկանիշերունի կամ polyphonique արուեստին յատկանիշն են տիբապետուզները: Այս տեսակէտէն լուս նմոյշներ են այդ շրջանի իտառացիք, Ֆրանսացի, Գերմանացի, Կրդիչնաւահաններու գործերը: Թէկ պէտք է ըսինք թէ անոնք քիչ թէ շատ, վերջապէս նպաստեցին գործիքական երաժշտութեան զարգացման: Այս կարգի երաժշտականիքն պէտք է յիշենք երեք մեծ երգեհոնահարներ՝ Frescoboldi, Louis Couperin և Froberger, որոնք յաջորդարար իտալացի, Ֆրանսացի, և Կիրմանացի են: Այս երեք երաժշտականիքը ջանացած են, աշխատած են ստեղծել զուտ գործիքական յատկանիշեր ունեցող երաժշտական ոճ մը, իսկ եթէ իրենցմէ վերջ միայն ստեղծուած է ատիկա, այդ չի նշանակի անոնք բանիք են: Այս կարգի երաժշտականիքն պէտք է յիշենք երեք մեծ երգեհոնահարներ՝ Fres-

coboldi, Louis Couperin և Froberger, որոնք յաջորդարար իտալացի, Ֆրանսացի, և Կիրմանացի են: Այս երեք երաժշտականիքը ջանացած են, աշխատած են ստեղծել զուտ գործիքական յատկանիշեր ունեցող երաժշտական ոճ մը, իսկ եթէ իրենցմէ վերջ միայն ստեղծուած է ատիկա, այդ չի նշանակի անոնք բանիք են: Այս կարգի երաժշտականիքն պէտք է յիշենք երեք մեծ երգեհոնահարներ՝ Ժան-Անդրե Տիմուացի, Ժան-Անդրե Տիմուացի, և Ժան-Անդրե Տիմուացի են, աշխատած են ստեղծել զուտ գործիքական յատկանիշեր ունեցող երաժշտական ոճ մը, իսկ եթէ իրենցմէ վերջ միայն ստեղծուած է ատիկա, այդ չի նշանակի անոնք բանիք են: Այս կարգի երաժշտականիքն պէտք է յիշենք երեք մեծ երգեհոնահարներ՝ Fres-

նիշերը տանք մէջ՝ դարուն մեծ երաժիշտա-

ներու գործերուն։ Տեսանք թէ ինչպէս Հա-

rissimi le Monteverdi կ'ըլլան յաջորդարար

օրատորի և օրեադ ներկայացուցիչները

մէջ՝ դարուն։ Տեսանք նաև թէ ինչպէս իւ-

րինց յաջորդները (Scarletti հատվածը մէջ՝

Lulli Ֆրանսայի մէջ) կը զարգացնեն իրենց

արուեստներուն սկսեց գործը։ Բայց՝ որ-

քան ալ մեծ ըլլան այս երաժիշտները, և

որքան ար փայլուն գործունէւթեան ըըր-

ջաններ ունիցած ըլլան, իրենց գործերուն

մէջ կայ մեծ պահան մը, իլյո մեծ պահանը,

թերութիւնը, զբական կտորներու, թատ-

րերգութեանց առանց ներգաշնակ կապաւ-

ցութեան և առանց անսնց խորքը թափան-

ցելու, պատահական երաժշտութեան մը

յարմարիցնելն է։ Օրինակի համար, Carissi-

mi-ի ամբողջ գործը, կ'ամփոփուի մէկ ան-

քւան տակ՝ recitative. բայց իր մեծ զործե-

րուն զանազան մասերը ներգաշնակ ե շա-

րունական ամբողջութիւն մը չեն կազ-

մեր, և ոչ ալ recitative-ներուն բառերն ու

եղանակները իրենց խորզով նոյն զալա-

փարը կ'արտայայտնեն, կամ զիրար կ'ամ-

րորչացնեն։ Խնկ որպէսի բառեր ե ե-

րաժշտութեան իրական ներգաշնակ կա-

պակցութեան, և փարպետ ընդհետուում մը

տեսնենք պէտք է զիմենք Wagner-ի։ J. Ca-

rissimi-ի գործերուն ուրիշ մէկ կարեւոր

յատկանիշը այն է թէ իր գործերը զաւա-

ձայնական զործեր են։ Այս բնել չէ թէ

գործիքներու ձայնակցութիւն չկայ, այլ՝

թէ երաժշտական ամբողջ շահենանութիւնը

մարդկային ձայնին տրուած է, շատ ան-

կարեւոր երկրորդական մաս մը գերլով գոր-

ծիքներուն։ Վերօյիշեալ յատկանիշերը ոչ

միայն Carissimi-ի գործերուն են, այլ բո-

լոր ժամ։ Կամ արերու երաժիշտներու

գործերուն ալ միանգամայն։

Մինչեւ այժմ մենք տեսանք թէ ինչ-

պէս երաժշտութեան օրրանները հանդիսա-

ցան Ֆրանսա, Իտալիա, և թէ ինչպէս իւ-

րաժշտական աղջային զպրոցները հաստատ-

ուեցան։ Հիմա կարող եկած է ուրիշ եր-

կերի մը, թերեւս աւելի խորոնկ կերպով

երաժշտական, երաժշտութեան օրրանը, և

ուահիրան հանգիսանալ։ Ժ. Գ. դարուն ըս-

կիզըն է որ կը հիմնուի զերմանական աղ-

դային երաժշտական զպրոցը, որ կը յատ-

## ԼԵԶՈՒԱԳԻՑԱԿԱՆ

### ՎԻՊԱՍԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՐԷՆ<sup>(\*)</sup>

Այս վերապահութեամբ ընդունելով ու-

րի մեջ երգերի հարազատութիւնը, անցնենք

նրանց քննութեան։

Ամբողջ հատակոտորների 59 տողերի

մէջ մենք գտնում ենք ընդամենը 183 բառ,

որոնց այրութենական ցանկը հետեւեալն է

ապա՝ 49, 51, ազգ՝ 16, 23, ազն՝

տես զիւցազն, վիշապազն, Ալանք՝ 16,

17, 26, 31, ամենայն՝ 47, այլ՝ 20, այր՝

15, անզ՝ 52, անցանել՝ 29, 45, աչազեղ՝

17, աչկունք՝ 9, ապարանք՝ 44, առաւան՝

54, ասել՝ 15, արագ՝ 33, Արգաւան՝ 38,

41, արիգակն՝ 9, արիշ՝ 27, արծուի՝ 29,

արտախոր՝ 37, Արտաշատ՝ 44, Արտաշէն՝

15, 24, 27, 34, 41, 43, Արտաւազդ՝ 39,

43, Արտիմէդ՝ 13, արքայ՝ 14, 27, աւե-

րակ՝ 43, աւերել՝ 58, բան՝ 17, բանակ՝ 33,

բանալ՝ 20, բարձք՝ 38, բիւր՝ 25, բլուր՝

12, բոց՝ 5, 6, 8, գաւառ՝ 11, գեղեցիկ՝

27, գետ՝ 11, 13, 29, 58, գէս՝ ան Վարդ-

գէս, գնալ՝ 10, 45, 46, գողանալ՝ 39, գոր-

ծի՝ 41, գտանել՝ 43, գել՝ 40, զիւցազն՝

19, 20, զնել՝ 40, զու՝ 46, 49, քիզ՝ 15,

(\*) Հարանակութիւն նեծանուն հեղինակի «Պատ-

մուրին Հայ Լեզուի» գործն (Ժ. Ի. Ժե. Փաթի):

կանչուի յլացքի մինչև այն ատեն անծա-  
նօթ լրջութեամբ, ներշնչումի մինչև այն  
ատեն անհասանելի նկատուուզ իորունկու-  
թեամբ, և երաժշտական զիսութեան ան-  
ման խորունկ ճանաչողութեամբ։ Գերմա-  
նական երաժշտութիւնը բախտատարար  
զանցաղ զարգացումն մը վիրջ կը պայմի  
յանհարծ, նոր նորիցններ բանալով երա-  
ժշտական զալախն նկատմամբ, և արտա-  
դրչուով երկու մեծ հանճարներ՝ J. S. Bach,  
և G. F. Hændel։

ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԼԵԱՆ-  
(Ըառունակելի՝ 4)

47, գքեղ՝ 50, դուռն՝ 14, դուստր՝ 17, ելանել՝ 4, 5, եկ՝ 18դ 17կ եզեգնիկ՝ 8կ եղէն՝ 4, 5, եղն՝ 55, եղջրուն՝ 55, եռ՝ 48, ինձ՝ 53, երկին՝ 1, երկիր՝ 1, 47, երկն՝ 3, երկներ՝ 1, 2, երկորիկ՝ 23, Երուանդ՝ 14, եւ՝ 2, 3, 6, 9, 21, 22, 24, 25 եւն, զարմ՝ 20, զի՝ 19, է՛ էին՝ 9, 13, ընդ՝ 4, 5, 26, 29, 47, ընկենուլ՝ 31, թագաւորիկ՝ 48, թեւ՝ տես սրաթեւ, թմբի՛՝ 56, թշնամութիւն՝ 22, թումբ՝ 58, թրեւ՝ 57, խակ՝ 59, իւր՝ 33, 59, լինել՝ 42, լոյս՝ 52, խարգաւանիկ՝ 42, խարտեաչ՝ 6, խաւարժ՝ 37, խաւարտ՝ 37, ծառայցնուցանել՝ 21, ծիրանիկ՝ 2, ծխան՝ 53, ծով՝ 2, 3, 59, ծուխ՝ 4, 53, կալցին՝ 50, կամ՝ 21, կայցես՝ 52, կարբի՛՝ 21, կարմրիկ՝ 3, կենդանութիւն՝ 20, կերտ՝ տես Մարակիրտ, կոյս՝ 26, կոփել՝ 14, կոկել՝ 14, կոզար՝ 25, կանել՝ 28, կասուցանել՝ 33, կաստատել՝ 23, կատուած՝ 10, կարկանել՝ 56, կարուլ՝ 56, կարսնութիւն՝ 35, կաւանիլ՝ 17, կեծանել՝ 27, 49, կեր՝ 7, կինանալ՝ 44, կուր՝ 7, ձգել՝ 30, ճաշ՝ 41, ճանուկ՝ 10, 39, Մասսիս՝ 49, 51, Մարակիրտ՝ 45, մարգարիտ՝ 35, Մարք՝ 45, մեք՝ 56, մէջ՝ 23, 45, մէջք՝ 31, 32, մի՝ 52, մի՝ 19, մինչ՝ 46, մօրուք՝ 8, յաղթել՝ 16, յաւիտեհական՝ 22, յորձանք՝ 59, նա՝ 7, 45, նաւասարդ՝ 51, նոյն՝ 42, նստել՝ 12, շատ՝ 32, շեկ՝ տես շիկափոկ, շիկափոկ՝ 28, 30, շինել՝ 45, Շրէլ՝ 12, ո՛ 53, ում՝ 48, ոչ՝ 19, 43, ոսկէ օզ՝ 28, 30, ոսկի՝ 34, որ՝ 16, 57, որդի՝ 43, որդէն՝ 29, ունել՝ 3, 7, 8, ուստի՝ 24, պահել՝ 21, պատանեկիկ՝ 6, պատանի՝ 18, պատիւ՝ 41, պարան՝ 28, 30, պէս՝ տես սրախո, Սաթենիկ՝ 35, 36, սիաւ՝ 27, սէգ՝ 57, սիդաէ՝ 57, 59, սուր՝ տես սրաթեւ, սրուուկ՝ 21, սրաթեւ՝ 29, վազել՝ 55, վազել՝ 6, 55, վասն՝ 19, վարդ՝ տես Վարդգէս, Վարդգէն՝ 10, վեր, ի վեր՝ 49, 51, վիշապ՝ 42, վիշապան՝ 39, տալ՝ 18, 24, 53, տաճար՝ 42, տանել՝ 47, 51, տեղ՝ 34, տեղալ՝ 34, 35, տեղեկիկ՝ 44, տենչաք՝ 36, տենէանք՝ 36, տեսանել՝ 52, տիկն՝ 36, տից՝ 37, Տանաց՝ գւռ, 11, Տրդատ՝ 57, ցամաքհցուցանել՝ 58, ցաւցուցանել՝ 32, փափուկ՝ 32, փեսայութիւն՝ 34, փոխանակ՝ 40, փոկ՝ տես շիկափոկ, փող՝ 4, 5, 56, քալաք՝ 13, քաջ՝ 15, 16, 23, 24, 43, քաջք՝ 50, քաջազգի՝ 26, Քասազ՝ 11;

13, քէն՝ 19, օզ՝ տես ոսկէօզ, օրէն՝ 19, օրիորդ՝ 26, 31, 32,

Այս 183 բառերից 16 հատը յատուկ անուն է, 167 հասարակ անունն Յատուկ անուններից երկուոր (Ալանք և Մարք) հայկական չեն: Եթէ բոլոր բառերը վերածենք իրենց արմատագան ձեւերին (օր վարդ գետ հաշուել երկու բառ, որովհետեւ կազմուած է վարդ գետ բառերից: Ընդ հակառակ ելելիկ, պատանեկիլիկ, տեղալ, շաշչւել, որովհետեւ արգէն ունինք (Եղիզն, պատանի, տեղ արմատականները), այն ժամանակ կ'ունենանք ընդ ամէնը 174 արմատական բառ, որոնք ցաւցակում ստորագծուած են և ըստ ծագման բաժանւաւմ են հետեւեալ ձեւով.

Բնիկ հայերէն բառեր 56 32%, պարուկիրէնէ փոխառեալ 36 22%, յաւարենէ փոխառեալ (մարզարիտ) 1 անծանօթ ծագումով (խալդեան են) 78 45%, ասուրական (քաղաք) 1 ասորական (ցամաք) 1

Այս տախտակից հետեւում է որ վիպանական հայերէն-լեզուի մէջ խալտեան և հնգեւորպական բառերը կազմում էին մեծագոյն տոկոսը: Պարսկերէն փոխառութիւնները թէն ապագային գերազանցելու էին բնիկ հայերէն բառերից (751 ընդգէմ 600ի), բայց այդ շրջանին բուն հայկական բառերից գեր պահան էին, իսկ ասորական փոխառութիւնները գեր այնքան քիչ էին, որ համեմատութեամբ բնիկ, պարսկի ու խալտեան բառերից տոկոս էլ չէին կազմում: Զարմանալի է որ այդ հնագոյն ժամանակից ունինք նաև մի յունական փոխառեալ բառ (մարգարիտ), որ լեզուի պատմութեան հետ համաձայնեցնելու համար պէտք է համարել աւելի հոգմէէական փոխառութիւն, քանի որ լատինական margarita, margaritan ձեւերն գետիկերուի և Ցակիտովի ժամանակից գործածական են:

Այս ամբողջ եղբակացութիւնը համաձայն է այն պատկերին, որ գծել էինք նախորդ 13 գլուխներում, հայերէն լեզուի պատմութեան վերաբերմամբ, և հաստատում է նրանց ճշութիւնը փաստացի կերպով:

ԺԵ. ԳԼՈՒԽ

## ՈՍԿԵԴԱՐԵԱՆ ՀԱՅԵՐԵՆ

Առաջին անգամ հայերէնը գրի. է առանցքել և՝ գարի սկիզբը մեր գրականութեան հիմագիր Մեսրոպ Մաշտոց վարդապետի, իր աջակից Մահակ կաթուղիկոսի և սրանց գործակից զանազան, աշակերտների ձեռքով:

Առաջին հայերէն խօսքը որ Մեսրոպը իր ձեռքով գրեց նդեսիայում, հետեւեալն է.

Առաջին Սոլոմոնի

Արգույ Դաւթիք բազաւորի Խարային

Գլուխ Ա.

Ճանաչել զիմաստութիւն եւ զիսրատ, իմանալ զբանին հանճարոյ, ընդունել զդարձուածու բանից, ի միտ առնուլ զարդարութիւն հշմարիա, եւ ուղղել զիրաւունու: Զիտացէ անմեղաց զիրագիտութիւն, մանկանց տպացոց զմիտու եւ զհանճար: Որոց իրեւ լուսից իմաստունն՝ իմաստնագոյն լիցի ո խօսք որ հանճարեղն իցէ զառաջնորդութիւն առանցի, ի միտ առցէ զառակն եւ զբան խօրինս, զնառու իմաստունց եւ զառակն եղոց: Ակիզրն իմաստութեան երկուզ Տեսառն, հանճար բարի ամենեցուն որ առինք զնա ո պաշտօն բարի առ Աստուած՝ սկիզբն զգօնութեան. զիմաստութիւն եւ զիսրատ ամպարիշտը անկոսնեն:

1530 տարի առաջատար հայերէնի պատկերն է այժ, բայց անշուշտ էլ աւելի հին էնա, քանի որ ճիշտ նման է վիպատանական հայերէնին և քանի որ մի լեզու չի կարող մի բռում նշունդ տանել:

Ըստ առում լեզուները ենթակայ են մշատահոն փոփոխութեան, այս շրջանի հայերէն լեզուն եւ ապագային պիտի կրէք, այլեւայլ փոփոխութիւններ, լեզուական բայսնի առարկերութիւններ տեսնում ենք այս հայերէնի՝ որ Մեսրոպեան զպրոցի արտագրութիւնն է կողմում և այն հայերէնի միջն՝ որ Մեսրոպի, Առաջի և նրանց անմիջական աշակերտների մակից յիտոյ զրի առնուեց: Առաջինը կոչում է Ասկեղարաւեան հայերէն և տեսում է ն. գարի սկիզբը

ւում է յետին կամ յետոսկեդարեան հայերէն, որ սկսում է 460 թուից և ունի զանագան շրջանները:

Մենք այս գլուխում պիտի խօսինք Ասկեդարեան հայերէնի մասին:

Այն բոլոր գործերը, բնագիր կամ թարգմանական, որ հասել են մեզ Ասկեդարից, թուով 33 են և ըստ իրենց լեզուական յօրինուածութեան կամ ոնք՝ բաժանւում են 4 զանի:

Ա. գասը կոչում է Եղնկեան և պարունակում է հետեւեալ գործերը. — Աստուածաշունչ, եղնիկ, Ասկերեանի Մեկնութիւն Խսայեայ, Սաղմոսաց, Խսաթէի, Պողոս, Ճառք, Սերերիանաս, Խւսերեայ Խմեսացույ Ճառք, Կիւրզի Ազեք քանձրացաւոյ Մեկնութիւնք Ս. Գրոց, Եւսերիսոսի Քրոնիկոն, Եւրոնիմոսի յառաջարան Աստուածաշունչ զրոց, Հիւպողիս Բոստարացի, Գրիգորի Ներկիսարացույ Խօսք ի Մնունին, Վարք Հարանց Ակրստիգեայ Աթեննացույ Զատագովութիւն, Կանոնագիրք, Արքահամ Խոսովանողի Վկայք Արեւելից եւ այլ վկայութիւններ, բոլորն էլ թարգմանութիւն բացի եղնիկից:

Բ. գասը կոչում է Եփրեմեան և պարունակում է հետեւեալ գործերը. — Եփրեմ Ասորոյ Մեկնութիւնք Հին Կտակարանի, Համարարառ, թարգմանութիւն Աւետարանի, Մեկնութիւն Գործոց Առաքելոց և Թղթոցն Պողոսի, Ճառք և Կցուրդք՝ Եւսերիսոս Կեսարացոյ Պատմութիւն Եկեղեցական, Զգորի Ճառք, Ձենարայ Ամթացաւոյ Ճառք, Այլիթալայի Բւռհայեցույ Ճառք, Լարուեն Ագեսացի, Իգնատիոս Հայրապետի Թուղթք, ընդ ամէնը 13 Կոտոր, բալորն էլ թարգմանուած ասորերէնից:

Գ. գասը կոչում է Կիւրեղեան և պարունակում է հետեւեալ գործերը. — Կիւրեղ Երուսաղեմացոյ Կոչումն Ընծայութեան, Թարսեղ Ենթարացոյ Վեցորիայք, Պատարագամատոց, Ասկերեանի Մեկնութիւն Առաջնանու, Եւագի Պոտատացի, Եւթաղ. Թուղթք Ասեակայ և Մաշտոցի Պատմութիւն Հարանց Եղիպատացոց, ընդ ամէնը 8 կտոր, առանարակ թարգմանութիւն յունացից և ասորերէնից:

Դ. գասը կոչում է Ազաթանգեղեան և պարունակում է հետեւեալ գործերը. — Եղաթանգեղոս, Կորիւն Բուզանդ, Մաս-

կարայեցիք ընդ ամէնը գ կտոր, շատը բը-  
նագիր, փոքր մասը թարգմանական:

Այս չորս գասերի յատկութիւններն են, Եղիկեանը բարորից կանոնաւորը, յատակը, արտեսոտաւորն ու զեղեցիկն է. Եղիկեմեանը ամէնից պարզն ու հասարակը. Կիրեղեանը ներկայացնում է բարեհասոն ոճ և բռնում է երկաւի միջին տեղը. Ագաթանգեղեանը պիր, բարձմագարդ, մթին ու յաճախի պն-  
կանոն:

Տախո ենք չորս գասերից մի քանի ո-  
րինակ՝ ընարելով ամէնից աւելի բնորոշ-  
ները.

Ա. Եղիկեան գաս

- 1) Յորժամ զաներեւութէն...  
տե՛ս Եղիկի, էջ 5-18  
2) Հրդիկ

տե՛ս Ասկերերանից, Եփեսացւոց  
էջ 781-2

Բ. Եղիկեմեան դպրոց  
յապաշտառութիւն Նիկոլէացոց  
տե՛ս Եղիկեմ, Հատոր Դ, էջ 107-124

Գ. Կիրեղեան դպրոց  
տե՛ս Վեցօրեայք, էջ 78-80

Դ. Ագաթանգեղեան դպրոց  
տե՛ս յառաջարանը:

Ոսկեդարեան գրուածքները թէն այս-  
պէս ոճով զանազան կամ իրարից տարրեր,  
բայց բառարանով ու քերականաթեամբ ի-  
րար հետ բոլորովին նոյն են: Եթէին հայե-  
րէնից նրանք տարրերում են շատ պոչ  
գծերով. այնպէս որ կարելի է որեւէ գրր-  
ուածք լեզուից զատելով որոշել անմիջապ-  
էկ որ ժամանակի է պատկանում: Այս  
տարրերութիւնները բաժանում են երկու  
կարգի. Ներքին և արտաքին: Ներքին տար-  
րերութիւններն են լեզուի նկատմամբ, ա-  
սութեանց առատութիւն, քերականական  
կանոնների միօրինակութիւն, դարձուած-  
ների վայելչութիւն և այլ այնպիսի յատ-  
կութիւններ, որոնց կարելի է վարժուի միայն յաճախակի ընթերցումք: Այսպէս՝  
երբ Եղիկի վերեւում մէջ բերլուած հատուածում կարգում ենք:

ու ի մի միայն կողմն ի հանդէվ երե-  
սացն եւեթ արշաւին, այլ յամենայն կող-  
մանս վարգին եւ ընդհանուր արշաւին եւ  
ընդ բնակ սկանան եւ ամենայնի բաւական

են: Յորժամ ընդ արեւելս ընթանան չէ ինչ  
արգել թէ ընդ արեւելսաւ ոչ արշաւիցին,  
եւ յորժամ ընդ հրասիսի վարգին, չէ ինչ  
արգել թէ ընդ հարաւ ոչ սաւարյցին. զի  
ձեռն կառավարին բաւական է յամենայն  
կողմանս գիմեցուցանել եւ ընդ չորս ան-  
կիւնս տիեզերաց արշաւեցուցանել. —

Տեսուում ենք որ միեւնոյն «վազել  
կամ արշաւել» բառը կրկնուած է և ան-  
գամ տարրեր հոմանիշներով. այսպէս՝ ար-  
շաւին, վարգին, սկանան, ընթանան, սու-  
րուլ, գիմեցուցանել. — միեւնոյն «ամէն  
կողմ» բառը կրկնուած է և անգամ տար-  
րեր ձեւերով. յամենայն կողմանս, ընդհա-  
նուր, ընդ բնաւ, ընդ չորս անկիւնս եւն:  
նոյնպէս երբ թուզանդ Դ. բ. զրում է.

Եւ սկիզբն գործակալութեանն հազա-  
րապիտութեանն աշխարհատեսն ինամակա-  
լութեանն, աշխարհաչէն աշխարհատած գեհ-  
կանութեան, շինականաչէն ազգն Գնուն-  
եաց հազարապիտութեան ամենայն երկրին: Նոյն-  
պէս Ալրատելատութեան սպարապիտու-  
թեանն գրավարութեանն մարտի կուուելոյ  
գործոյ ազգմիկ ճակատամուզ նիզակին ի-  
րափառն ազանազգիք աղաւնագրուչք ար-  
ծուենչանք վարժնականիչք աներկիւզք քա-  
ջափիրաք նահատակիք քաջանուննեք բարե-  
նչանք բարեհամբաւ բարիգործք յաջողակիք  
ի գործ պատիրազմաց ի բուն ի նախնեացն  
կարգեաց. . .

Կամ նոյն Դ. ի եւ այնչափ զայրա-  
ցոյց գրգուեաց յուզեաց գրգեաց սրտմտե-  
ցոյց բարկացոյց,

Կամ թուզ. էջ 93, Ակսաւ նըողել ծա-  
րաւել նուազել եւ ներգեւել գորսովզել ի  
քազցոյ ի ծարաւոյ.

Սրանց մէջ ուրիշ ոչինչ չենք տեսնում,  
եթէ ոչ հոմանիշների զանազան խմբակցու-  
թեաններ՝ նոյնութեամբ և առատութեամբ  
գործածուած: Ոսկեդարեան հեղիսակների  
լեզուի այս նոյնութիւնը ցայտին կերպով  
երեւան է գալիս յայտնապէս այն ժամա-  
նակ, երբ մարդ համեմատում է յունարէ-  
նից կատարուած հայերէն թարգմանութիւն-  
նից ընագրի հետ, օրինակ՝ Եւթաղի յու-  
նարէն բնագրում կարգում ենք:

ակմաղեյ գա՛ռ ա՛ա հե՛ք քաստա կա՛յ  
լե՛գեյ պա՛լին  
հայերէն գարձել է  
անէ գայ հասանէ յաստիս եւ դարձեալ

միւսանդամ անդրէն դադարէ. ուր միայն համար զբում է կին բառը՝ պարզ կամ ակմաղող ածալկիլ, զարգանալոց բայի գէմ բարգութեամբ. Զայր հզօր եւ զկին զօրաւ զրուած է չորս բառ և պալին մակրայի ուր, իշխանակին:

Արտաքին նշանները շատ աւելի բնորոշ և հասկանալի են: Թուենք նրանցից կարեւորները.

1. Ոսկեգարեան հայերէնը զգիսէ մի խումբ բառեր, որոնք սովորական են յետին հայերէնի մէջ. ինչպէս՝ փարթամ, վսեմ, վեհ, արփի, բայ, սեռ, տառ, կենցաղ, սազարթ, կրաչք, փեթակ, տեսակ, տափանք, տրանել, ճնուրի, որոնց փոխարէն ունենալու տարբեր հոմանիշներ ինչպէս՝ հրաշք բառի տեղ աւում է զօրութիւն, արուեստ, նշան, սքանչելիք. — փեթակ բառի տեղ գործ է ածւամ մեջ ուսանոց. — տեսակ բառի տեղ ազգ եւն եւն: Կան և այսպիսի ածանց բառեր. ինչպէս՝ գեղջուկի վաղեմի եւն:

2. Մի խումբ բառեր ոսկեգարեան հայերէնում ձեւով փոքր ինչ տարբեր են. ինչպէս՝ արծուի, հրւսիսի, պատասխանի, արուեստ փոխանակ արծու, հրւսիս, պատասխան, արեստ՝ որոնք յետին են:

3. Ապա, առ, բազ, բաց, գեր, դեր, ենթ, հոս, մակ, յար, ներ, շաղ, շար, պար, փայ, վեր, տար, տամ, ստոր, փառ մասիրներով սկսող բառերը չեն զբանում Ոսկեգարեան հայերէնի մէջ:

4. Ամէն բառը ոսկեգարեան հայերէնում կարող է բարգուիլ միայն բայարմատի հետ և ոչ թէ ածականների հետ. ուրիշ խօսքով նշաններում է «ամէն բան», մինչդեռ յետին հայերէնում նշաններում է օտամէնից աւելի» և դարձել է գերադարական մասնիկ: Այսպէս ոսկեգարեան են ամէնագէտ «ամէն բան զիտցող», ամէնանար ռամէն քան հնարող», ամէնակեցոյց ռամէնքին ապրեցնող», որոնքնեան կազմուած են նարելի՝ գիտուի, կերպունել բայերի արմատներից: Բայց յետին են ամէնաբարի, ամէնագեցեցիկ, ամէնամէն են. որովհետեւ կազմուած են բարի, գեղցիկ և մեծ ածականներով:

5. Աշխ մասնիկով կազմուած իգական բառերը չեն գործ ածւամ: ինչպէս՝ սրբուի, արիստի, մաքրուի, իշխանուի, եւ բանուի, մինչև անզամ թագուիր Ոսկեգարեան հայերէնում իգական կազմելու

համար զբում է կին բառը՝ պարզ կամ բարգութեամբ. Զայր հզօր եւ զկին զօրաւ ուր, իշխանակին:

6. Զան մասնիկը՝ որ անպէս սովորական է յետին հայերէնի մէջ, բնաւ չի գործ ածւամ սոկեգարեան հայերէնում: ինչպէս՝ այլազան, սրբազան, հրաշազան են, են. այս բոլորը օտար են. կայ միայն զանզան:

7. Ճեմ մասնիկը՝ որ նոյնպէս յետին հայերէնի մէջ սիրելի մի ձեւ է իսպառ անգործական է ոսկեգարեան հայերէնում: ինչպէս՝ լուսանեմ, երկնանեմ, զեհանեմ եւալին:

8. Ային մասնիկը անսովոր չէ ոսկեգարեան հայերէնում, բայց գործածւում է միայն անդական բառերի հետ. օրինակ՝ կարելի է ասել լեռնային, զաշտային, քաղաքային, հարաւային, հիւսիսային, ցամաքային, բայց կարելի չէ ասել երկնային, աստուածային, մարդկային, որոնք յետին ձեւեր են. ոսկեգարեան հայերէնում սրանց փոխարէն գործ է ածւամ երկնաւոր, երկնաւոր կամ աստածենին, մարդկեզն են:

9. Ան մասնիկով կազմուած բացասական բառերը չեն կարող իրենց վիրջում կրել իլի մասնիկը. այսպէս յետին են անշարժելի, անայլայլելի, անիախտելի, անսասանելի են: բառերը, որոնց համապատասխան ոսկեգարեան հայերէն ձեւերն են անշարժ, անայլայլ, անիախտել, անսասան են: Կան նաև անզննական, անբժշկական, կամ պատանց զննելոյ, աննարին առ բժշկութիւն են, բայց ոչ բնաւ անելի:

10. Ող և եալ ձեւով ընդունելութիւնները շատ սովորական չեն ոսկեգարեան հայերէնում. այս ձեւերը կազմուում են յուրաքանչափ. ինչպէս՝ որ շարժէ, որ միտի, որ շարժին և փոփոխի, փոխանակ ասելու՝ շարժողն, զիտողն, շարժեալն և փոփոխալն. — Եղնիկ, էջ 23 գրում է քան զի յորում իցէ ոք այս յորում էն, քան զայն որ ի նման էն՝ մեծ գոտնի. փոխանակ ասելու «պարունակողը պարունակելից մեծ էն»:

11. Երկրորդ լուսագութեան բայերի անորոշի վերջաւորութիւնն է ել և ոչ թէ իլ, թէ բայց խօնարևում է իմ ձեւով. ինչպէս՝ խօսել-խօսիմ, համարել-համա-

րիմ, պաշտամել - պատշաճիմ են, իսկ իսուսիկ, համարիկ, պատշաճիկ ձեւերը յետին հայերէն են: Այս հանգամանքը յաճախ պատճառ է քառուում որ ներդործական և կրասորական բոյերը չփոխուին իրար հետ: այս պարագային սակեդարեան հայերէնը մի յարմարաւոր գարձուածով զուրս է գալիս զժուար զրութիւնց: այսպէս ըստ Եղինիկի էջ 15, չեմ արժանի պաշտօն առնեցց այլ պաշտօն հարկանելոյ:

12. Սակեդարեան հայերէնի սիրելի ձեւ և բրից է նոյն բառով կազմուած բարդաս թիւններ գործածել մօտ մօտի, ինչպէս՝ Զօրացոցանէ զանզօրոյ մեծացօր զօրուա թեամբ եւ ինքն ոչ թերամայ ի զօրացուց ցիշ զօրութենէն: եւ պարգեւէ զիտութիւն ամենայն անդրուց եւ ինքն բաւանդակ ունի յինքեան զամենագէտ գիտութիւնն (Եղինիկ էջ 8): Մեծապատիւ մեծապարգեւ մեծարեաց զնա (Բուզ. Դ. մ). Ոչ էութեան էականաց իրիք խանիչ, այլ գոյանալոյ գոյացելոցն պայարար (Եղինիկ էջ 239):

13. Խաննել բայց, ինչպէս յայտնի է, ոսնի երկու նշանակութիւն: — «սատանել», յօդել, միւտորիշ» և «բաւանակել»: ոսկեա գարեան հայերէնում առաջին իմաստով խառն գրուում է բարգութեանց վերջը, իսկ երկրորդ իմաստով՝ սկիզբը: Կմմատ. ձագախառն, ջրախառն, ողախառն և խառնախօս, խառնածին, խառնագագան են: Եթե տին հայերէնի մէջ այս նրբութիւնը չկայէ

14. Երբեմն սակեդարեան հայերէնի բառերը թէ ձեւով և թէ նշանակութեամբ տարբերուում են յետիններից: ինչպէս՝ Ասկեդարուում ասուամանիք թշչանկուումէ՝ «ցուրտ քամի»: իսկ յետին հայերէնում սասանամանիք է բարը և նշանակուում է սասուոյցու երկուուք տարբերութիւնը տեսնելու համար հմտու: Եղինիկ 17 կամ ոգդ երբեմն զառապամանին շնչելով և երբեմն զիտրչակն բերելով: իսկ Եղինիկն առում է՝ բազում ձմերաց հայեցան սասուամանիք:

15. Շատ անգամ յետին հայերէնը զորս ծածում է մի բայ, որի տեղ Ոսկեդարը մի ամբողջ ասացուածք միայն ունի: ինչպէս՝ պատասխանի տալ կամ առնել՝ փոխանակ պատասխանել, աղօթա առնել, աղօթս մատուցանել՝ փոխանակ աղօթիել: Նոյնպէս ոզա ջունել, ուրախանալ, ուրախացուցանել են:

16. Փօխանակ ան բացասական մասն

## ԶԵՐԸ ԵՐԱԾՈՒՅԻ ԼԵՏ

### ՀԱՂԱ

#### ԵԴ. ՊՕՑԱՇԵԱՆ

(1948, Հայէպ, Տպագրութիւն ՆԱՑԻՒԹԻ)

Եղին Պօյաճեան պատմուածքներու իր այս հատորով, Թէկատինցիի, Զարդարեանի գպրոցին շտրժութեան ու աւանդութիւնն է որ կը վերբերէ: Այդ գպրոցին կը պատկանին համաստեղն ու նուրիկանը, ինչպէս նաև Արամ Հայկազը: Եթէ յաջողութիւնը հաւատոր կերպով չի բաշխուիր Պօյաճեանի գործերուն մէջ, համեմատարար համորդներուն — ընդունելով հանդերձ անշուշտ ալ առաջնակարգի և երկրորդականի

նիկի: Ոսկեդարում շատ անգամ գտնուած ենք առանց նախագրութեամբ կազմուած ձևեր: ինչպէս՝ առանց հասանելոյ «անհաս», առանց զիջանելոյ «անջէջ», առանց պատասխանի տալոյ «անպատասխանի», առանց գոզ ական հատանելոյ է բնակութիւնն ըբնակութիւնը պընակուով է:»

17. Քաղաքների և երկրների անունները կազմւում են յատկացուցիչով: ինչպէս՝ աշխարհ Պազհստինացւոց (Պազեստին), աշխարհ Հայոց (Հայաստան), քառագ Հոռվիմայեցւոց (Հոռոմ), քաղաք Երուսաղէմի (Երուսաղէմ) ևն:

Այս բոլորից գուրս կամ բազմաթիւ մասնաւոր ձեւեր, ոճեր կամ գարձուածներ և ասութիւններ, որոնք յատուի են միայն սկեդարեան հայերէնին և անծանօթ յետին հայերէնին, այսց այդ բոլորը մի ու մի սովորեցնել՝ բառարանի եւ քերականուածեան գործն:

Իբրև օրինակ յիշենք որ երկիրների առնունների մէջ թէ կարելի է ասել Պարսկաստան, Հրէկաստան, Ասորեստան, Տաճակաստան և բայց երբեք կարելի չէ ասել Հայաստան, այլ միայն Հայաստան աշխարհ, Հայաստան երկիր, աշխարհ Հայոց, երկիր Հայոց:

(Եօր.)

ՊՐՈՑ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

հանգամանքը ւ սակայն երեւոյթը ինք իր մէջ ուշագրաւ է, և ասրիւ պատիկ պատ տիւ մը չէ եղ. Պօյաճան անունին:

Մենք այսօր կ'ապրինք այնպիսի պայմաններու մէջ, որ մեր անցեալէն փրթած ամէն մէկ պատառ, մեզի համար թանկ է ու որբազան. Պօյաճան, անաւասիկ ճիշդ այդ որբազան հողին վրայ է որ կը կենայ, ու մեզի կը բերէ իր գիւղի աւանդութիւններէն, մարդերէն ու հոգեբանութենէն շատ թանկացին նշանաբներ:

«Հողը հասպին հեղինակը, սրպիս բանաստեղծ տափս ծանօթ գէմք մը կը դառնար սփրուքի մեր գրտկանութեան մէջ իր և Սէր և Վիշտ հաստոք. — հրատարակուած մի քանի տարիներ առաջ, կը կրեր իր վրայ ոչ միայն բանաստեղծական չնորսքին կնիքը, այլ կ'ուզգար մեզի որոշ ժորութիւններով, արհամարենելու չափ արւեստին կարգ մը ըմբռուումները:

Պօյաճան նոյնքան յաջող է իր այս նոր գիրքին մէջ: Պատմելու չնորսք, իր գիւղին, մարդոց, նկարագիւներուն դէմ իր գիրքաւորումը և հոգեբանութիւններ տալու իր կերպը, զինքը կ'ընեն ուշագրաւ մեր նոր գրուներու կարգին:

Գրեթէ տաւը էջերու վրայ ինկած մէկ մէկ կտորներ գիրքը լեցնու պատմումները: Տասնեւինգ հատ ընդամէնք: Անոնցմէ երեքը պատկերներ են ուր առարկայացուած է, տարաշխարհի մէջ զառնացած էնզինակին հոգեկան ապրումը, հոգի, տանիք և պարտէզներու կարոտպ, որոնք տանիյն իրեն ըլլայով հանգերձ սեպիականութիւննեն իւրաքանչիւր գիւղացիի: Խոկ մատցեալ երկվեցեակ մը կտորները տրուած են պատմուածքի ձևով: Կան զաւը պատմուածներ, ինչպէս սփոր Մշօս, Հանիստոի, Ալբրէնինի, ԱՄանաստի, և ուրիշ ալ պատմուածներ որոնք նոր ընթերցողինք կ'ըլլալայ լեզուի և պատմումի եղանակին մէջն, չես հասնիր այն լրութեան որ խրաքանչիւր պատմուածքնը պէտք է ըլլայ: Հերոսները կը գծուին հոն մասնակի գոյներով ու զիթերով պահասի զգայնութիւնն մը թելադրենով ընթերցողին որ կը փնտուէ կարծես տիպարին իրականացումը, վասնզի չի բաւեր այդքանը: Գրական ուրիշ սեռեւ

ըռա նման, պատմուածքին ոչ կը պահանջըւ կեանքի մը ամրութիւնն նուանուածը: Այսինքն, պէտք է արտաքին և ներաքինը մանրամասնութիւնները ներդաշնակորչն ի մի գան և յանգին արամայի մը, վերջաւորութեան մը: Այս պահանջը իրադէ անոր նամար, որ մենք կը տեսնենք իր մէջ տաղանգը:

Տաղանդաւոր գրող մըն է Պօյաճան, և ինքընքը պարտադրող թէ մեր մտածումին և թէ մեր զգացումներուն: Բա մի բերիւ կը համակրինք գործին, իր հերոսներուն հնականութեամբը, անկեղծութեամբը, ու իր այլ կ'ուզենք մօտենալ իր պատմւածքներուն գրական չնորդին:

«Հողը երկու մինուլորտներու վրայ նետուած կամուրջ մըն է Անոր բնակիները հաւասարապէս կ'ապրին Այնարն ու Առէտարին: Մէկուն համատարած չորսութիւնը և անկէ բջիսոց զանոնութիւնները, իսկ միւսին ամրոգական գեղեցկութիւնները՝ կարստի համրով: Զկայ կտոր մը ամրոջգրին մէջ, ուր այս զուզընթաց վիճակներուն յիշատակումը եղած ըըլլայ: Սակայն բուն նիւթը, որը գրքին վընտական յաջողութիւններ կ'ապահովէ, և որոն վրայ հեղինակը կը կանգնէ իր արձակին չէնքը, հայրենի հոգն է անկէ բղխուի մըթնորոտամքը, որ հիմա հեռաւոր կարօտ մը, որ հիմա հեռաւոր կարօտ հանգամանքը առած է բախտին մէկ բերումով:

Այդ հայրենիքը Սուէտիան է, որ հեռուած իր ժողովուրդին, բայց և կ'ապրի անոր զգացումներուն և կարստներուն մէջ որպէս ողի ու որպէս անքայքայելի գեղեցկութիւն: Այդ գեղեցկութիւնը շեշտ է ստացած կարօտի այն ոսպնեակին որմէ կ'անցնէ զրագէտը իր ապրումներով ակաղճուն յուշերը, ու կ'ուզէ յակերթացեալ գեղեցկութիւն իրք, զնել իր նոր բնակավայրին, Այնարի խելաճութեան առջև: Միայն Սուէտացի մը պիտի կրնար չափել այն խորունկ անդունք որ կը բամէկ Սուէտիոյ հրաշալի կարկառները Այնարի տափակութիւններէն: Այս վերջնոյն խելաճութեան ու չորութան դիմաց գառնութեամբ հասակ առնող իր ապրումներուն ընդմէջն կ'ապրի գրագէտը բարձունքները Սուէտիոյ իր լեռնային գեղեցկութիւններուն, ու անոնց կարօտովը կը հաստացնէ իր և նողը».

Եթոյ, այդ երկու միջավայրերուն մէջ ապրած մարդիկը։ Անոնք տիպարներ են ընտրուած Սուէտիոյ բուն ժողովուրդէն։ Զարտուղի, տարօրինակ, բայց և համականք պարտագրող։ Կ'արդացէք «Փոք Մկան», «Դանիոն», Արմէնի, ու Մանասի պատմութիւնները ու գուք պիտի զանէք գիւղացիներ, իրենց միամտութեամբ, յանց զգնութեամբ, կծիութեամբ ու զգացումներու պարզութեամբ։

Ամէն իրաւ գրագէտի նման երիտասարդ այս հեղինակն ալ կը բերէ իր լեզուն ի՞ր հետ։ Սյսինքն Պօյանեան գտած է իր միջավայրն ու մարդերը հարազատօրէն մարմաւորող ոն մը։ Առոյդ է ան, երիտասարդ ու համակրելի։ Եթոյ կան իր պատկերացումները որոնք այնքան ճշգրիտ են իրենց գիծերով ու գոյներով, ըլլայ մարդերու, ըլլայ բնաւթեան զեղեցկութիւններու առթիւ։ Ու այս ամէնքը հետաքրքրական պատմումով մը, ուր հերոսները կը խօսին այնքան ընակն ու գտչն գիւղի ապրումներուն ու միջավայրի հարազատութեան։ Ու ասոնք գրագէտի իր յաջորդական շնորհներն են։ Ինչ որ կը պաշուի իրեն ոչ թէ գրելուն ներկայացնելու, պատմելու, ապրումներ տալու կարողութիւնն է, այլ այն աճապարանքը որ կարծես իրեն թռյլ չի տար, աւելի լա բռնելու իր տիպարները, իրենց ամքողջ հոգեբանութեանը մէջ։ Կտորներու սկսուածքէն, կամ հերոսներու երեսումէն մինչեւ հոն ու կը հատնին անոնք թուղթի վրայ, որպէս մշակում, որպէս կառոյց, հոգեբանական զարգացումի յաջորդականութիւն, և ուրիշ ալ վիճակներու մարմաւորումն մէջ, Պօյանեան կը մնայ հաւասար գիծի վրայ, գրական այս սեռը մշակող հեղինակներու քով։ Համաստեղին չափ հետաքրքրական չէ անշուշտ։ Ոչ ալ անոր չափ գիւղի նկարի մը Սակայն գիտէ ընտրել իր նիւթերը անոր պէս ամենէն տիպարայիններէն։ Պօյանեանի և Համատեղի միջև սերե հանդիսութեան մը բացագանք բարքերը ու հոգեբաններուն լիր համապատակերը մարմաւորելու սրբազն առաքելութեան։

այլազան է ու տարրեր։ Ուրիշ խօսքով ազուցուին հեղինակը յաջողած է պահել թուղթի վրայ իր գիւղն ու մարդերը անպէս ինչպէս որ են անոնք իրենց խուռաթեանը մէջ։ Այսինքն ուղղը չի հետեւիր, ու չի յիւեցներ զինք կանխող ոչ մէկ գիրք, ոչ մէկ հեղինակ։ Հոս է ահա անոր ինքնատպութիւնը որ իրրե առջի պայման կը պահանջուի ունէ լաւ գրողէ մը։

Կեր հաւատած իր տարանդին, ու իր ապագայ մէծ իրագործութեարուն» կը հաւատէր մեր մէծ քննադատը, Օշական։ Կայ տապագայ այդ իրագործութերէն այս հատորին մէջ Օշականի գտառդական հժարին մէջ ծանրութիւն մը կը ուղարկ։ Անտարակոյատ Որովհետեւ, զրագէտ մը միշտ իր ունեցածով ու տուածովը միայն պէտք է զրուի քննադատի մը կշռութիւն։ Եւ ատիկան առանց նկատումի՛, առանց մանաւանդ պահանձիր։ Արդ՝ ինչ որ Պօյանեան տուած է իր այս զիրքով մեղի կը թուի կատարելութեան մատ իրագործում մը։ Այդ իրագործումը մեր գրականութեան մէջ պիտի պայծառանայ այնքան աւելի՝ որքան Պօյանեանի զիւղն որ գիւղացին ժամանակի ընթացքին տժգունին մեր իրականութեան ու զրականութեան համար։ Ճողովը մեծապէս բախտական է այս արքանիքով։ Կ'անարկներ մեր Folklore-ին բերած իր նպաստին։ Իրմով պիտի ապրի մեր ժողովուրդի մէկ խմբաւորման հոգեկան իւրայատուկ կառոյցը, երբ այդ հայրենազուրկ տարրը ի վերջոյ պիտի մոռնայ իր յաջորդներուն մէջ այն բոլորը, որ կուտար իրեն իր սեպհական հողէն, իրեն աւնադութիւն, իրեն ապրում ու ոգի։ Գիրքերը կրաքն աւելի կ'ապրին քան ժողովուրդ մը, նոյնիսկ աւելի քան հայրենիք մը։ Այս գիտակութեամբ պէտք է քայլ առնէ Պօյանեան, ու բարգաւաճէ իր ժողովուրդին ապագան։ Անիկա հանչըւած է իր շորով մարդերուն, բարքերուն ու տեսարաններուն լիր համապատակերը մարմաւորելու սրբազն առաքելութեան։

Վասնզի կը խորհնիք թէ ճնողըն տաշկաւին մոռտքն է այս միհծ իրագործումներուն որուն անհամեմեշտ է որ ձգտի այս երիտասարդ հեղինակ։

Ուրիշներ

«Հոգ և մարդիկ, հող և հոգի հող և հրաշք, կրականութեան կրաշքին մօտեցող բույր Պօյանեաններուն։

Պ. ՅՈՒՆԱՊ

Մրուսաղեմ

## ԱՆՁԵՑԱՅՈՂ ԴԱՒՄՐԵՐ

## ՆԵՐՍԷՍ ԱՐՔԵՄՍ. ՄԵԼԻՔ-ԹԱՆԳԵԱՆ

Ոչ ևս է ներսէս Արքեմս. Մելիք-Թանգեանը իր անձը այլևս Հայաստանի հայց Եկեղեցւոյ պատմութեան՝ իսկ գործը՝ մեր մասնագրութեան կը պատկանի:

Մեր երախտի՞ք իրեն, անտարակյոյ: Այս ժողովուրդի ընթերլագոյն ոժերը իրենց կեանքն ոռ գործն են խառնած արիւնոտ ու մոռայլ այն տարագրութեան որ Հայոց Պատմութիւն անոնք ունի: Հոգեռորականը, իշխանը, սուրբը և հերոսը հաւասարացէս գործած են այդ ուազմադաշտին մէջ — մի մոռնաք թէ հայու կեանքը, ըլլայ անիկա իշխան կամ միջակորեար ծանր պայքարներու կրկէս մըն է եղած ինչպէս իրէկ այնպէս ալ այսօր, — և անկէ առած իրենց փառապսակը: Այս ընտրեալներու թափօրին կը պատկանի Ներսէս Արքեմս. Մելիք-Թանգեանը, կը նորկին թէ՝ այս: Իր կեանքն ոռ գործ մեր օրերու պատմութեան իրագարձութեանց ընդմէջն, ունի սրտառուչ և պայծառ զկայութիւններ, զկայարանութեան մը չափ յուղիւ: Ազգին խորագոյն բեկութերը, ուրոնք մեր պատմութեան վերջին կիսադարը կը կազմեն, չխնայուեցան իրեն: Անիկա ևս նման մեր օրերու նոր Զեռնդներու իր մորթին վրայ զգաց ու ճանչցաւ մարդերը զգետներու չափ ամենածանր տռամմեր: Պատերազմ, ջարդ՝ կոտորակումն ու ողբերգութիւնը իր ժողովուրդին, և ինք նման իր մեծ կարգակիցներուն Հայաստանեայց Եկեղեցւոյ արի առանց պետրուն ապրեցաւ իր բաժին գժոխքը. նման անոնց՝ քալեց մահուան յանախ քաջար ու խաղաղ, թշնամին սուրին յանձնելու չափ իր գլուխը: Հոգեկան այս կեցուած քին և մեր ժողովուրդին բերած իր անձնուէր ու թանգագին ծառայութիւններու համար ան կը մտնէ փաղանգին մէջ այն մեծ երախտաւորեալներուն որոնք ամէն շըջանի և ժամանակի փառքն են կազմած մեր Ազգին ու Եկեղեցին:

Ո՞վ գիմած է իրեն իր ցաւերուն բեռաւ

ներսիլը ու չէ գտած կարելի ամոքը իրմէն. ո՞վ չէ փաթթուած իր քզամիթի լայն փէշերուն և չէ հանդիպած իր կարեկից և լայն սրտին; հայու բարախուն հոգիին: Յիրաւի Մելիք-Թանգեան Սրբազնը մեր տումբիկ եկեղեցականներուն իր սրտով փրկարար գուռն է եղած՝ ինչպէս կ'ըսն կիները, ճակատազրէն զարնուած հայ բեկորներուն:

Զայ մը Աստրպատականի մեր հոծ զանգուածն որ հանդիպած չըլլայ անոր հայրական քաղցր նայուածքին, որուն ճնշուած ուսերուն հանգչած չըլլայ իր սփոփարար աջը: Անիկա պետ մը, հայր մը և բարեկամ մը եղաւ հաւասարացէս բուրին, և անտարակյոյ, ասոր չնորկիւ շառեցաւ այն մեծ ժողովրդականութիւնը (Ս. Աթոռոյ Ամեն. Ս. Պատրիարքը ի լուր անոր մահուան գոյժին, երկիցս իր Ս. Եջմիածին ուղեւորութեան տեսած, զայելած և զնահատած ըլլալով զինքը կը հեռազրէր: Ակողանք դառնազէտ մակը . . . որ իր կեանքի ընթացքին եղաւ հաւատարիմ ծառան իր Տիրոջ և Եկեղեցին: Թաջ հովիւը իր ժողովուրդին և սիրահարը Իրանին: Ան թանկագին ականատեսի զկայութիւնը՝ որ աւելի քան իրական գորուած մըն է) որ զինք շարքին կը դնէ Աշտարակեցիներու, Արիմեաններու և Վարժապետաններու:

Ներսէս Արքեմս. Մելիք-Թանգեանը չեղաւ մեր օրերու վանքերէն ներս ինքնը կազմակերպած տիպաններէն, նման Ալքանին, Այտընեանի, որոշ չափով մը Եկեղէ Դուրեանի, Դարեգին Եղուէքիւնի և ուրիշներու Անիկա հասարական գործիք մը եղաւ ամէն բանէ առաջ, և իրը այդ կը մնայ ամրախներու լիշուութեան մէջ և մեր ժողովուրդի գատասանին առնէ: Հայուակ սուր ասկանի, Մելիք-Թանգեանը բերած է իր կարեռը նսպատը մեր մշակոյթին, իր պաշտօնին և հանգամանքին բերումովը անշուշտ:

Ժմ! զարու մեր գրչի և մտքի աշխատաւորներու փաղանգին մեծամասնութիւնը նախընտրաբար կուգան մեր հոգեռական զասէն: Աւթսունական թուականներուն, երբ Մելիք-Թանգեան պատանիին կը բացուէրն դիմակցութեան անդրանիկ ակունքները, պատմազիտութեան և բանափիրական աշխատանքներու ախորժակն

ու գրգիռը, միակ կարգախօսն է արեմբտական յառաջանայեաց ժողովուրդներու քուրու խուզարկուներուն։ Գիւտը ընել ոչ միայն մեանող ազգերու՝ անոնց անցեալի փոշիներէն, անգամ մը ևս կեանքի հոչելով զանոնք, այլ նաև գիւտը ընել անոնց արէնքներուն, աւանդութիւններուն, կրօնքներուն, մէկ խօսքով այն ոգիին որ անցեալին է եղած և որ կրնայ նոյն չափով պատականին Մելիք-Թանգեանը քառ բնական պիտի բաժնէր հասարաւ կաց այդ ախտորժակները և մտքի խոռովգները։ Արդար ըլլալու համար սակայն, և Մելիք-Թանգեանի անձին ու գործին գէմ ճիշդ կերպով կարենաւ գենալու պարտինք քանել թէ անիկա անցեալի և աւերաներու սրբազն տառմէն աւելի՛ իրեն իրը ներշնչարան պիտի նախնանքէր մեր կենդանի ժողովուրդը և իր գալիք գարերը և այդ խէսլին պիտի նուրիէր իր լաւագոյն տարիները։

Կեամբը։— Մելիք-Թանգեանը կը սերի աշնուագետական գերգաստանի մը։ Իր տոհմին իշխան-մելիքները վաւերական վկայութեանց համաձայն, եղած են բարձրահասակ եւ քաջակորով լենականներ, որոնք, իրենց խոհեմ և ժողովրդասէր գործուութեան շնորհիւ մեծ ազգեցութեան և համբաւէր են տիրացած, Միւնեաց աշխարհին մէջ, որինց տոհմին վերջին բնակվայրը եղաւ։

Իր նախնիքները եկած են Անիէն և քնակած՝ երկար ատեն, իշմածնի զարտափ նամիրիաց գիւղը։ Սակայն տեղական պայմանները իրենց և իշխանութեան միջն ժագոյ անհամաձայնութիւնները գերշ փ վերջոյ պիտի հարկագրէին որ Մելիք-Թանգեանները գաղթէին Զանգեզուր իրեն վերջնական բնակավայր ունենալու համար Միւնեաց գաւառի Բնանկոր գիւղը որ այնակետեն, կը գանձար գերգաստանին պատպահան և հայրինի բնակավայրը, ուր մինչև այսօր տակամին կ'ապրին այդ մեծ և երս տոհմին շառաւիզները։ Այլ գիւղին մէջ 1866ին, աշխարհ կուգար նիկողայասը (աւազանի անունը հանգուցեալ Տ. Ներսէս Արքեպոս Մելիք-Թանգեանի), մերէ ճիշգ է այն տեսութիւնը թէ բնակավայրին հան գամանքները իրենց նակատագրական զերը ունին ինչպէս ժողովուրդներու այնպէս ալ անհատներու կազմաւորման և նկարագրին

մէջ, Միւնեաց լեռնաշխարհի անդնդախոր և ծաղկազարդ հոփիտները, զեհատեսիլ և բարձրակատար լեռները, լայնատարած անտառները, գահազէժ և փրփրագէզ գետակները, զուրալ ազրիւնները և անոնց կուշտին ապրող բաց սիրտ և քաջ լիռնականները, իրենց ազգեցութիւնն ու կնիքը պէտք է զրոշմած ըլլան նիկողայս մասնութիւն ու պատանին հօգիին վրայ ։ առոյք մարմին, լայն սիրտ, վեհ հոգի, տուկոն կամբ, պարզ, ուրան և համարձակ բնաւորութիւնն, որոնք Մելիք-Թանգեանի նկարագրին ցայտուն գիծերը կազմեցին ։ բարիքները պէտք է նկատուին իր միջակայրին բերումներուն։

Տաս տարիկանին՝ իր հայրը Պետրոս Բէկ, կը գնէ զինքը գիւղի խալիքայական գպրոցը։ տարի մը վերջ, Մելիք-Թանգեանի արգէն աւարտած իր նախնական ուսման շրջանը, կը զրկուի իշմիածին շարունակելու համար իր ուսումնը Գէորգեան հոգեսոր նեմարանին մէջ, 1877ին, մեծագործ Գէորգ կաթողիկոսի սրով։

Գէորգեան հոգեսոր նեմարանը կատարած է նախախնամական գեր մը մեր մտաւոր կեանքին մէջ։ Կէս զար շարօւնակ անիրա մեր հոգեսոր, գրամն, հասարակական ասպարէդներու համար պատրատեց երամենք մտաւորականներու որոնք, յետոյ, ոչ միայն մեր Զարթօնքի սերունդները պիտի կազմէին այլ նաև պիտի փայշէին տարար պետական զանգան ասպարէզներու մէջ։ իշմածնի շոնչէն տաքը ցած այս մեծ կրթարանին մէջն էր որ պիտի ընդունէր Մելիք-Թանգեան իր անդրանիկ կրթանքն ու տպաւորութիւնները բաժնեցաւ համար յետոյ ճակատագիրը բոլոր անոնց որոնք այդ հաստատութիւնէն առին իրենց ցեղին և եկեղեցին ծառայութեան հիմասկը։ 1886ին, Մելիք-Թանգեանը կ'աւարտէր նեմարանի տասնամետայ լրիւ ըըրջանը ու կ'որոշէր նուրիուի ժողովրդային հառարաւեան։

Ուսուցիչը։— Այս օրերուն երբ Մելիք-Թանգեանը կը վճէր նուրիւկ ինքզինքը մեր ժողովուրդի մտաւոր զաստիարակուաթեան գործին, ժամանակակից երիտասարդութիւնը իրեն միակ նշանապան ընտրած էր սփողովուրդով և ժողովրդային հառարաւ ակցիունքը։

Հայ մամուռն ոռ գրականութիւնը, իւրենց յառաջդիմութեան լաւագոյն շրջանն ները կը բոլորէին։ Դրական և հասարաւ կական զգրդիչները հայ ժողովուրդին միտաքն ու հօգին լուսաւորելու և դարբնելու ազատ տարար աշխատանքն էին լծուեր։ Ա. Արովիքանի, Մ. Նալպանեանինի, Արիմինանի, Ս. Նազարեանի, Գ. Արծրունիի, Գամառ-Քաթրապայի, Գ. Օսեանի, Ն. Ռուսինեանի, Մ. Պէլիկթացիեանի, Թափֆիի և ուրիշներու, յառաջահայեաց, ազտատանին և կրթանուէր գաղափարները հրաշալի արդիւնքներ կ'արգասաւորէին, ատակ ընդայնելու հայ միտաքը եւրապական ժողովուրդներու համահայատար նուաճունութեան։

Ազգի և եկեղեցին ծառայելու պարագն ոռ գիտակցութիւնը կը թեւաւորէր անձնիք գաղափարական պատանին՝ տակաւին զբարուցի սեմին և գրասեղաններու թիմին — «պայման լուսաւորելոց ընդդեմ խաւառեն լոց» — այս խասքերով կը բնորոշէր ու կը սահմանէր Ա. Հայրիկ ժամանակակից հայ երիտասարդութեան գերք։ Ենա բնական է թէ Մելիք-Թանգեանի խառոնուածք ոռ պատրաստութիւն ունեցողը ուրիշ բան չէր կրնար ընել և ըլլալ՝ բայց եթէ նուրիել ինքինքը ամրողապես նոյն այդ ժողովուրդի լուսաւորութեան և գատարակական պարագան որդին։ Այս պայմաններու տակ է որ Նիկողայոս Մելիք-Թանգեան 1865ին, իրեն ուսուցիչ պիտի ծառայելու հարի իր ծննդապայրի գպարցին ապա՝ Շուշիի և Պաքուի թեմական դպրոցներուն։

Թէ իր գպրոցական շրջանին և թէ ուսուցական ասպարէզին մէջ եղած է արդարակորով և ըմբռու։ Փամանակի քերում թէ ոչ նկարագրի գիծ։ Իրողութիւնը այն է որ անոնք իր ամրող կեանքին զըլիքաւոր արտայայտութիւնները կազմեցին ընելու համար զինքը մեր յեղափոխական եկեղեցականներէն մին, որ զիւրն չի հանդուրժել աւանդութեան և օրէնքի սեղմ կապանքներու ենոր գրերու տեսիւրով լեցուած հանրութեան անմիջական պէտքն ու կարիքը ունի քննասական։

Ճօնաթարութիւն եւ ժամանակին. — Առաջին իրենց իրենց սկզբունք ունեցածները շատ բնական է որ իրենց գործունէութեան մէջ ըլլան վերացական և քիչ մը աւրամ, իսկ երկրորդին հետեղողները ստիպուած

ըլլան վճարելու խոշոր տուրք մը ժամանակին։ Թող ներուի մեզ ըսել որ Մելիք-Թանգեանը եղաւ մին մեր ժողովուրդի և եկեղեցւոյ գործիչներէն որ Մամանակին վճարեց բարձրագոյն տուրք մը, անահետեւ լու չափ հանգամանքներ, որնք, հոյնքան նուիրական են և միայն ժամանակով չեն պայմանաւորուիր։


Ուսանող ի Պետակուրեկ. — Մելիք-Թանգեանը մեր մտաւոր ու ազգային պաշտամներու գէմ ինքինքը աւելի հանգերձուած կարենաք զգալու-համար պէտք ունեցաւ բարձրագոյն կրթանքին բարձրագոյն կամար — համալսարանական տիսիպլինի մը մէջ ինքինքը կաղապարելու համար — բարձրագոյն ուսման ծարաւու այս-օրերուն-ժամանեանումը կը կազմէր մեր բոլոր ուսումնական երիտասարդութեան։ Հոս ի պատիւ հայ ժողովուրդին պէտք է ըսել թէ այդ ձգտումը ժամանակաւոր գրգիռ մը չէր՝ այլ ի նուուցանտի հայը իրը մին Առաջաւոր արեւելքի քաղաքացինք ժողովուրդներէն, ունեցած է միշտ գունդեր այդ նպատակի համբուն վրայ։

Մահակ-Մեսրոպեան շրջանէն սկսեալ մինչև Արծաթի դարը և մեր Զարթօնքի շրջանը կանոնով ժթ. դարու սկզբնաւորութիւնը, մենք ունեցեր ենք արեւմտեան մշկոյթի բարիքէն օգտուիլ ուղղոներու փառանգներ։

Արեւելահասոց մէջ այդ զգացումն ու անոր կարեկութիւնները աւելի աւագարակ է Տարպատա, Պետրոսուրեկ, Պերլին և Լայգիցիկ զիսաւոր միտքի կեդրանները հետան արեւելու լահայ ուսունագութեան։ Մելիք-Թանգեանը մեկնատութեամբը՝ բարերաբ Համբարձում Մելիքեանիկ, 1897ին կը մեկնի Պետրոսուրեկի համալսարանը, բարձրագոյն աւաման իր փափաքին յագորդ տայս համար Աց հետեւ իրաւաբանութեան իրեն տառածախ բարձրագոյն հայոց համար 1900ին յախողաթեամբ կ'աւարտէ համալսարանի ընթացքը ու կը վերադասնայ էջմիածին։ Հարուստիկելու իր ազգային և հասարակական գործանեաւթիւնը։

Գրական գործունեուրիւն. — Տակամին Ղարապաղի հայոց թեմական գպրոցի ուսուցիչ, Մելիք-Թանգեանը հրատարակած է «Աշխարհաբարի Քերականութիւնը» (տպ.

Կր հրատարակին երջանկայիշատակ կրիմ-  
եան Հայրիկի ինքնազիր մէկ նամակը ուղ-  
ղուած ճանգուցեալ Բարուրին փառ Տա-  
եանի: — Այս հետաքրական նամակը զր-  
կուած է Ամենապատի Ս. Պատրիարք Հօր,  
ճանգուցեալ պատուական բռնա Գր. Յա-  
րուրին Տատեան կողմէ, Փարիզի Հայոց Ե-  
կեղեցւոյ Կրօնական Վաշչուրեան միջոցա՝  
պահուելոյ Ս. Արքուոյ Ձեռագրաց Մատե-  
նադարանին մէջ:



Վանաշոյի Պայազան Յարուրին Փաշա  
Տատեան Աստեածակը իշխան սիրելի մէր

Երանի առուն որ թերան առ թերան կը  
խօսիմ, ես վարեցայ այս հնապատ աշխարհ,  
այլևս կենածի բարտոու կարող չեմ խօսիլ.  
Այժմ սիրուած եւ պարտառուած եմ խնդիր  
մի հանել Տեր վանութեան առաջ, այդ խնդիր  
Սայ կարողի սկսութեան դդպատի խնդիրն է.

Շուշի 1893) որ, ժամանակին շատ գործա-  
ծական գործաւ կովկասահայ այդ շըշանի  
գարուցներու մէջ: Յօդուածաշարքերու ձերին  
տակ, մշշակ և ոնոր-Դարս թերթերու  
դադախարական պայքարին մէջ, պահապա-  
նողական և ազատական ուղղութեամբ,  
Մելիք-Թանգեանը լոյս ընծայեց «Մշակ և  
Նոր-Դարս կուսակցութիւններ» և մի քանի  
խնդիրներ», (տպ. Մոսկու 1898) անու-  
նով գրքոյի մը, քաղաքական մտքերու  
որոց շշափումներով:

Սական Մելիք-Թանգեանի գրական  
գլուխ-գործոցը, իր աշայց եկեղեցական  
իրաւունքը (տպ. 1903ին) մեծած աւալ երկ-  
հատոր աշխատասիրութիւնն է, որ, իր տե-  
սակի մէջ առաջինը կրնայ նկատուիլ:

Յաջորդ էջերով կ'անդրադառնանք այս  
շատ կարեւոր աշխատասիրեան արժէքին  
և անոր բերած սատարին՝ մեր նման աշ-  
խատասիրութիւններու կարգին մէջ:

ՀԱՅՐԻԿ ՎԱՐԴԱԳԵՑ  
(Եարունակելի)

Սորա համար եւ Մրազան Պատրիարքին մի հա-  
նաւու եւ մանրապատու համակ զեցի, զոր  
անուշ պատեհութիւն պիտի ունենան կարդապու:

Կիշկիոյ աշխատին աղեալայի համակներ  
համեռ են ձեռն, եւ կը յաւերու յիս վե-  
րայ ցաւ ի վերաց ցաւոց, ոչ միայն տվյալ եւ  
հայդ համար, այս տաւել եւս անեկու անելովի  
մնայու համար: Թախանձեղոյ կը բախանձեն  
վիս, որ ես միջնորդ յինքն առ պատրիարքի  
հայոց, որպես անդապատ փուրա այդ խնդի-  
րոյն վահան տա:

Ուստի հայոց վշակիր հայրապետ Ձեզ ղի-  
մում է խորհրդարաւ: հաւատարզ Ձեր իմաս-  
տուքան եւ խոհական գործուեկութեան, եւ  
անխուսափելի մի պատր ղնաւ են Ձեր վե-  
րայ, որ արհանաւ նախանձաւու: Սուրբ ուրան  
եւ այդ խնդրոյն մի բարի վահանան տա: Ի-  
րիկուան մասէ, առաւոս շուսնարուն զնա՛,  
մէյր ու սիրած դրակից եկեղեցին կա ու ան-  
փուրական տեղ ուր շատ անգամ եւ զեզ տեսն  
եմ, աղօրք մշտանուեց, ինչ որ թեզ կը բե-  
լայդէ Ս. Հոգին: Այնուհետեւ պիտի կապի գո-  
րին զնա հայոց պատրիարքին կոյէ խորհրդա-  
կաններ:

Ես այօրում եմ, որ Աստուած նեզ օրու-  
միզ կը շին եւ դու այս զորք յարդութեանք  
կը կասարին, եղյն Ձեզ գրեմ ինչ որ գրեցի  
Պատրիարք Մրազանին, երբ կը ևկարանան լա-  
ւազոյն ընտեկ՝ յան ընտեկից, երբ այս եւս  
կը դուարանան ընտեկից զայն, զոր մարդկի  
կը համարին այսինքն զնան, բողեք Աստուածն  
որ սիրէ զնան ի բարդոյն փոխեց: Միայն թէ  
մի հոգի նաուցէք Սայ Արոտին վերայ, որ-  
պեսի շանեւրանայ այդ յիշուրեանց արձակի  
արողը որոյ կեան եւ զոյսութիւն աւելի և յան  
զեցի հարիւր ամ:

Վասն Ձեր եւ համայն զեղուասանից  
այօրաւար

ՀԱՅՈՑ ՎՃՏԱԿԻՐ ՀԱՅՐԻԿ

1899 Փետր. 12

Տիկիս



## ՅՈՒԹԵԼԵԱՆՆԵՐ

Վերջերս, հեռաւոր Ամերիկայի, Փարփղի եւ Կ. Պոլսոյ զգացին վարչութիւններ, բարեկամներ եւ զնամատուններ, գեղեցիկ մասնութը ունեցեր են յորդիմական յարգանքի արայայացութիւններով իրենց սերն ու զնամատանքի բերելու իրենց հոգեւոր առաջնորդութեան պահանջներու անոնց կրօնական ծառայութեան եւ գրական գործունեութեան արդիւնաւորութիւնը:

Մինչ իր նախորդ եւ ներկայ թիւերուն մեջ ուսուա արդին անոնց յորդիմական յայտարարութիւնները իրենց կենսագրական հակիրճ զիմեռով հոս կ'ալգենէն վեր առնել զանոնի առանձինն, յայտելու մեր ալ զնամատանքը նկեղեցոյ ադաքին մասնիկներուն ու մերի ու գրչի վաստակաւութեանը՝ զնամատանքի բաժին մը ունի անարակոյս մեր նկեղեցին ու մասկոյրը:

ԳԵՐ. Տ. ԱՐՏԱՍԻԱԶԴԴ ԱՐԳԱՎՈՒՍԿՈՎՈՍ ՍԻՒՐՄԵԽԱՆՆ. — Մեր արդի եկեղեցականութեան ուսացրաւ գիմերեն մին է: Յօքելի հական օսմանմարման այս արայայացութիւնը զօրս կը անախանձնեն նորին Մրազութեան նախիկի աշակերտաներն ու ֆարիզանայի մասնաւութեան ու բարեկամները, իր քառանձնական գրական եւ եեւնամեայ եկեղեցական գործունեութեան ի համես, ամենաքար քարեն է կը խարհինք զօր մեր մերի ու սրի ներկայացուցիչները կրօնային տալ գրական հոգեւորականի մը՝ որուն մերին սուրբերն ու բարի արդիւնները մեր գրական ու մասնագրական անդասանին մեջ ու կրօնական ասպարեկզին վրայ, աւելի քան առաս և ուսացրաւ են եղած:

Արտավագդ Արեւապուկ. Վիւրմեկան ծնած է Ակն 1889ին, աւազանի անունով Ֆիքրան: Եր նախական ուսումն սացած է իր բաղի Արամեան վարժարանը, ապա յանախան Պոլսոյ Կերպանականը ու Պերպերանը: Եկեղեցական ծեռնադրութիւն սացած է 1918ին, եւ պապ գրկաւած Դոմենի իր առաջնորդ; Անկ առաջ վարած է ուսուցչական պատօններ, Արքապարի և էսթեկների մեջ:

1924ին եղած է առաջնորդ Բերիոյ, եւ

1929ին եպիսկոպոս ձեռնադրուած Սահակ կարողիկոսն նոյն թեմին վրայ: Վարած է նոյնպէս Պերուքի կար, փոխանուրդութիւնը ու այժմ Կարողիկոսական Պատուիրակ Աւելմանա Նւրապայի հայոց:

Հակառակ իր վարած պատախանաւոտուն եւ բազմազբազ պատախանաւուն, Արտավագդ Արգաման եղած է գրչի եւ ուսումնասիրութեան մարզի և մեջի ձգած բազմարի մանր ու մեծավոր հատուենք:

1. — Երեւանու, 2. — Տավու Ցարէցիքը,
3. — Նիշուրէէ Օքի Թուշուուք Ձեռաւէ Ժար Տէքէքին, 4. — Մայր Յանցի Հայէրէ Ձեռաւքոց Ա. Քառասուն Մայուսուն Նիշուրէոյ Հայէս (Ա. եւ Բ. հատուներ), 5. — Պարտու Բերդը, 6. — Խամագու, 7. — Բաշիք, 8. — Պատու Բայիշ Հայէդ Հայոց (Ա. եւ Բ. հատուներ), 9. — Գեղէ Հայուսուն (յոււեր եւ խոներ), 10. — Ընդույքայ Բաշուրուն Ս. Գրոց Եւալին, ու ականին բազմարի յօդուածներ եւ պրափիւներ բարյացիական, տեղագրական եւ պատմական հիմքերու եւ հարցերու ուրցի որոնք հատուններ կը լիցնեն երկ ի մի հարաւակութիւն մէշ:

Մինչ նորին Ամենազառութեան եւ բովանդակ Միաբանութեան ռեալիստականը կը բերէ այս ողբերով իր ժաշակն աշխատակցիք, Գեր. Տ. Արտավագդ Ա. Արենպիկովուն անու նուիրուած յօրդիմական այս յարգանին մէշ:

ԳԵՐ. Տ. ՎԱՐԴԱՆ ԵՊՍ. ԳԱՍՊԱՐՄԵԱՆ. — Ֆայիիծանիս Ազգ. Կեդր. Վարդուրին Ֆիքրեցիկ մասնուն է ուսեցեր նախդիաւութեան Եեր. Տ. Վարդակ Սպա. Գասպարեանի ծննդեան 75-ամեակը եւ կրօնական ծառայութեան 50-ամեակը, ի զնամատութիւն իր բազմամեայ անքասիք եւ արդիւնաւոր գործունեութեան:

Մրազան Սոբեկեար ծնած է 1873ին ի Մուրաչայ, աւակերտած է Ս. Յակոբեանց վանիք Ժառ. Վարդարանին 1888-92 ու վարդապէտ ծեռնադրուած Վեհապետեան Թարութիւն պատրիարքին 1898ին: Վանիքն մեջ եւելք տարի ծառայելի յետոյ, անցած է Պուտուա, իր հայենիքից, եւ նոն պատախանաւած նախ իր փախանորդ ապա որպէս տեղադրան պահ 1901-1912:

1912ին Ամերիկա նրաւիրուելով կը

պատօնավառք Ֆրեզենի Ա. Խրորդութիւն Սկեղցիին մէջ, ուուշ խան աւախներ, եկեղեցին հրոյ ճարակ ըլլալին յեսոյ անոր վերաբեման կը նուիրէ ինքզինքը եւ կը յաջորդի: Վարակ և նոյնական նզինքը եւ ճառուլը եկեղեցիներու հովուուրիւնը: Այս կերպով իր իւսաւուուրեան եւսուն աւախները անցած են Գալիֆունիոյ մէջ, համես, աշխատանակ ու բոլորանուէր նուիրելով ինքնինքը իր հօտին:

Երեւ մատուրական աշխատանիք գրած է աւախներով օօնական օրերու յատուկ ժողովրդային գրուրիւններ, եւ հրամատական և շմարձին անունով ամառերթիկը:

Վարդան նոց. Գալիֆարեան պարզ, նոգեսէր եւ ժողովրդանուէր եկեղեցական մին է եղած ու պիրաւած անենուրիք: Յարդանիքի այս արտայայտուրիւնը ու իրեն կը լրայ ըստ ամենայնի արժան է եւ իրաւ:

**ՀՈԳ. 8. ԶԱՐՄԱՑԻ Ծ. ՎՐԴ. ԿԵԶԻԿԻՔ ԱԽՆ.** — Մեր երկու բարձրասինան եկեղեցականներու կարգին, խրամպուլամայ մատուրականանուրիւնը ընդառաջ երալով Ֆերիկոյի Փալ. Առիդունոյ նախաձեռնուրեան, հաւանուուրեան Ազգ. Հոգեւոր Խօսանուրեան, նախաձեռնած յառաջիկայ աւենա սօնելու Տ. Զարմայր Ծ. Վրդ. Կեզիկւեանի եկեղեցական, գրական և հանրային գործունեուրեան 65-ամեայ յոթեխանք:

Հոգեւորն Հայրը հայ մամուլի վասականուր աշխատաւուրեներն է, աւախներով հրամատական «Ճանառ» եւ «Հայ հանակ» կրօնաբարական եւ գրական համելուներ, որոնք իրենց հնատից բովանդակուրեամբ սիրենի եղած են քե մատուրականին եւ քե մեր միջակառեարին:

Գերաւանին Հայրը ծնած է 1865ին Սևաբատիա, աշխարհական անսւնով Աւեսիս: Եթե նոգեւուրական, խմբագիր, ուսուցիչ եւ հանրային գործիչ ամենուրեկ ուսուցրաւ եղած է: Բացի 10է աւելի կրօնաւոնչ եւ բարոյակից վիրապական եւ բատերական բարզմանուրիւններէ, պատրաստ է նաև կրօնական դասագիրերէ:

ՍԻՐՆ, կը կրկնենք, Միքաղան Պատրիարք Հօր եւ բովանդական Միքարանուրեան սեուրհաւուրեանք կը բերէ Հայ Սկեղեցւոյ եւ հայ գրի այս ազնիւ մօսկներուն, իրենց կեանին ու գործին ընծայուած յոթեխական այս մեծաւաններուն առիրով:

ԽՄԳ.

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՒՆ

ՏՐՏՈՒՄ ԵՒ ԱՐԻՒՆՈՏ ՕՐԵՐՈՒ  
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

1-9 Մելքեմիքեր, զիօերենները անպական եղան միօն ումբակոնութիւններ եւ հրացանաձգուրիւններ Մրուսաղեմի ուուշ բոլոր նակասերու վրայ, նաևնաւուրաբար Դաւրի, Յոպակի, Դամասկոսի եւ Նոր քրան մուտերու ուուշ եւ ուշաններուն մէջ: Յապակի եւ Դաւրի կամ Սիրոնի դուռները օսա մօն են մեր վանին, այդ իսկ պատճառաւ մեր վանաբանակ ժողովուրդը միօն վանզիք ու սարասիք մէջ է, զիկուելով յանախ զիօերային հանգիստնեն:

10 Սեպտեմբեր, Նորին Մեծուրիւն Ապօտուլա Թագաւորը, նախիմին զինուրական կառավարիչ, Հիմի փառային տեղ Մրուսաղեմի զինուուրական պետ կը նախակէ Անդրեացուրանանան ուժերու Մրուսաղեմի ընդհ. հրամանատար Ապօտուլա Բեկը:

11 Սեպտեմբեր, Գիօերն ի բուն սաստիկ ու մրակոնուրիւններ եղան Դաւրի դրան օրցանին մէջ, եւ բազմաբի մորթըր-ներ ինկան ինձ հաղութիւն վրայ:

12 Սեպտեմբեր, Գիօերը Եպապէի դրան նովեր գարեալ օւրունակուեցալ ումբակոնուրիւնը: Ֆամբ 5 ին երկու մորթըր-ներ ինչ կան Յոպակի դրան ներսի կողմբը, տանց մեծ վիսաներ պատճառելու, իսկ առուան ժամը 6.30ին մեծ մորթըր մը ինկա վանիք դրամ առջեւ վիրաւուրելով աւելի նաև 27 անձեր էին յեսոյ աւելի մեծ մը պիտի իինար վանիք Սշան բաղ կօջուած մասի բակին մէջ, ծանրապէս վիրաւուրելով երկու նորեր ինչպէս նաև մայր մը եւ իր աղջիկը: Վերայեալ եեե եթօսարդունինները իրենց մահանացուն կնեցին նիւանդանոցին մէջ: Նոյն միջոցներուն մորթըր-ներ ինկան Ս. Թարութիւն առաջնորդող փողօքին մէջ եւ անոր եօներ զօնուող ոսկերշաց ուուկան, զախախելով երկու հայ եթօսարդ ոսկերշիններ եւ ուուր հայ մը, որոնք կը մեռնին նոյն օրը:

Այդ օրը սուզի օր մը եղաւ Մրուսաղեմարեակ հայուրեան: Մելքան ժամանակին նոյն օրը:

ի վեր եկեղեցին գուցէ առաջին անգամ իր կամացերուն տակ մեկ օրուան մեջ կ'ունենար այսպէս վեց դադարիներ, բոլորն ալ երթասարդ եւ խոսմենալից։ Այս ժիւուր օրուան առիթով, նրուսապէմի զինուորական կառավարչիշը Ապօնուլա Բեկ Էլբեկ ցաւակցւրին յարենեց Ամեն։ Մրգանն Պատրիարք Հօր մեր այս ցաւալի զոհերուն համար։

Սեպտեմբեր 12-ը իրապէս արցունիք եւ սուզիք օր մը եղաւ նրուսակիմահայուրեան համար։ Սուրբ Յակոբը ինչպէս քրիստոն զուցէ չեւ տեսան վեց դադարիներու տարան մը մեկ օրուան մէջ։ Անընդզ օրեւ անո՞ւ կամացերու բնգայիք ճեղողներու, ազգականներու եւ բարեկամներու ազգուկունիքն։ Վեց նեշեցեալներու մարդիները ամփոփուեցան փանիք հինաւուց մըին նկալուներու կամարներուն տակ, զիրենիք կանխառ զոհերուն նետ սպառելու խաղաղուրեան արեալոյին, ապա երազու եւ հանգչելու Ս. Գրէչի հայոց դարւուր գերեզմանն մէ։

Սեպտ. 12-ի զոհերը հետեւալներն են.

Արդիական Սեպտեմբերն

Լուսին Սեպտեմբերն երկու հոյերը միք 19 եւ միւրը 17 տարեկան

Մաերանի Նվիսեան 20 տարեկան

Կարապէս Տըլըրեան 25 տարեկան

Յակոբ Տէր-Մատքեռսեան 21 տարեկան

Պողոս Այնրապիշան 40 տարեկան։

Անսոց բոլորին կը մաղքենիք հոգիի խաղաղուրին եւ ասէն մեացոյ իրենց սիրելիներուն միխարուրին։ Եղիւ քէ այս բանկազին կորաւսիներով վեշշանա մեր տուրք պատերազմի այս անօպոք մողորին։

13-16 Սեպտեմբեր, գիծերային ումբական կոծուրիները տարունակաւցան, զիյաւուրաբար հին բաղակի մուտքերուն ուուրց եւ ուղղարկեամբ։

17 Սեպտեմբեր, կեսօնի յետյ Քօնք Պետնաօր ՄԱԿ-ի Պաղեսինեան հարցի բանկցուրեան միշնուրը սպանւեցաւ նոր բաղակի մէջ, Պօլսնի Անորք Սիրոյի հետ միխանին, որ ՄԱԿ-ի նրուսապէմի պետն եւ ուունիք գացած էին տեսնուելու հետական թախանուրեան ներկայացուցիչներուն ներ, նրուսապէմի ապագինեան եւ այլ խնդիրներու ուուրց։ Քօնքի մարդինը օդանաւով փոխադրուեցաւ Հայքա Հայքա անկէ ալ իր հայենիքը,

ամփոփուելու համար իր բնածնեկան դամբարանին մէջ։ Հանգուցեալը 53 տարեկան եւ եւ եղբօռողին Շուեսիոյ Կիւրաբ քառաւորին իր մահով կը սպաւուրին իր կինն ու երկու զաւակները։

“Մրգանն Պատրիարք Հայրը, յօյն եւ լատին պատրիարքուրեանց ներկայացուցիչներուն նետ միասին, տեսակցուրին մը ունեցած էր համբուցեալին նետ տակաւին Յուլիս 29-ին նրուսապէմի մէջ, ուր կանչուած էրն երեք հոյեւուր յետերն ու ներկայացուցիչները անոնց ալ տեսակեար ունենալու նրաւսադիմի ներկայացուցեալն վերաբերամար։”

Նոյիրին Սրբազնուրին Պատրիարք Հօր սպաւուրին հանգուցեալէն եղած էր տաս լու, ցաւալի և յանուն խաղաղուրեան ի սպաս դրուած բանկապին կեանիք այս կորուսը, եւ զնիակը որ կ'արձակուի նման անձնաւորուրեան մը, ուրիշ բան չէ, բայց մարդկային խիճեն ու բարոյականն նետուած ափ մը ցիս։

Սեպտ. 18-30 գիծերային ումբակոծուարիները կը տարունակուին երկու հակասներն, սարասիք տակ պահենով բաղակի ուրած մասերը, այս անզամ հսկայ ականներու ընկերակցուրեամբ։

#### Հ Ա Կ Ց Խ Մ Բ Ե Ր

Հոկտեմբեր ամիսը համեմատաբար խաղաղ անցու, քիեւ պատանական բնիհարումները տարունակուցան դարձեալ, զիյաւուրաբար թուպակի եւ Դաւրի գուռներուն ուուրց։

Հայեր, 1ին Անդր-Ցորդանանի Վեհափառ Թագաւորական ներկայական զինուուրական կառավագիշ կարգեց Ապօնուլա Բեկ Էլ

թէ։ Ամսոյ 24-ի երեկոյին եւ 25-ի գիծերը աւձակուած մորթըր-ներէն տան մը հաւինիկան Ս. Հետօակապետաց վանիքն վրայ եւ ուուրց, բարեբախտաբար սպակի անձի կոռ ուուրց չունեցան։

Այսպիսով կը լրանայ վեցամսեայ տիուր օրշանը նրուսակամի մասնաւուրաբար ու բավանդակ Պաղեսինի բնիհանապակս, առանց սպական դոյլն յոյսի քէ արինին եւ աւերի այս ողբերգուրինը, ուուն ենրակայ եղաւ Ս. Երկիրը, մօս լրայ իր վերշաւուրեան։ Եցիւ քէ տակաւին երկար շըլայ մեր տիուր սպասաւմն կացուրեանը։

## ԱՄՍՈՐԵԱՑ ԼՈՒՐԵՐ

• 7 նեպա. Գլ. — Ս. Խավակիմյան և Աննային Կանանց Խւզաբերդը, ըստ առվարտեան Ս. Գառարագը մատուցածեցաւ ի Ս. Աստուածածին, Հայր Յավագի գերեզմանին վրայ. Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեան:

• 12 նեպա. Գլ. — Գիտ Գօնոյ Ս. Աստուածածին. Ամեն. Ս. Գառարիարք Հայրը Նախագահեց առաւտեան լոքին: — Ս. Գառարացը մատուցածեցաւ ի Ս. Աստուածածին. Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Տօնիկեան: — Տիրող անասանավորեան պատառաւա ոսվարակն պաշտօնական գույն գույն առանցեց:

• 21 նեպա. Գլ. — Նենանց Ս. Աստուածածին ի Աննային. Ս. Գառարացը մատուցածեցաւ ի Ս. Աստուածածին. Ժամարարն էր Հոգ. Տ. Միւռոն Վրդ. Կորիկին:

• 26 նեպա. Կիր. — Տօն Վերացման Ա. Խաչին. Հանդիպաւոր Ս. Գառարացը մատուցածեցաւ ի Ս. Յակով. Ժամարարն էր Ամեն. Ս. Գառարիարք Հայրը: Քարոզեց բնաբան ունենալով Մատթ. Ժ. 38 համարը. Ծեւ որ ոչ անոն զիստ իւր եւ դայ զինի իմ չէ ինձ արժանիք: Բացարձելով բնաբանին իմաստը, վեր հանեց խաչին խորհուրդը իրեն կերպանական խօսնուրդը քիրուսական կրօնն և առաջամարտարութեան: Անոր շնորհն, մարզը գերացաւ իր մեղքի ստորագրը անհամենքին՝ վերանայուա առ Սուտուած, և տիրանալու իր երանաւէս կենացքին: — Երես կոյին, Ամեն. Ս. Գառարիարք Հայրը Նախագահը հանդիպաւոր Անդասանանին: ի Ս. Յակով:

• 9 Հակո. Եր. — Ս. Գօնոյ Ս. Աստուածածին մատուցածեցաւ ի Ս. Գեորգ (Ղուղաց). Ժամարարն էր Հոգ. Տ. Բարդէն Վրդ. Ապատեան: Քարոզեց Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեան, օրուան ուրբը մասին:

— Երես կոյին, Ամեն. Ս. Գառարիարք Հայրը պաշտօնական երթ ունեցաւ զեպի Ս. Յարութիւն և Նախագահեց Հրաշափառքն ու Երեկոյին պաշտօնամունքին և վազուան տօնի Նախատօնակին:

• 10 Հակո. Կիր. — Վարազմայ Ս. Խաչ. առապ օտուն Ամեն. Ս. Գառարիարք Հայրը պաշտօնական երթ ունեցաւ զեպի Ս. Յարութիւն, ուր Նախագահեց առաւտեան պաշտօնամունքին: Մատթ. Հոյոյ Ս. Գառարացը՝ Քիրուսուր Ս. Գերեզմանին վեց, և քարոզեց բնաբան ունենալով Մատթ. Ժ. 24 համարը. Ծերէ ոք կամք զինի իմ գաւ, ուրասացի զանձն իւր և առց զիստ իւր և եկեղեց զինի իմ: Բացարձեց բնաբանի իմաստը իր սրուշ և վճռական պահանջներով. Այս խօսքով իրացանչիւր քրիստոնեան խաչակիր մըն է իր մկրտութեան օրէն սկսեալ մընչ իր մահը, առ առանց բնանաւու իր Ցիրուլին: Խնչակի ամէն քրիստոնեայ անհատ նոյնպէս ամէն ազդ պէտք է ունենայ իր խաչը: Վարացայ ամէն Հոյ ազդի պազային խաչին խօսնուրդը կը յայտնաբրձէ առաջին խաչին արէն մընչ այսօթ: Ե. Ամենապատռւէւն

թիւն Ս. Գառարիարք Հայրը հայրց պատմութեան էջերէն բացարձեց իր խօսքը՝ անգրազանալով պաշտօնինայութեան ներկայ խօսչակրութեան: Կոչ ուղղեց ներկայից որ հաւատարի ման իրենց անձնական խաչին և միենայն ժամանակ ալ իրենց ապային խաչին:

• 17 Հակո: Կիր. — Ս. Գառարացը մատուցածեցաւ ի Ս. Յակովը, Ժամարարն էր Հոգ. Տ. Յառ Վրդ. Վարդանեան: Քարոզեց Ամեն. Ս. Գառարը Հայրը, թարան ունենալով Մատթ. Ժ. Ամամարը հօնւն իմ տօն աղօթից կոչենցի և զուք մրարէք զզա այրու աւազակաց: Բացարձելով թարան նորին և մենապատռւութիւն Ս. Գառարիարք Հայրը: Ժամարաց այն զարտական թիւնիցիւր իս քրիստոնեայ ունի իր եկեղեցիին հանդէպ: Տիրոջ կիցւածքը Տանիքի հանդէպ՝ չշրջիր ուղին է հայ հաւատացեալիք կեցաւծքին իր տեսական եւ գործնական ըմբռնութիւն մէջ:

• 23 Հակո. Եր. — Մերց Թագավորանց Վարդականց Մերց. Ամեն. Ս. Գառարիարք Հայրը Նախագահեց առաւտեան պաշտօնամունքին և Ներկայ գտնուեցաւ Ս. Գառարացին: Ժամարարն էր Հոգ. Տ. Միւռոն Վրդ. Կորիկին: Քարոզեց պատրաքի Հայրը և ըստա. Այսոյ Թագավորանից ներս յիշատակին հետ կը տօննեց նաև մեր մշակոյթի տօնը իրաւամք. զի երէ մշակոյթ ունեցող ազգին են որ Կարող են ապրի: ապա ուրեմն մենք եւս իրեւ պարզու ազդ շառ բան կը պարտին մեր մշակոյթին, և զայն կերտող անյայտ և յայտնի անմաներուն:

• 30 Հակո. Բլ. — Մերց Անեատանցանց. Ս. Գառարացը որ պիտի մատուցածիր Ս. Յարութիւն Տանիքի զաւթի Վ. Յովհաննէ Աւետարանչի մատրան մէջ, տեղի լանեցաւ անապահովութեան պատճառաւ:

## Ա Մ Ր Ա Բ Ա Ց Ա Խ Ա Ւ Մ

### Ս. ԱԹՈՌՈՑ ՎԱՐԺԱՐԱՎԱՆՆԵՐՈՒ

Հակոռակ մեր ծանր տափապին Ս. Աթոռոյ Ժառագագարաց Ընթարաբան ու վարժարանը նախ Արքաց Թարգմանական Նախակրթաբանն ու Մանկագործական Հեթանուեան վարժարանն ու Մանկագործական իր Ուսէտֆայի Մատկոցոց վերսկան իրենց զառաւանդութիւնները ուսումնաման անհաջողական սկզբանաւորութեան: Առաեւ ազգոյն ապահովութեան համար Ս. Յարութիւն անապահութեան բառաւանդութիւնները կը համարուի Ս. Էջմիածնի մատրան մէջ և Ս. Յարութիւնց Մայր Տանիքի վերնատան մէջ մանաւոր կարգագրութեան հոգուոյ և ինգուտակին վրայ որ միանամա ընդ միշտ ցոյց կուտար թէ ինչ հիմասին մէջ աշակերտաւթեան աշազուութիւնը կը հարաւիր ույսին բացատիկ և անհամբին թաց, կարգագրութեան հոգուոյ և ինգուտակին վրայ որ միանամա ընդ միշտ ցոյց կուտար թէ ինչ հիմասին մէջ զրաւար տեղ կը զրաւար ազդին զաւթիւնն ուղարկերուն հոգեւոր և մատար զարգացուած Ս. Յարութիւն Միխարսնութեան սրբին մէջ:

## Հ Ա Ն Գ Ի Ս

Տ. ՆԵՐՍԻՍ ԱՐՔԵՊՈՍ. ՄԵԼԻՔ-ԹԱՆԳԵԱՆԻ

1866—1948

Դառն կոկիծով լսեցինք մահը արդի  
Հայ Եկեղեցւոյ մեծագոյն դէմքերէն ծ. Կերսէս  
Արքեպահսկոպոս Մելիք - Թանգեանի,  
վեհաշնորհ եւ բազմարդիւն առաջնորդին  
Աստրպատականի:

Հանգուցեալ Սրբազնը իրեւ Հայ Եկեղեցւոյ հաւատարիմ եւ անձնուէր հովիւնի հասարակական զաստակաւոր գործի՝  
աւելի քան վաթուուն տարիներ ծառայած  
է մեր ժողովուրդին եւ եկեղեցւոյ:

Մելիք - Թանգեան Արքեպահսկոպոսը  
ծնած է 1866 - ին, Զանգէզուր գաւառի  
Բոնակոթ գելզը, որի անուանի գերջաստանին բնակավայրն է եղած: Ռևէ առոյգ  
մարմին, լայն սիրտ, վեհ հոգի, պարզ,  
ուրախ եւ համարձակ բնաւորութեան, նման  
իր երկրի, Սիւնեաց աշխարհի, անդնդախոր  
եւ ծաղկազարդ հովիտներուն, գուլալ աղբիւրներուն եւ արեւոտ ու քաղցրատների  
ծմակներուն:

Իր նախնական կրթութիւնը ստացաւ  
իր գիւղի գպրոցը, ապա 1877 - ին Կ'ընդունուելի Եզրածնի Դէյրքան հոգեւոր ծնմարանը,  
մեծագործ Դէյրք Դ. բք Կաթողիկոսի օրով: Ճեմարանի տաննամեայ զրանը  
աւարտելէն յիտոյ, կը նուրիուի հասարակական  
գործունէչութեան, ընտրելով ուսուցչական ասպարէզը, իր գիւղի գպրոցին  
մէջ: Հայ գիւղն ուսուցիչ եւ դաստիարակ ըլլալը 1880 - ական թուականներուն, գաղափարական գործիներուն նախասիրած  
ասպարէզն էր: Այս շրջանին Հայ մամուլն ու գրականութիւնը նոր թափ ու թռիք կը ստանային, եւ ժամանակակից հայ երիտասարդութիւնը կ'ապրէք և. Արքունիք, Մ.  
Նալբանդեանի, Երիմեանի, Ա. Նազարեանի,  
Գ. Արծրունիի, Ղաֆֆիի, Գ. Օտեանի,  
Ն. Ռուսինեանի եւ Մ. Պէջիկեանի ու  
այլոց գաղափարաներով: Եկեղեցին, մամուլն

ու գպրոցը, միակ ասպարէզները կը կագմէին յառաջահայեաց գաղափարներով տուգորուած երիտասարդութեան: Ժամանակի նշանաբանն էր «ժողովուրդով եւ ժողովուրդում նամաւու:

Մելիք - Թանգեանը ուսուցչական պաշտոններ գարած է նոյնպէս Շուշիի թեմական գպրոցի եւ ապա Բագուրի «Հայոց Մարտիրոսական Ընկերութեան» գարդարանին մէց:

1897 - ին նիկողայոս Մելիք - Թանգեան կը մնին Պետերպուրք, նետեւելու համար համալսարանի իրաւաբանութեան ծիւղին, նուրիտուութեամբ Համբարձում Մելիքեանի: Համալսարանի ուսման երեք տարիներուն Մելիք - Թանգեանը իրեն ուսումնասիրութեան առարկայ կ'ընէ հայոց եկեղեցական իրաւունքի պատմութիւնը, որուն իրեւ արդիւնք կը գրէ իր «Հայոց Եկեղեցական Իրաւունքը» երկհատոր պատկառելի աշխատասիրութիւնը, որ իր տեսակին մէջ ցարտ առաջին կը մնայ:

Համալսարանական բարձրագոյն կը թութիւն ստանալէ յիտոյ, 1900 - ին Մելիք - Թանգեան կուգայ եզմիածին եւ փափար կը յայտնէ հոգեւորական ըլլալու: 1900 ստրկաւագ՝ իսկ տարի մը վերջ վարդապետ է արդէն՝ ներսէ անունով: Խըրիմեանի օրով ներսէ վրդ. Մելիք - Թանգեանը կը մեկնի Սիւնեաց աշխարհը, իրեւ վանահայր Տաթեւի վանուց, ուր կը նըւիրուի վանքի բարեկարգութեան, կը կանոնաւորէ վանքի տնտեսութիւնը կը նաատատէ գրադարան եւ գարոց եւ զարք կուտայ հողային մշակութեան:

Եկեղեցական կալուածներու գրաման միջոցին ներսէ վրդ. Մելիք - Թանգեան իր յեղափոխական գործունէչութեան պատճառաւ կասկածելի կը նկատուի, եւ կը նը-

րաւիրուի Խրիմեանէն էջմիածին 1906 -ին հայրապետական դիւանապեսի պաշտօնով:

Խրիմեանի մահման վերջ, Խմբիրմեանի օրով, Կընտրուի «վանական կառավարութեան» նախագահ և վանքի շնարարական, հողագործական, եւ գիւղատնտեսական աշխատանքներու մէջ կ'ունենայ շատ արդիւնաւոր գործունէութիւն մը: Երկու Կոտրիներ վերջ, Տ. Տ. Գէորգ Ե. Կաթողէկոս 1912 -ին ճարապետական յատուկ կոնդաս կով Մելիք - Թանգեան Ստրպատական կը զրկէ տեղւոյն գործերը բննելու և անհրաժեշտ կարգադրութիւնները բննելու համար: Թեմին Պատգամաւորական ժողովը միաձանութեամբ զինք առաջնորդ Կընտրէ:

Նախախնամական եղած է Ներսէս Վրդ, Մելիք - Թանգեանի գերը Ստրպատականի հայոց կրօնական, կրթական և ժողովրդական գործունէութեան մէջ, որուն իբրև երաշխիք 1914 -ին Ստրպատականի Հայոց Թիմական Պատգամաւորական ժողովը կը գիմէ Վեհ. Կաթողիկոսին, խնդրելով որ իրենց թեմակալին շնորհուին պահանջանան:

1914 -ին պայշտեցաւ Համաշխարհային Ա. Պատուրազմը, թուրքիքը ներխուժեցին Ստրպատական - Սալմաստ: Օրիսասական եւ ծանր օրեր: 40 հազարէ աւելի հայ եւ ասորի գաղթականութիւն, եւ անոնց ցաւերու միակ ասերթիւն Ներսէս եպիսկոպոս Մելիք - Թանգեանը: Ասոր պիտի յաջորդէր տարի մը վերջ Պատգամականի բովանդակի հայութեան մեծ եւ արշամայի գաղթը՝ դէպի Կովկաս եւ Պարսկաստան: Տաճանեակ հազար հայ եւ ասորի գաղթականներ Պատգամականէն անցան Սալմաստ, որոնց պարենաւորման եւ պատսպարերու գործը եւթ կը մասք իրեն: 1917 -ին Վեհ. Կաթողիկոս Տ. Ներսէս եպիսկոպոսը կը նշանակէ նաև իր առաջնորդ, հայոց Հասպորականի: Նոյն թուի ամրան, Մելիք - Թանգեան գաղթականական եւ եկեղեցական գործերով կ'երթայ հան, կ'այցելէ Ս. Բարթովզիմէոսի, Կարազի, Կարմըրորի, Մ. Դրիգորի, Աղթամարի, ու Նարեկի, Լիմ իւ Կառուց ա-

նապատճերը, վանքերը նշանակելով եւ վանահայրեր՝ յիշեալ վանքերուն, եւ ընելով առաջնորդական եւ այլ անհրաժեշտ կարգադրութիւններ: Վեհ. Կաթողիկոսը իր այս եկեղեցական եւ ազգանուշէր գործունէութեան համար իրեն կը շնորհէ արքութեան տիտղոս:

Հայաստանի Խորհրդայնացումէն վերջ, նորին սրբազնութիւնը շարունակեց մնալ Ստրպատականի թիմակալ մինչեւ իր մահը, չխնայելով իր ջանքերը տարագիր ու քայրայուած հայ հասարակութեան ի նպաստ:

Հակուցեալը կը վայելէր Պարսից պետական բարձր շրջանակներու մէջ ազդեցիկ դիրք եւ անսահման յարգանք: Պարսից Սուլթան Ահմատ - Շահը, գնահատելով Մելիք - Թանգեանի հաւատարիմ ծառայութիւնները, 1919 -ին արքայական զոյտ նիրուխուրեցի (առիւծ - արեւ) շրանշաններ շնորհեց իրեն: Նոյն յարգանքը կը վայելէր նաև Պարսկաստանի օտար պետութիւններու ներկայացուցիչներու մօտ:

Արդարագատ, զբահայեաց, պարզաւէր, ծշմարտախօս եւ վեհանձն անձնաւուրութիւն մըն էր հանգուցեալ սրբազնը: Իր հիւրասիրութիւնը աւելի քան ուշազրաւ է եղած, իր պարզ մեղանը բաց է եղած միշտ բարորի առաջ: Հարուստ, աղբատ, բարպարագի թէ գիւղացի կը վայելէին իր հիւրասիրութիւնը, եւ ինք մատչիլ էր ամենուն:

Իր հայրենի լեռներու նման մէգ ու վեհանձն, բարձրահասակ ու խրոխտ, ագդու նայուածքով, սակայն պարզ ու համակերպի, ամենուն հետ էր եւ ամենուն համար:

Այսպէս էր հանգուցեալ սրբազնը, ազգասէր օքաջ հովիւր հայ ծողովուրդին, որուն մահով ոչ միայն Հայ եկեղեցականութեան նօսրացած շարքերէն, այլ նաև հայութեան փառաւոր գաւակներէն մին էր կը պակսի, թէեւ լցեալ աւուրքը նակայն յաւէտ ողբալի ու թանկազին:

Հանգիստ իր հոգիին:

# ՑՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ Ի ՊԱՏԻՒ ԳԵՐ. Տ. ԱՐՏԱՒՐԱԶԴԴ ԱՐՔԵՊՈ. ՍԻՒՐՄԵԵԱՆԻ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐՈՎԱՅԻ ՀԱՅՈՑ  
ԵՒ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՆԻԱՅԹ, ՀԱԼԵՊԻ ԵՒ ՊԵՅՐՈՒԹԻ

Նորին Մրազնութեան խոտանամեայ գրական, եւ երեսնամեայ եկեղեցական  
և հայրենասիրական զործունէութեան առքիւ:

Պատույ նախագահութեամբ Ֆրանսական դեսպան, Սուրբիոյ եւ Լիբանանի նախկին  
Բարձր Քոմիտէ

## Պ. ՀԱՆՐԻ ՓՈՆՍՈՅԻ

Տեղի պիտի ունենայ 17 Հոկտեմբեր 1948, կիրակի, կէսօրէ եւր ժամը 2.30ին  
ՍՈՐԳՈՒՆԻ ՄԵԽ ԱՄՓԻԹԱՍՏԻՆ Մէջ

Այս լրելինական տօնախմբման նախաձեռնութիւնն առին նարին Մրազնութեան նախկին աշակերտութեամբ, նախաձեռնութիւնն առն առաջին բացէն միացան բազմարի յայնի նայ մատարականներ և զարծիներ, յար-  
գանին և ետախաղօնաւուն նարան նախանասաւուն համացանակ և անդամակար և անձնաւուն համատին և անտափին, ու աշբներ ի վեր բանկապին ծառարկունեն մասա-  
ցած է Հայ մօնայտուրին և Հայ մօնայտուրին, ու առն Ամենան Հայոց Վեճն Հայրապետ վերեւ յանձնեց  
Արեւմտան եւրապայի նայ թօնին կամավերպան փափակ և կարեւ գործ:

Նույն առջեւ այս առքի պիտի նարին նախանասաւունը զանձապահին, նարեւար Արքապի-  
կապարին յայտած փափակ իսկ համաձայն, ամբողջութեամբ պիտի յանձապահին նարին Մրազնութեան խան մը  
անձիս զարծեան պապարաքան ծախմեռն:

ՑՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՑԱՆՑԱՆԱՆՈՒՄԲԻ

Պահնապատկ Բարոնուդար Նախազգահ

Ա. ԹՈՍՈՒՆԵԱՆ Հ. Շ. ԹՈՐՈՍԵԱՆ Ա. ԶՈՎԱՆԵԱՆ

## ՑՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՑԱՆՑԱՆԱՆ ԱԺՈՂՈՎՐԾ

ՊԱՇՈԽՈՅ ՆԱԿԱԳԱՀՆԵՐ

Վահամի Փաշա Խուսպար, Վր. Վահան Մալէկեան, Տեֆր. Պօղոս Թօվոինան

ԱՄՐԴԱԿԴԻՐ ՄԱՍՆԱՌՈՒՄԲ

Գր. Արշակ Զօվանեան, ԳԳ. Արտավան Արտամանեակ, Սարենան Վահան Փախ-նախազգահ, Զարդարան Հրամակ, Փախ-նախազգահ, Թուանեան Վահան, Գր. Արտաման Թարուսան, Թուանեան Հրամակ, Գոյան Թարուսան Հրամակ, Հրամակ, Գր. Արտաման Թարուսան, Սիկ Պահու Զահենի, Սիկ Պայաննան և., Սիկ Արդիկուս Նարիսի (Արայիկ), Սիկ Արդիկուս Աւազ Կանոնայ Մինասեան, Ա. Պայանս  
Ա. Թիկ. Ակր Մալուխեան, Ա. Խոկի Բանինայ Բերինան (Վիճնուն), Ա. Սոմեկ Բանինայ,  
Պատիկեան (Վայսն), Ակր. Ա. Վազգուսան, Ա. Ա. Օրենեան Միսիւսան, Գրու. Խայրիկեան  
Դրիգոր, Օրիկ. Անեսիսան Եվլիկ (Արայիկ), Սիկ. Պահու Զահենի, Սիկ. Պայաննան և.,  
Սիկ. Արդիկուս Նարիսի (Արայիկ), Տեֆր. Արգանձնան Կարապե, ՊՊ. Արգանձնան Նիկոլայոս, Պազարան Ան, Տիկ. Պահու Անդրեան Վահան, Խոմանիսն Թոմաս,  
Թօփալեան Բիկ, Կարապեան Անրիսի, Ակրէտի Աղոյիսոս, Հարեն Խասուածառը, Ակա-  
կերեան Բոյ, Մանիկեան Լիւսն, Մարմարեան Հանրի, Անկորեան Կարոպե, Նախմինան  
Հերմոս, Արցունի Զարեհ, Զարերան Անահի, Պայզանան Պետրոս, Պայմիսան Գառեկի,  
Պաղուածան Պատմէ, Պարանեան Միքայիլ, Պետրէւման Հայկ, Թօմէնինան Անրիսի, Փամ-  
պուզնան Խաչուկ, Փարանան Պետրոս, Փիլիպոսան Անեսի, Փիլոսան Վահան, Քանարեան  
Լիւսն, Քարեան Սեղրաք, Օհանեան Աղքանանց, Երեմեան Խուսպար, Երեմեան Վահան:

ՑԱՆՑԱՆԱՆ ԱԺՈՂՈՎՐԾ ԱՆԴԱՄՆԵՐ

Տ. Գրիգորիս Մ. Վ. Վ. Տակմանան (Հայաբարկ), Տ. Ծանրի Վ. Վ. Վայուսանան (Լանօն),  
Տ. Ծանրի Սերյոզ Աննեան Աննապահ Կանոնայ Մինասեան, Ա. Պայանս  
Ա. Թիկ. Ակր Մալուխեան, Ա. Խոկի Բանինայ Բերինան (Վիճնուն), Ա. Սոմեկ Բանինայ,  
Պատիկեան (Վայսն), Ակր. Ա. Վազգուսան, Ա. Ա. Օրենեան Միսիւսան, Գրու. Խայրիկեան  
Դրիգոր, Օրիկ. Անեսիսան Եվլիկ (Արայիկ), Սիկ. Պահու Զահենի, Սիկ. Պայաննան և.,  
Սիկ. Արդիկուս Նարիսի (Արայիկ), Տեֆր. Արգանձնան Կարապե, ՊՊ. Արգանձնան Նիկոլայոս, Պազարան Ան, Տիկ. Պահու Անդրեան Վահան, Խոմանիսն Թոմաս,  
Թօփալեան Բիկ, Կարապեան Անրիսի, Ակրէտի Աղոյիսոս, Հարեն Խասուածառը, Ակա-  
կերեան Բոյ, Մանիկեան Լիւսն, Մարմարեան Հանրի, Անկորեան Կարոպե, Նախմինան  
Հերմոս, Արցունի Զարեհ, Զարերան Անահի, Պայզանան Պետրոս, Պայմիսան Գառեկի,  
Պաղուածան Պատմէ, Պարանեան Միքայիլ, Պետրէւման Հայկ, Թօմէնինան Անրիսի, Փամ-  
պուզնան Խաչուկ, Փարանան Պետրոս, Փիլիպոսան Անեսի, Փիլոսան Վահան, Քանարեան  
Լիւսն, Քարեան Սեղրաք, Օհանեան Աղքանանց, Երեմեան Խուսպար, Երեմեան Վահան:

Դը ինքըսի զրամական Խուսէները լըբէլ՝ Գր. Վահ. Թօմանան, Գանձազահ Կարգազիր Մա-  
տիսումբի, 164, Զողուր Սէմբ Օնուր, Գորիզ (8):

Ենոքաւորական տաճեր ու Խաչքրիները՝ Գր. Հ. Ռազմեան, Էնք. Թարուզար Կոր-  
գազիր Մատեառաւմբի, 7, ուր աց Տալուզուր, Գորիզ:

# ԱՐԱԶՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅՈՑ ԳԱԼԻՏՈՐՆԻՈՑ

Գալիտորնիոյ Ազգ. Կեդր. Վաշուրինը ընդառաջ երբաղված թեմիս եկեղեցիներու, եւ հայ ժողովուրիքի բազմանաց, որուց 1948 նոյեմբ. թ. 14ին, Խանհիսապու կերպով տօնել մեր Տեղապահնի՛ Գեր. Տ. Վարդան Սպա, Գաւապարեանի ծենդեան 75 ամեակը եւ կրօնական ծառայուրիան Ծիսնամեակը, առ ի գնանատուրիս ի բազմամեայ ամբասիր եւ արդինեաւոր գործունեուրիան:

Յօբենեանի գործադրուրինը յանձնուէլով Յանձնախումբիս, ընդ հովանաւորութեամբ թեմիս բայու հայ Եկեղեցական Խօսանուրիանց, Հոգաբարձուրիանց, Ցիկնաց, եւ Սկեղեցակր Երթասարդաց Միաւրիանց:

Յանձնախումբս, այսու, նուիրական պարօք կը սեպէ հաղորդել մեր այս ձեռնարկի:

## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈՒԹԻՒԹԻՒՆ

### ԳԵՐ. Տ. ՎԱՐԴԱՆ ԵԳԻՍԿՈՊՈՍ ԳԱԼԻՏՈՐՆԻ ԱՆԻ

Մրուապէմի Միաբաններէն է. առաջեցած է Ս. Յակոբեանց վանիք Ժառանգ. Վարժարն 1888-92: Վարդապէս ձեռնացրուած է Վեհապետան Յարուրին Պատիարէն 1898 ի Վարդապառին:

Վանիքն մէկ երեւ առի ծառայելէ յեռոյ անցած է Պրաւա իր հայրենիք եւ հոն պատօնավարած է նախ իր Փոխանորդ պապ ուրպէս Տեղապահ 1901-12:

1912 ին Ամերիկա հրաւիրուելով պատօնի կը կոչուի Ֆրեդնոյի Ս. Պատրիարքին Սկեղեցոյ կոյսուոյ:

1913 ին նոյն Եկեղեցին երոյ նարակ կ'ըլլայ, եւ նորին հօյակապ կառուցումը կը իրագործաւի իր իսկ զանենովք. ու կը դառնայ ամենէն ներկայանալի Եկեղեցին բուվանդակ Ամերիկայի մէջ:

Մրազան այդ Եկեղեցոյ մէկ ծառայած է խաղաղ կերպով աւելի քան 20 տարիներ:

1933 ին ծանօթ ցաւայի վկեցրաւ պատճառաւ հրամարելով Ս. Մերուդուրին Եկեղեցին. կ'երայ Տիրոյ. եւ կ'ունենայ երեւ առուայ պատօնավարուրին մը:

Անէկ դարձեալ կը վերադառնայ Գալիթօնիան եւ կը ստանձնէ Օգլենի Եկեղեցոյ նովուուրինը նոյն առեն վարելով Տեղապահուրիան պատօնի:

Այդ միջոցին է որ Վարդան Վ. Վարդապէս, Երևափոխանական ժողովի ուռումամբ պատգամաւոր կ'ընօրուի, մասնակցեալ Ամենայն Հայոց Կարաղիկոսի ընտրուրիան, եւ նորիսկապուացման նամար ալ վկայական ստանալով Նեմսիոն. ժողովին, առիք կ'ունենայ Եղիշէպոսուրիան աստիճան ստանալու Նորին Վեհափառուրինեն էջմիածնայ մէջ:

Վարդան Մրազան, Օգլենի Եկեղեցին հրամարելով, կ'ուզէր անպատճառ մնալ իր ծերուրիան, եւ իր պարուրեան պատճառով, բայց եւ այնպէս տեսնելով Ֆալւրի Եկեղեցոյ մուռն կացարիւի համար չօւնենալուն համար. կը նարկարուի առամարտ ստանձնելու Ֆալւրի հովուուրինը, որուն պատօնի կը առաւնակի դեռ:

Գեր. Տ. Վարդան նպա. յիսուն առիներու անընդհան ծառայուրին մը ունեցած է Հայց. Եկեղեցոյ մէջ, որուն 30 տարին Գալիթօնիոյ մէջ:

Գեր. Տ. Վարդան նպա. Վարած է վիճակի Գալիթօնիոյ Տեղապահուրիան պատօնի Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Յավուկինանի օրով եւ անոր սօվիտումովը:

Չորս տարի առունակած է այդ պատօնի. դժուարին պայմաններու տակ:

Մերկուր անզամ ստանձնած է նոյն պատօնի Կեդր. Վարչուրիան խնդրաներով, եւ կը առաւնակի:

Մայրագունուրիան աստիճան առած է Պրաւայ Առաջնորդութիւն Յունանական Արքայութիւնի:

Վարդապէս առաջանակած է լամբախայ Շունկուանած է իրեն Վեհապետան ու Քիարէն:

Մրազանը, ունեցած է գրական ասխատանեներ եւս, գրելով աօտական օրերու բառ մոլով գրականաց գրուրիւններ, որոնք մէկ թիւ կը կազմէն:

Ս. Մերուդուրի Եկեղեցոյ մէկ պատօնավարուրիան օրերու միջոց ունեցած է նետառակիւր ամսարերիի մը ուշմիածնան անունով որ 13 թիւ երաւագուկուիէ յեռ դարբան է պաշցրի Հայկակ Եկեղեցանի մահով: